

351

352

353

354

355

356

357

61

4-15

2002

1. 1. 0. 4  
0. 0. 4. 0.  
6. 0. 0. 0.

61 47  
E-15

# ՏՆԱԿԱՆ ԲԺԻՇԿ

Կ Ա Մ'

Մեջ խնամ պէտք է տանիլ նիւանդին՝ մին-  
որ բժիշկն հասնի , և թէ ի՞նչ են զիսա-  
նանդուքեանց ախտանիշերն ու նոցա նախ-  
ամ դարձաններն՝ զոր ամեն ընտանիք կա-  
յ է գործադրել՝ վտանգին առաջըն առնելու  
համար .



ՀԵՂԻՆԱԿ

ՏՕՔԹԵՈՒ ՎԱԼԹԻՒ

ԱՐԻՁՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԵՆ ,  
ՀՍՊԵՏ ՊԱՏՏԻՈՅ ԼԵԳԵՈՆԻ ,  
ԹՐԱՍՏՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ-ԲՆԱԼՈՒԾՈՒԹԵԱՆ ,  
ԴԱՆԱԽՈՐ ԶՐԱԶԵՐԸՈՅՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ  
ԵՐՈՒԹԵԱՆ , ԵՒՆ ԵՒՆ


16184

ՀՐԱՏԱՐԱԿԻՑ

## Ա. Դ. ՊԱՐՏԻԶՊԱՆԵԸՆ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

ԵՂԻԱԶԱՐ ՄԱԼԻՔԱՏԵԱՆ



753  
39

Կ. ՊՈԼԻՍ

ՀԱՅԱՍՏԱՆԻ Ս. Դ. ՊԱՐՏԻԶՊԱՆԵԸՆ ԵՒ ԲՆԵՐ

1880

200

ԽՈՐԻՆ ՄԵՇԱՐԱՆԱՅ

ԵՒ

ԶԱՐՄԱՅՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

Ա. Ռ.

Մեծամանձար բժշկապետ Տօքքոն.

## 3. ՔԵԱԹԻՊԵԱՆ

Պատիս իւր արմեստին, պարծանք իւր Ազգին  
Եւ սփոփիչ վշտաշարչար մարդկուրեան :

ԵՐԿՈՒԻ ԽՈՍՔ

Երջանկութեան առաջին եւ կարեմք ըսել ծբա՛է  
սպայմանն առողջութիւնն է . այս ճշմարտութիւնն  
այն աստիճան ուամկացած է՝ որ յետին չինականին  
բերանն է այսօր : Սակայն աւա՛ղ , որ ամէն ճըշ-  
մարտութենէ աւելի ասոր մէջ մարդոց սիրոը եւ  
լեզուն իրարմէ կը տարբերին : Որչա՛փ մարդիկ  
կան , որ իրենց կեանքը անողութ նշանէն ճը պէս կը  
հալածեն անընական կենցաղով մը : Եւ երբ երի-  
տասարդութեան ծաղիկն , սրտին հոյզն ցամքի մո-  
լութեանց ժամտաժուտ չնչոյն տակ , երբ իրենք  
ծնգած , կորացած իրենց առոյդ հասակին մէջ  
տեսնեն իրենց տարեկիցներն որ ուրախ զուարթ  
կը խայտան կասրին՝ այն ժամանակ , ա՞ն մը կը  
թոփ իրենց սրտին խորէն , կը փափաքին ամէն  
բան տակ , ինչք , մէծութիւն , պերճութիւն՝ միայն  
թէ իրենց առողջութիւնն վերադառնայ՝ այլ ի  
զո՞ւր :

Սակայն ո՛րչափ մարդիկ եւս կան որ՝ պատահ-  
մամք ախտէ մը բռնուելով՝ բարեկամաց ձախող  
խրատներով իմաստակ եւ շատախօս բժշկաց , կամ  
տղէտ ու ուամիկ գեղագործներու՝ ատամնաբոյժ-  
ներու , խեղադարմաններու ձեռօք գերեզմանն են

իջած կամ կենդանի մեռեալ ընդ քարշ կուդան  
երկրի վրայ : Ահա զլիսաւորապէս այս կարգի  
մարդոց մարդասիրական ծառայութիւն մընելու  
մտօք թարգմանեցի երեւելի Տօքթէու Վալթիէի  
սոյն աշխատասիրութիւնն որ մեծ յարդ ստացած  
է ֆուանսայի մէջ :

Մեր օրերն ամէն բան իր խարեւայներն ու-  
նի . զրական , բժշկական , արհեստական խարե-  
ւայներ չորս կողմ . կը վխտան : Քանի՛ քանի ա-  
մենասիրելի բարեկամներս՝ ազգին եւ մարդկու-  
թեան պարծանքներ տեսած եմ զոհ գնացած ար-  
դէաներու՝ որ բժշկութեան վերադնիւ եւ էապէս  
մարդասիրական արհեստը սպոնքելով՝ յաճախ  
անդատիժ կը մնան մեր երկրին մէջ եւ զորս թի-  
ապարատութեան պիտի մասնէին Եւրոպացիք :

Որչա՞փ կեանքեր՝ մանաւանդ գաւառներու մէջ  
ուր բժիշկ դժբաղզարար քիչ կայ՝ կամ բնաւ չը-  
կայ , ի զուր կը կորսուին անխոհեմ դարմաննե-  
րով կամ անխնամ :

Ուստի կ'ըսեմք՝ լաւ է անբժիշկ մնալ քան ան-  
չուն եւ տղէտ ումելք յանձնել ինքզինք :

Ըստանեաց հայրեր մայրեր , զգոյշ կեցէք , մի՛  
հաւատաք շաղակրատներու . երբ հիւանդութեան  
նշանն երեւի՝ սոյն զբքիս մէջ բացարուած կամ  
ձեր իսկ փորձառութեամբն դիտցած նախնական

զարմաններն ընելով՝ անմիջապէս բժիշկ կանչե-  
ցէք , բժէ չի , եւ ոչ զեղագործ , ատամնաբոյժ թի-  
փոյի , աչացաւի , խեղաղարման՝ թոքացաւի հա-  
մար :

Կը յուսամք թէ մեր ալս փոքրիկ երկը հաճոյ  
կանցնի հասարակութեան՝ եւ կը քաջալերուիմք  
ուրիշ առողջաբանական եւ կենցազօգուտ գործեր  
եւս ի լոյս ածելու՝ որոցմէ արդէն պատրաստ ու-  
նիմք :

30 Մայիս 1880

Խամկիւտար

ԵՊԻՍ.ԶԱՐ

ՄՈՒԲԱՏԵԱՆ

## ՅԱՌԱՋԱԲԱՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ

Այս փոքրիկ երկասիրուրինը հրատարակած ժամանակիս մեկ նպատակ մը միայն ունիմք՝ այն է, բժշկութեան արուեստին ամենեն անձանօր անձերն լուսաւորել հիւանդութեանց այն կերպ սկզբնաւորութեան, ախտանիշերու։<sup>1</sup>, կամ նշանաց վրայ, որոց ամենեն աւելի ուշադրութիւն պետք է ընծայել, որպէս զի ժամանակ անցնելին գալիք վտանգներուն առաջըն առնուի :

Նշանակած եմք նաև ամենեն համարեղ խընամքները զոր պէտք է տանիլ հիւանդաց՝ մինչեւ որ բժիշկն գայ, զոր կարելի եղածին չափ շուռ կանչելու և երբ առողջութեան մէջ խանգարում մը տեսնուի : Օրինակի համար . ախորժակի կորուստ, լեզուի ճերմկութիւն կամ կարմրութիւն, բերնի մէջ անախորժ համ մը, մարմնոյ տաքուրին, զլիսի ցաւ, քրտինք կամ դոդ, բոլոր մարմնոյն կոտրտուիլ մը, մորքի վրայ դուրս տալ եւն. մանաւանդ մատադ տղոց համար, որը չեն կարող խօսիլ եւ յաճախ մեկեն ի մեկ գետինը կիյնին :

<sup>1</sup>Աչմթօս.

Խակ իրենց ցաւը յայտնելու կարող անձանց զայլ՝ նոցա համար եւսուրիշ վտանգ կայ. մանաւանդ գիւղերու մեջ՝ մարդիկ աւելի քաջառողջ լինելով՝ յանախ չափազանց կը վստանին իրենց ուժին վրայ եւ կը կարծեն քաջուրին ծախել իրենց նիւանդուրինը չխստովանելով : Այս քաջուրինը արխտաբեր է, մասնաւորապէս բորերու բորբոքման մեջ ։ Հիւանդն շատ ժամեր եւ մինչեւ խակ շատ օրեր կը դիմանայ ցաւին, յուսալով թէ հանգստուրինը զինք կը կազդուրէ, եւ ճիշդ հակառակն կը պատահի, վասն զի երբ այլ եւս չղիմանալով նիւանդուրեան բժիշկը կը կանչէ, շատ անզամ բանը բանեն անցած կը լինի :

Ամենեն ահաւոր չարիքն շատ անզամ նիւանդուրինն չէ, այլ սորտ նորա տուած խորհուրդն . Եւ շատ անզամ կը տեսնուին խիստ պատռաւոր եւ յարգելի անձինք, սակայն բժշկուրեան մեջ տգետ, որ մեծ եռանդով անխունեմ խրատներ կուտան : — « Գիտե՞ս, այս ինչ դեղը այն ինչ նիւանդը փրկեց՝ այն ինչ եւս այն ինչն առողջացուց » : Այն նիւանդուրինը որուն համար այդ խորհուրդներն կուտան՝ դիցուք թէ իրենց զրուցած նիւանդուրեան նոյն եւ նմանն լինի, եւ սակայն դարձեալ միոյն օգտակար դեղն կարող է միւսոյն մահաբեր դառնալ :

Ուրեմն պէտք չէ մոռնալ թէ, ամեն արմեսուն աւելի բժշկուրեան մեջ առաջին օրենքն է՝ զգուշաւորութիւն, երկրորդն է շատ ջնաւատայ համայնաբոյժ դեղերու, թէեւ նոքա ամենեն անկեղծ եւ արգոյ անձինք առաջարկեն մեզ :

Լաւ նասկնալ պէտք էր որ՝ « Կեչին յեւտ առնեց նիւանդուրին մը կը շամեցնէ նիւանդին ամբաւ ժամանակ, վիշտ . բժշկի եւ դեղագործի ծալսը են : Յայտնի է որ այսպակ շամը լուրջ նկատողուրեան արժանի է :

Վերջապէս երեւ շատ մը նիւանդուրեանց վըրայ չխօսեցանք, ինչպէս են՝ աշաց, ականջաց են. պատճառն այն է՝ թէ անոնք չեն պահուիր եւ նիւանդը մեզի չափ զիտէ որ անմիջապէս բժշկին դիմելու է, եւ մասնաւանդ նորեն կը կըրկնեմք, զգուշանալու է այն նազար ու մեկ դեղերենն, որ կը ցուցնեն նմա շատ բարեմիտ բայց միանգամայն շատ վտանգաւոր բարեկամներ : Այս զրուցելի վերջ, անցնինք մեր նիւրին :



Ծառան. Շաբաթանակն : — Ամէն հիւանսդութեանց ուսմկօրէն եւ տաճկերէն անուններն եւս նշանակեցնք ի զիւրութիւն որոց պէտք է :

Ֆրանսուրէն բառերը վարը կը նշանակնք, իսկ տաճկերէնը բառին զիմացը փակագծի մէջ :

# ՏՆԱԿԱՆ ԲԺԻՇԿ

ՊԱԼԱՐ (Հետան)

Աւելի կամ նուազ կակուղ և կսկծացող  
ուռեցք մը՝ որ մորթին տակ երևան կելնէ,  
կամաց կամաց, և ընդհանրապէս՝ խայթ-  
ուածէ, ճմլուելէ, սաստիկ սիմուելէ յետոյ՝  
որ արիւնը վիրաւորեալ մասին վրայ յորդել  
տալով չթողուր նմա շրջան ընել։ Աստի կը  
հետեւի որ արիւնն այլ ևս շրջան չընելով. կը  
լուծուի, արեան գնդիկները <sup>1</sup> թարախի  
կամ աւիշի գնդիկի կը փոխուին :

Պալարներն միշտ վտանգաւոր կը լինին՝  
երբ ժամանակին չգարմանուին։ Տղոց վրայ  
յաճախ մահաբեր կը լինին՝ ճանաւանդ երբ ա-  
ռանց յայտնի պատճառի առաջ ժան՝ և կռնակին,  
մէջքին վարը, աղղըին վրայ դանուին, և  
եթէ տղեկը գեղանած, նիհար, վասոյժ, և  
մաղասային <sup>2</sup> լինի, միայն ճարտար բժիշկ

<sup>1</sup> Կառպիւլ : <sup>2</sup> Վէնֆաքիք :

մը կարող է ամոքել և առողջացնել այս ախա-  
տերը \* :

### ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹԻՒՆ

Պէտք է բժշկի դիմել այն պարագային՝  
երբ ծննդաբերութիւնն բնական ձննդաբերու-  
թէնէն տարբեր երեսիթներ ցուցնէ : Բնական  
ծննդաբերութեան համար վարժ դպյեակ  
մը կը բաւէ սովորաբար : Բայց երբ դժուա-  
րութիւն մը պատահի՝ դպյեակը պարտաւոր է՝  
ուստանադադուառնէնէ զերծանելու համար բնիշի կան-  
չը առաջ : Մանաւանդ եթէ հետեւեալ նշան-  
ներն երեխն ծննդաբերութենէ յետոյ . ա-  
զիքներու տենդախառն ցաւ , արեան խո-  
ղովակաց տարածութեան վրայ ցաւ են :

ԲՆԱԿԱՆ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹԵԱՆ ՀԵՏԵԽԱՆՔ

Մեզ համար գծած անձուկ շրջանակէն  
դուրս չելնելու համար՝ հարևանցի խօսե-

\* Սոցա պատճառն յաճախ ուսկրի , մէջքի հիւան-  
դութիւն մ'է՝ որ արինը կը սառեցնէ եւ այս վը-  
տանդաւոր պալարներուն ծնունդ կրւտայ :

յանք բնական ձննդաբերութիւնն վրայ : Զեմք  
կարող նոյնպէս վարուիլ նաև իւր հետե-  
ւանքներուն վրայ , մնաւ էսէ էնէ այս հետե-  
ւանքները կանոնաւոր լինին : Ուստի կըսեմք կը-  
նոջ . ինչ աստիճան որ լինի քու սովորա-  
կան առողջութիւնդ , ոյժգ , չարքաշու-  
թիւնդ ևն՝ կեանուր կորսացնելը աւելին կընե՞ (վա-  
սրն զի բոլոր կենացդ մէջ ախտաւոր և եր-  
բեմն խենդ իսկ կը մնաս) եթէ անխոհեմու-  
թիւններ ընես : Ի՞նչ աստիճան դիւրաւ որ  
ազատիս՝ խելացութիւն է ութն կամ ինն օ-  
րէ սուայ անկողնէն չելնել , մահէ աւելէ ցուը-  
տէն վախնալ՝ առ նուազն վեց շաբաթ , և  
եթէ մայրն անձամբ կաթ կուտայ՝ պա-  
զէն զգուշանալ որպէս ժամանակ և ուեւէ կանըն-  
դուառնէնան : Ուրիշ հազարաւոր օրինակ-  
ներէ զատ տեսայ քսաներկու տարեկան  
մանկամարդ և գեղանի կին մը որ , խենդե-  
ցաւ և մեռաւ շատ տարի այս ողորմելի վի-  
ճակին մէջ տառապելէ յետոյ՝ որովհետե-  
ձեռքը հորի ջրովլի՛ դոյլի մը մէջ խօթած էր՝

ամենապարուսական ձևներուն ընկայութեամբ այս վեցերորդ  
շաբաթուն՝ և այն միջոցին, երբ կատարելապէս  
առողջ էր և իւր տղեկը կը դիեցնէր:

Ուստի խոհեմ կինը պարտի իններորդ օրն  
անկողինը թողաւր, ամառ ատեն՝ երեք շա-  
բաթէն մինչև ամիս մը սենեակէն դուրս  
չելնել, իսկ ձմեռ՝ վեց շաբաթէն՝ այն իսկ  
եթէ օրն այ քնչ և ինք ևս տաքուկ մը փաթ-  
թուի: Քալուածքը ասոքհանուշ արադցնել պէտք  
է՝ եթէ չուզեր որ երկար յոգնութեամբ  
կամ քիչ շատ սաստիկ քաշկուտուքներով  
տկարացած մէկ գործարանը փրթի՝ և բո-  
լոր կենաց մէջ խեղանդամ մնայ:

Բնական օրէնք կը պահանջեն՝ բէ առ-  
ին և նէ օր լսութեան համար որ՝ մայրն ինքնին  
կաթ տայ: Այս ընդհանուր կանոնէն կը  
խոսորին միայն այն կիներ որ՝ շար ոհար են՝  
կամ ծանրապէս հիւանդացած են ծննդա-  
բերութենէն անմիջապէս յետոյ, կամ դիե-  
ցուցման միջոցին: Այս պարագայիս մէջ  
բժշկին կիյնայ վճիռ տալ թէ մայրն պէտք

է շարունակէ՞ դիեցումն թէ՝ դադրեցնէ :  
Երբ հարկ լինի երախան յանձնել օտար  
խնաց՝ ստնտուխն ընտրութիւնը մեծ խըն-  
դիր է՝ նորա առողջութեան, տարիքին,  
սրտի հանդարտութեան, վարուց նկատ-  
մամբ . և ենթադրելով թէ այս բոլոր պայ-  
մաններն իսկ գտնուին մէկտեղ՝ Ենէ առնորուն-  
կնէն առաջիւը շատ անհամեմատ լինի երա-  
խային տարիքին՝ մանկան առողջութիւնն կը  
վտանգուի :

Հ Յ 3 Արդարեւ կաթն՝ իւր տարիքին համե-  
մատ՝ աւելի ծանրութիւն (խտութիւն) կու-  
նենայ: Եթէ առաջին օրէն մինչև վեց շա-  
բաթ՝ մէկ լիթրան, 1,150 էն 1,250 կրամկը-  
ռէ՝ ութն, տասն ամիս կամ աւելի յետոյ  
1,500 էն 1,800 կրամ կուգայ մէկ լիթրան:  
Աստի դիւրաւ կը հասկցուի՝ որ վեց շա-  
բաթուան երախայի ստամոքսը դիւրաւ կը  
մարսէ առաջին կաթը և շարունակ անմար-  
սողութենէն պիտի տանջուի երկրորդով:

Աս պատճառներէն կը ծագին այն մա-

Հարեր հիւանդութիւններն՝ որ հարիւրէն երսուն երեք տղաք կը տանին՝ և մնացած ներուն մեծ մասն իսկ ծանր և երկարատև հիւանդութեանց ենթակայ կ'ընեն :

Մօր մը թարմ կաթը՝ կը պարունակէ մասնաւոր նիւթ մը (գոլլօսթրօմ) դադրած վիճակի մէջ՝ վեց շաբաթէն մինչև երկու ամիս : Այս նիւթը կանհետի սոյն միջոցէն յետոյ : Բնութիւնը իւր պատճառներն ունի այս կերպ վարուելու մէջ . երախան ինն ամիս դոցուած լինելով մասնաւոր շրջանակի մէջ՝ նորա փորոտին տեսակ մը նիւթով (մէքօնիօմ) լցուած է՝ որ արտաքսուելու է . այս հօլօնիրօնը բնական մաքրողականի դեր չկատարեր արդեօք մօր կաթին միջոցաւ : Արդ՝ եթէ տղեկը բնութեան նշանակածէն տարբեր պայմանի ենթարկես՝ ուրիշ բան ըրած չես լինիր՝ եթէ ոչ՝ նորա կեանքն կամ առողջութիւնն վտանգած :

Արդ՝ եթէ մայրն չէ կարող ինքնին դիեցընել՝ ջանացէք ստնտու բռնել այնպիսի

կին՝ որոյ կաթին տարիքն կարելի եղածին չափ մերձաւոր լինի մանկան տարիքին : Եթէ չէք աջողիր այսպիսի ստնտու մը գտնելու՝ մի վարանիք, պտուկով<sup>1</sup> մեծցուցէք տղեկն, ջանալով գնել Գլու Քւայու անասունին կաթը, և (տղուն տարիքին ու կաթին միջին ծանրութեան համեմատ) կտրել այս կաթը՝ նախ՝ կիսուակէս, ապա մէկ երրորդին, յետոյ մէկ չորրորդին չափ վարսակի (եռլափ) կամ գարիի թեփին<sup>2</sup> թեթև ջրով մինչև որ կարող լինի վեց կամ ութ ամսական եղած ժամանակին զուտ մարսել զայն : Զեր բժիշկն՝ կաթը լուծելով<sup>3</sup> կարող է առահուջաղէս՝ ձեզ սովորեցնել թէ՝ ինչպէս վարւելու է՝ մանկան տարիքին համեմատ, կաթին մննդարար այլ և այլ նիւթերը պահպանելու համար :

---

<sup>1</sup> Պիպրօն : <sup>2</sup> Կրիւօ : <sup>3</sup> Անալիզէ :

# ՇՆՉԱՐԴԵԼՈՒԹԻՒՆ 1

ԿԱՄ ԽԵՂԴՈՒԻԼ.

Շնչարդելութիւնն է զգայութիւնը կորուս սանել անմաքուր օդի մը ներշնչմամբը կամ շնչառութեան դիխաւոր գործիքն եղողթու քերուն խողովակին բերանը որ և իցէ արգելքի մը պատահմամբն :

Եթէ շնչարդելութիւնն առաջ եկած է ածխային ևն կազերէ՝ մինչև որ բժիշկն դայ՝ պէտք է նստեցնել հիւանդը կամ պառկեցնել՝ դլուխը մարմնոյն մնացեալ մնաէն աւելի վեր, կարելի եղածին չափ բանուկ օդի մէջ, երեսները լուալ առատ ջրով՝ ուրուն գրեթէ մէկ հինգերորդն քացախ լինի : Միանգամայն՝ բոլոր մարմինը շփելու է՝ մանաւանդ կուրծը և կրնակը՝ բուրդի, ֆանէլայի ևն բարձիկներով : Եթէ մարմինն պաղէ՝ լաթեր տաքցընել և այրելու աստիճան տաք տաք վրան դնել : Բերան բեր-

<sup>1</sup> Ասֆիքսի :

նին դնելով օդ չնչելու է թոքերուն, միանգամայն հիւանդին քիթը սխմել՝ որպէս զիներմուծուած օդը ոռունդերէն դուրս չելնէ . (շատ ուժգին չփշել և այնչափ միջոց տալ որչափ կուտայ ինքնիրեն առողջ մարդ մը բընական վիճակով օդ չնչելու համար) : Քթին տակ չիշով անուշաղը <sup>1</sup> պտտցնել, (կամեթէ անուշաղը (նէլապը) չգտնուի՝ եթեր, քացախ) յետոյ վերստին սկսիլ բերնով օդ տալ ապա կուշտերը սխմել՝ ինչպէս որ կը լինի օդ ծծելու և դուրս տալու ժամանակ : Կունդին բակը վիետուրով խտղտեցնել և այս կերպով ջանալ վիխեցնել, բայց այս այն ժամանակ արդիւնաւոր կը լինի՝ երբ հիւանդն սկսած է արդէն աղատօրէն օդ չնչել : Անձնացոյն ջննաւ ստուննենը վերաբարձնել . ի հարկին փոքրիկ ուռունով (չէքիճ) մարմինը ծեծել : Այսպէս շարունակել շատ ժամեր (աջողութեան օրինակներ տեսնուած են չորս ժամ աշխատութենէ յետոյ) :

<sup>1</sup> Ամօնիաք :

Պէտք չէ միշտ շփել մորթը՝ վասն զի կը  
պատռատի . կուրծքին , կոնսակին և կուշտե-  
րուն ջիղերը շարժելու է խմոր շաղուելու  
ձեռվ : Երբեմն վոքրիկ ուռնով զարնել՝ շա-  
փաւոր հարուածով՝ մէկ կամ երկու վայր-  
կեան . ութ , տաս վայրիկեան շփել , յետոյ  
ջիղերը շարժել՝ մարմնոյն մէկ ծայրէն միւսը՝  
թեւերուն սրունքներուն վրայ , և այս՝ մէկ  
քառորդի չափ՝ ապա նորէն սկսիլ :

Երկու հոգի շատ չէ այս բանիս համար :  
Երրորդ մ' ևս՝ ամենէն կարողը՝ պարտի  
զբաղիլ օդ ներշնչելու բերնէն՝ ինչպէս որ  
վերն ըսուած է :

### ԶՐԱՄՈՅՆ ՄԱՐԴՈՅ ՇՆՉԱՐԳԵԼՈՒԹԻՒՆԸ

Այս գործողութիւնը կը յարմարի նաև  
ջրամոյններու , միայն թէ ասոնք քովընտի  
պառկած պահելու է , բոլորովին հորիզո-  
նաձև՝ հլաւիը հարմինէն +իւճը առելի չար և երկու  
կամ երեք վայրկեանն անդամմը մէկ քո-  
վէն միւսին վրայ դարձնել :

### ԿԱԽՈՒԱԾՆԵՐՈՒ ՇՆՉԱՐԳԵԼՈՒԹԻՒՆԸ

Կախուածներն ևս վերը զրուցածին պէս՝  
դարմանելու է , նոյնպէս նաև ճեմիշի ա-  
կաններու , կոյանոցներու մէջ կամ ու իցէ  
կազի բուրմամբ խեղդուողները :

Մնացեալը բժիշկը կ'աւարտէ . եթէ կեան-  
քի գառնայ՝ արիւն կ'առնու՝ հիւանդին  
ուժին չափովը՝ երբ սա կսկսի շունչ առնու՝  
որպէս զի արիւնը ըղեղին մէջ չլեցուի : Ե-  
թէ ճեմիշի ականներու մէջ խեղդուած է  
քացախի , բորակային թթու , քղողի (քլոր)  
կուտայ : Եթէ ածխային թթուով եղած է՝  
կրածուր , քղոր , անուշադր , քարաձիւթի  
(վառելու կազ) ներշնչմամբ խեղդուողնե-  
րու՝ «իւլիս» որը ֆէր ևն <sup>1</sup>:

ՄԱՍՆԱՀՈՐ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ կախուածնե-  
րու վրայ (խեղդամահ չնչարդելութիւն) . —  
բնաւ չսպասել որ ոստիկանութիւն գայ և

<sup>1</sup> Դեղերը նշանակելնուս պատճառն է գեղա-  
գործին սովորեցնել՝ դարմանատարութիւնը՝ եթէ  
բժիշկ չգտնուի :

քննութիւն ընէ , այլ անմիջապէս՝ նախ՝ կա-  
պը կտրել , երկրորդ՝ բժշկին վազել , բայց  
մինչև որ նա գայ՝ մահամերձը պառկցնել  
էլութել հարժանյան հայցեալ հասէն Երկու , Երեւ բնալոն  
չար . բանուկ օդի մէջ դնել , մարմինը և մա-  
նաւանդ իրանը (մէջքէն վեր) շփել՝ քացա-  
խուտ ջրով երեսը լուալ , վերջապէս վերը  
յիշուած բոլոր միջոցներով արեան շրջանը  
վերադարձնել :

---

### ԷՐԷՑՔ

Այրածներն կրակէ զատ ուրիշ պատ-  
ճառներէ ևս կրնան առաջ դալ , օրինակի  
համար ջերմութեամբ լուծուած մետաղէ ,  
խիստ տաքցած կարծր մարմինէ , եռացած  
հեղուկէ , այրիչ թթուներէ (ինչպէս են ծը-  
ծըմբաթթուն , աղի ողին ևն) ալկալիէ (ինչ-  
պէս են՝ կիր , անուշադր , տնկաղ ևն) :

Թէպէտ այս ամէն պարագայներուն մէջ  
այրածն միսերու հիւսուածոց եղծում կամ

բաժանում մ'է , սակայն տարբեր դարման  
կը պահանջէ , եթէ կարծր՝ կամ հեղուկ և  
թթուային կամ աղալէ մարմինէ պատահի :

Այրածին վտանգաւորութիւնն աւելի իւր  
խորութեան վրայ կը կայանայ քան թէ վի-  
րաց տարածութեան : Ուստի աւելի պէտք  
է խորունկութենէն վախնալ՝ քան թէ տա-  
րածութենէն : Իւր մէկ տեղն այրող մար-  
դուն մեր տալիք ամենէն առաջին խնամքն  
է՝ պահանջանել կարելի ելուծէն շու շուրջ այն  
սաստիկ ցաւէն որ կզգայ , և որ շատ ան-  
գամ առիթ կուտայ ջղաձգութեանց՝ որոնք  
աւելի ահարկուեն քան թէ նոյն իսկ վէր-  
քերն : Այս ջղային ցնցումներն երբեմն այն  
սաստիճան ծանրակշիռ են՝ որ կրնան անմի-  
ջապէս մահ պատճառել :

Ցաւերը մեղմելու համար դործածուած  
միջոցներէն՝ ամենէն ազդուն , ամենէն  
պարզը և ամենէն աւելի պատրաստն է՝ հա-  
լաւագի (գալագ աղաճը) ածուին ձեծոծը վա-  
րան բնել : Այս դեղը՝ իսկոտ կարճ ժամանա-

կի մէջ կը դադրեցնէ վէրքին շուրջն եղող  
միսերու հիւսուածոց քայքայումը : Պէտք է  
շնել յէլեալ չոշն նաև կէրպով՝ այրածնն բուլը ոռ-  
շածունեանն զբայ, ծածկել զայն կակուղ բամ-  
բակով և կապել: Անմիջապէս ցաւը կը մեղ-  
մանայ երթալով, այս վիճակի մէջ ձգելու  
է հիւսունդն մինչեւ հետեւեալ օրն: Մնացա-  
ծը բժիշկն կը տնօրինէ :

Կաղամախն ածուխն չոշն պատրաստ կը  
դտնուի ամէն գեղագործներու քով, բայց  
դուշաւոր մարդիկ միշտ քիչ մունենալու  
են իրենց տունը, ի հարկին գործածելու  
համար՝ մանաւանդ եթէ գեղագործ չը  
դտնուի կամ հեռուի լինի: Այս փոշինն գինն  
ևս շատ աժան է :

Երբ այրուածն շատ խորունկ չէ՝ կրնայ  
ամբողջապէս բուժիլ օրն միանդամ կապ-  
ուելով հարած մեղբամոմի սպեղանիով (պալ-  
մոմի մէհլէմի<sup>1)</sup>) որ բանալու է ծծուն թղթի  
կտորի մը վրայ այրած տեղէն քիչ մաւելի

<sup>1</sup> Սէրա սաթիւրէ :

Անձ, ապա թուղթը ծածկել շատկեկ կտոր  
մը մաքուր բամպակով, սոցա ամէնը մէկանց  
կապելու է: Ցաւին գլխաւոր պատճառն օ-  
դըն լինելուն՝ պէտք է առաջուց պատրաս-  
տել կապելու բաները, որպէս զի գործո-  
ղութիւնն կարելի եղածին չափ շուտով կա-  
տարուի: Եթէ կաղամախի փոշի չգտնուի՝  
կրնան դնել գետնախնճորի (բադաթէզ)  
քերուցք, ձէթ, և մինչեւ իսկ մելան՝ այ-  
րածին վերէն ի վար, և մաքուր բամպա-  
կով գոցել ինչպէս որ ըսուած է:

Վերը ըսուածները կը վերաբերին կրակէ  
կամ եռացած հեղուկէ այրածներու. բայց  
երբ այրածն առաջ եկած է սպառող գե-  
ղէ և որ իւր դպչելով մնին հիւսքերը կը  
քայքայէ, ինչպէս են ծծմբաննեան, կէր, անու-  
շտւր, (նիշատըր) տնկաղը<sup>2</sup> ևն, առաջին  
ընելիք գործն է առատ ջրով լուալ բոլըր  
վէրքը: Եթէ այրածը թթուէ մը պատճա-

<sup>1</sup> Գոլրողիք : <sup>2</sup> Բօթաս :

ռած է՝ (օրինակի համար ծծմբաթթու<sup>1)</sup>) պետք  
չէ և էջ գայուէ ճախէր խառնէլ և անով լուալ։ Ես  
թէ այրածը ալկալիէ առաջ եկած է, (օրի-  
նակի համար կիր, անուշատը, տնկաղ) +  
շուն ժնէլ զի՞ն էջ փոխանակ փայտի մոխրի։

Ասոնք են ահա մինչև բժշկին դան ընելիք  
դարմաններն։

Երբ կը տեսնեմք որ կրակէ այրածներու  
թիւն օր օրի կը բազմապատկի՞չ չեմք կարող  
հասկնալ թէ ինչու համար պէտք եղած  
դժուզութիւններն չեն լինիր տղոց վրայ։

Արդ պետք չէ մնան յշել աղայ ճը հոն՝ ուր հրան  
էամ ծծմբառ (քիպրիթ) կը դանուի։

Այս առթիւ կը յիշեցնեմք որ տեսակ մը  
ծծմբառ կայ, առողջահին և աղանձ<sup>2</sup> ծծրմ-  
բառ անունով, զորս տղայ մը կարող է բե-  
րանը դնել առանց վնասվելու։ Ծնողք ա-  
ւելի պէտք է ուշ դնեն սմա։

<sup>1</sup> Անուշատը ոգին (նիշատը բուհի) կիսուա-  
կէս ջուր խառնած ամենէն ազդու դեղն է ծծրմ-  
բաթթուէ այրածներու համար։

<sup>2</sup> Ալիւմէթ իմիէնիք է աը սիւռըթէ։

Կանանց արդի հագուստներուն եղանա-  
կըն ևս այրմանն կօգնէ մեծապէս, վասն զի  
վերէն ի վար ուռուցիկ և պարապ մնացած  
մասը կը թողու ուղուածին չափ օդ բանիլ  
ներս արկած պատահած ատեն։ Կերպանեւ-  
րու թեթեւութիւնն ևս բորբոքման վտանգն  
կը բաղմապատկի։ Ժամանակաւ կտաւներուն  
հաստութիւնը թող չէր տար որ բորբո-  
քումն առաջ երթայ մինչև որ օգնութիւն  
համէր, իսկ հիմա հերիք է որ անգամմը  
բոնիի և ահա կինը մարդկեղէն լապտեր մը  
կը դառնայ, զոր սոսկալի տանջանքներ ի  
գերեզման կը տանին։

Խոհեմկինը բան մը չհագնիր, մինչև որ  
պաղէպէլ (լապ) խառն ջրով ցօղուե։ Աս խիստ-  
ածանէ։ Վասն զի մէկ լիթր<sup>1</sup> պաղեղ քը-  
սանը հինգ լիթրա ջրի հետ խառնելով էն  
քիչ հարիւր ժիւպ կրնայ ցօղուել։ Նաև լա-  
կը կինի եթէ նոյն պաղէպէլ խառն ջրով + օլու բ-  
նեն տիկնայք։ Այս կերպով շատ մահա-

<sup>1</sup> Կիվը։

ոիթ պատահարներ պակաս կը լինին :  
 Ի վերջոյ, տիկնայց կ'ըսեմք . երբ կը  
 տեսնէքթէ հագուստնիդ բռնկած է, շու-  
 տով ծռեցէք և գլորեցէք այրած կողմեր-  
 նուդ վրայ : Ուժով ուժով դարձէք և կրա-  
 կը կը մարի : Բայց եթէ դուք զձեղ կորու-  
 սանէք վախով պաշարուած՝ եթէ խելակո-  
 րոյս վաղէք օգնութիւն փնտուելու՝ օդը  
 կարծարծէ կրակը և առան վայրիւն չուտած ճա-  
 համեց հայքէ :

Իսկ ապրողին օգնութեան համնողներուն  
 կ'ըսեմք . ջանացէտ բոցերով շըլապատած մարմնին  
 հետացնել կրու : Այսինքն՝ ինիւնակ կրու մարմ-  
 նոյն վրայ ճնշելով շայն սոսկուլ կերպով այրելու ենէ  
 կարողէ՝ հագուստները պարունացէտ : Կամ լաւ ես,  
 եթէ կարողէք գորդ մը (իսակի) վերմակ մը ,  
 ևն առնել՝ զձեղ մարմնոյն և բորբոքած հա-  
 գուստին մէջտեղ դրէք : Եթէ փողոցի մէջ  
 էք՝ հանեցէք ձեր լոդիկը (փալթօ) վերու-  
 ցէք այրած զգեստը՝ լոդիկը թևերնուդ վը-  
 րայ փաթթեցէք և մէկ ձեռքով զգեստին

քղանցը վեր բռնելով՝ միւսով ներսի կրակը  
 մարեցէք՝ շարունակ վեր՝ վար, աջ, ձախ  
 պտացընելով թևերնիդ : Այսպէս աղբու օդնու-  
 նին ըրած կը լինէ :

Դրսէն ճնշմամբ մարած հագուստներուն  
 պատճառած էրեցքը սարսափելի են : Առջի  
 բերան յայտնի չեն լինիր, սակայն քայքայումը  
 խորունկ կը լինի, միսերը կը խաշին իբրև շո-  
 դիէ : Իսկ եթէ պէտք եղած դգուշութիւնն  
 մնի կրակը մարմնէն չէղոքացընելու համար՝  
 այս ժամանակ այս սոսկալի պատահարներն  
 պակաս կը լինին :

---

### ՔԱՂՑԿԵՂ (ՆԵՒՀԻՆՎ)

Այս սարսափելի հիւանդութեան վրայ  
 քիչ բան պիտի խօսինք . զի բժշկութեան  
 արուեստին ամէն հնարքն իսկ եթէ ի դործ  
 դրուին՝ չեն կարող հիւանդին սփոփանք  
 մը տալ այս ահաւոր ախտին դէմ : Միայն  
 քանի մը խօսք պիտի զրուցենք՝ որ այս հիւ-

ւանդութեան ևնթակայ եղողներուն աչքը  
ժամանակին բացուի՝ և անհոգութիւն չը-  
նեն զիրենք խնամել տալու մասին :

Քաղցկեղը կարող է ժառանգական լինիլ,  
այսինքն ծնած ժամանակիս նորա սերմը  
մեր ներար գտնուիլ : Քաղցկեղը կարող է նաև  
պատահական լինիլ մանաւանդ կանաց  
մէջ, և այս սովորաբար առաջ կուգայ ուժ-  
գին հարուածէ մը՝ մանաւանդ եթէ այս  
հարուածը կուրծքին պատահի :

Ճարտար վիրաբոյժ մը զձեզ կը փրկէ՝ հե-  
քէ+ և որ ժամանակին նաև դէմէ+ : Իսկ եթէ թո-  
ղուք որ հիւանդութիւնը կուրծքին ամբողջ  
մէկ կողմը ճարակի՝ այլ ևս ճար չկայ, քան-  
դի վիրաբուժական գործողութիւնն որ քաղց-  
կեղին վոքը եղած ատեն հնարաւոր էր՝ ան-  
կարելի կը լինի՝ երբ նա ամբողջ մէկ քովին  
վրայ տարածուած է :

Սրդ երբ կին մը կուրծքին վրայ հարուած  
մընդունի՝ և ժամանակ մը վերջ կարծրու-  
թիւն մ'իմանայ հարուած կերած տեղը՝

պարտի անմիջապէս վիրաբուժին դիմել՝ ը-  
սել նմա թէ ինչ պատճառէ կը կասկածի՝  
և թողուլ որ գործողութիւնն ընէ՝ եթէ վար-  
պետն այնպէս արժան դատէ :

### ՈՒԽԵՑԻՈՐՈՒՄ («ՀԿԱՅԱԾՔ»)

Ուռեցւորումն երախայից յատուկ հի-  
ւանդութիւն մ'է :

Սա գլխաւորաբար կ'ախտացնէ այն մա-  
նուկներն, որ ծնած են վատառողջ, խուլա-  
գար (սրբաճալը) ևն ծնողներէ : Երբեմն ան-  
խընամ վիճակ, խոնաւ բնակարան, աղտո-  
տութիւն՝ բայց մանաւանդ վատ կաթ՝ տղե-  
կի մը վրայ այնպիսի նշաններ առաջ կը բե-  
րեն՝ որոնք կը ցուցնեն թէ մանուկն ախ-  
տանալ սկսած է այս հիւանդութեամբ : Փո-  
քը կը խոշորնայ, կամուրնայ՝ անդամները  
չափազանց կը նիհարնան : Փութացէք ան  
ատեն աղէկ բժիշկի մը ցուցնել . լաւ խնա-  
մեցէք մանուկն հետեւեալ կերպով . մաք-  
3

բութիւն, առաստ, չոր և տաք օդ, իւր տարիքին համեմատ առաստ մնունդ. շփել մէջը գինիի մրուրով լայն ֆանէլայի կապի մը միջոցաւ, ապա մարմինը փաթթել ասով դարձեալ գինիի մրուրին մէջ թաթխելէ յետոյ. լաւ ստնտու մը՝ եթէ դեռ ծիծ կուտէ: Վարսակի թեփի խիւս՝ (լափա) եթէ բան ուտելու սկսած է. և ժամանակէ մը վերջ կազդուրիչ դեղ՝ ինչպէս են երկաթադեղ (չէլիք) քինքինա են:

Այս միջոցներով կարող էք կեանքի դարձնել փոքրիկ արարածը որ երթալու վրայ էր: Ինչ որ ալ լինի՝ այս հիւանդութիւնը ծանր է, կը կրկնեմ. աղէկ բժիշկի դիմեցէք՝ մանաւանդ եթէ հնար է, տղոց հիւանդանոցի մէջ աշխատողի մը՝ քանդի բըժը կութեան մէջ մասնագիտութիւն մէկ հասկընալ հիւանդութիւնն այնպիսի մէկուն՝ որ չէ կարող բացատրել իւր ցաւը:

### ՀՆՏԱԽՈՑ (+ԷՒՐԱ)

Հնտախտն երբեմն կը լինի անբնոյդ<sup>1</sup> այսինքն կարող է գալ ամէն ժամանակ, ամեն տեղ, և բազմաթիւ անհատ չզարնել: Կամ վարակող լինիլ՝ (պուլաշըդ) այսինքն բազմաթիւ անհատ միանգամայն զարնող:

Մեր պաշտօնն չէ նկարագրել աստ սոյն երկու յոյժ տարբեր հիւանդութեանց գիտնական մասը: Միայն պիտի նշանակենք այն ախտանիշերն որ պարտին գրաւել հիւանդին ուշադրութիւնը, մանաւանդ անոնցն որ իւր քովն են՝ որպէս զի ժամանակն կանչեն բժիշկը:

Հնտախտը վրայէ վրայ փախումներով կսկսի. դուրս եկած նիւթը կանաչագոյն է: Ապա փորհարութիւնը կմկնի և անմիջապէս

<sup>1</sup> Սէօբառէտ: Այս Փրանսերէն բառը կը նշակէ այնպիսի ախտ մը, բան մը որ մէկ տեղի, մէկ ժամանակի եւն յատուկ չէ. հայերէն մասնաւոր բառ մը չգտնուելուն պատճառաւ ոնքնց բառը գործածեցի, որ կարէ նոյն իմաստին համապատասխանել բառ իս:

կլյաճախի : Վարէն եկածը դեղնագոյն բը-  
րընձի ջուրի կը նմանի : Դրսէն կը պաղի ,  
ընդհակառակն ներսէն անտանելի տաքու-  
թիւն կունենայ : Զղաճդութիւնը վրայ կը  
համնի և այն աստիճան ցաւ կը պատճառէ՝  
որ հիւանդին ճիչ արձակել կուտայ : Պազ  
քրտինք մը կ'ողողէ դէմքը և բոլոր մար-  
մինը՝ որ կը սառի :

Հարկ չէ ըսել թէ պէտք չէ սպասել այս  
ախտանիշերուն առաջդիմութեան , և այնու-  
հետև բժիշկ կանչել : Ամենէն լաւ և նախ-  
նական օդնութիւնն է՝ առաջին ախտանիշերն  
երևելուն պէս՝ եթէ հիւանդինյանկարծական  
սաստիկ ցնցումմը արուի՝ փրկարար ածան-  
ցում մը կարողէ իբր համայութեամը (պիւ-  
յիւյի պէս) կասեցնել հարուածին հետե-  
ւութիւնները : Օրինակի համար . տեսնուած  
են մարդիկ՝ որ պատահաբար սաստիկ այ-  
րումովմը փրկուած են : Ոմանք ևս անսու-  
փոր վաղելով՝ որմէ յետոյ թմբեր ինկեր են ,  
և սակայն այսպէսով աղդու և փրկաւէտ

հակաղդումն 1 (թէրսինէ թէէսիլր) առաջ  
բերած են : Ուրիշներ ևս իրենց բանը բու-  
սած կարծելով վերջին աստիճան շատ ապ-  
սէնտ կամ շաքարօղի (ո.օմ) խմած և փըր-  
կուած են : Վերջապէս՝ մարդուն մին ևս  
քափրախառն (քեափիրիլի) օղի խմած և ա-  
զատած է : Այս բոլորէն ինչ հետեւցնել պէտք  
է . եթէ ոչ՝ այս թէ՝ այն ամէն պատճառնե-  
րըն որ կարող են աղդու հակաղդում մ'ած  
ուած բերել՝ աջողելու հաւանականութիւն  
ունին՝ մանաւանդ եթէ հարուածին 2 սկիզ-  
բըն (պաշլանդըն) ի գործ գրուին :

Չուղելով խորհուրդ տալ այրելու փոր-  
ձին՝ որ կարողէ խիստ վտանգաւոր դեղ մը  
լինիլ՝ կարելի է , քանի որ հիւանդն ոտքի  
վրայ կեցած կզգայ իւր հիւանդութիւնը՝  
փորձ ընել սաստիկ հակաղդումմը առաջ  
բերելու : Բոնեցէք հիւանդը ստիպեցէք  
քայլելու , ապա վաղելու . ծեծեցէք մար-

<sup>1</sup> Թէաքսիօն : <sup>2</sup> Ա.թաք :

մինը վոքրիկ ուռնի հալուածով. բարակ գաւաղանով, եթէ հարկ լինի՝ զարհուրեցուցէք. բայց մանաւանդ շահուը է որեւը առաջան Հաղուցէ+ : Իւր սովորական խմածին կրկնապատիկ, եռապատիկ առանու, շաքարօղի խմցուցէք : Եթէ չ'աջողիք բժիշկը՝ որուն ետեւն մարդ զրկած էք ձեր փորձերուն միջոցին վրայ հասնելով մնացածը կը տնօրինէ :

Բայց եթէ հիւանդն արդէն անկողին ընկած է՝ եթէ շատ ժամ անցած է իւր բըռնուելէն ի վեր և բժիշկն տակաւին եկած չէ՝ քաշեցէք հիւանդն անկողնէն դուրս՝ վրան երեք չորս դոյլ լեփլեցուն պաղ և մինչև իսկ սառնորակ ջուր թափեցէք : Ուժով մը սրբեցէք . նորէն պառկեցուցէք լուտ տաքցած անկողնի մէջ : Եթէ ջղացդութիւն ունի՝ (սինիր թութուլմասը) շփեցէք անդամներն, ձեռքով սրունքներուն ջիղերը թրեցէք : Մանրած սառ կընեցնելով փախումը դադրեցուցէք : Փորհարութեան դէմ

կւուեցէք աւրութաճան էրեխով<sup>1</sup> իւրաքանչիւրին մէջ կերակուրի դրդալմը օսլայ (նիշաստա) հարելով (էզմէք) : Եթէ այս դուրս դայ՝ ուրիշ մըրէք, մնէն ու էնէն նիւն շաղինուէ, զի այս մեծապէս կարեւոր է, որովհետեւ ասով հիւանդն արեան ջուրը (աւէ, դան սույու) կը կորանցնէ : Այս կերպ վարուելով մինչև բժշկին դալը ամէն կարելի բաւ միջոցն ի դործ դրած կը լինիք :

### ՀԵՐԱԽԾ<sup>2</sup> (Յաղբաւ նուիւլ)

Հերախտն շատ անդամ առաջ կուգայ օծանելիքներու<sup>3</sup> և ուրիշ չպարներու<sup>4</sup> պատճառած բորբոքումէն՝ որոնք գլխու մորթը դրդուելով մազերութափիլ առաջ կը բերեն : Ծանր հիւանդութիւններն՝ մանաւանդ-

Ծանօթն. Եթէ շոգիով լուացում հարկ լինի՝ անսէք այս նիւթիս վրայ գրքիս վերջ՝ <sup>2</sup> սանդիմով շոգելուացքի յօդուածը :

<sup>1</sup> Քառ առ լոկման, այսինք մէկ չորրորդ միթրա ջուր : <sup>2</sup> Ալօքէսի : <sup>3</sup> Բօմադ : <sup>4</sup> Գօղմէթիք :

ջերմախառն թիֆօն <sup>1</sup> և ըղեղային ախտերը  
յաճախ նոյն հետևանքն կունենան : Սա ըս-  
տոյդ է թէ ինչ որ լինին սորա պատճառնե-  
րըն՝ մէ աստվածդեղ միայն կայ՝ այն է մաղերն  
կտրել և վեց շաբաթի մէջ հինգ կամ վեց  
անգամ՝ կամութ օրն անգամմած ածիլել տալ :

Երբ այս ժամանակէն վերջ սկսին խիստ  
թաւ (սըխ) բուսնիլ՝ այլ ևս կարող եմք ա-  
ծիլուին դադրեցնել : Եթէ կուզէ ո.ք մա-  
ղերը օծանել՝ (բօմաթալամագ) պարտի օ-  
ծանելիքը դեղագործէն առնել՝ կամ ինքնին  
շինել : Ես՝ հետեւեալ բաղադրութիւնը կա-  
ռաջարկեմ.

Էքսթոէ տը քէնքինա՝ 2 կրամ.

Իւիլտը րօզ՝ 10 կրամ.

Իւիլտը պէրկամօդ՝ 40 (սանթիկրամ)

Մօէլտը պէօֆ՝ 15 կրամ.

Պօմ տիւբէրու՝ 2 կրամ. \*

<sup>1</sup> Ֆիէվր թիֆօյիդ :

\* Ծանօթ. Այս բառերը դիտմամբ չթարգմանե-  
ցինք վասն զի սոցա հայերէնը գեղագործին և  
ընթերցողին համար նշանակութիւն չունին :

Այս պատուական բաղադրութիւնն գոր-  
ծածէ ճիշդ ուրիշ օծանելիներու պէս : Մի-  
այն թէ ընելիքդ կը գիտնաս :

Մաղերը եղանակին աղեցութենէն ևս  
կարեն թափիլ . նոցա մասնակի կորուստը  
հետևեալ կերպով կասեցնելու է . երկու  
կամ երեք թարմ հաւկիթ կոտրէ , զանոնք  
հարէ (էզմէք) կերակուրի դրգալի մը չափ  
լաւ տեսակ շաքարօղիով (րօմ) , և գլուխդ-  
երկար բարակ լուա այս բաղադրութեամբ .  
Նայէ որ մաղերդ մանը մանը ճղճես՝ և կա-  
մաց կամաց մորթիդ վրայ մաղերուդ արմա-  
տին դնես հարած հաւկիթը : Պէտք է ուժով  
շիես մատուըներով և մինչև իսկ եղունգնե-  
րով բայց ոչ այնչափ որ մորթը սկրթի, այլ  
այն աստիճան որ մաղերուն արմատին շուր-  
ջը գտնուող ճերմակ մանը մորթերը ելնեն :  
Այս գործողութիւնն սկսէ ութ օրէ վերջ .  
լաւ է որ մեծ տաշտի մը մէջ ընես՝ ուր գլ-  
ուխդ ամբողջապէս լուաս՝ որպէս զի բա-  
ղադրութիւնը չօրնայ վրան :

Այն ժամանակ պէտք է լուալ ամբողջ գլուխն՝ երբ անձն կոչը ըստ բարութեամբ է յիշեալ բաղադրութիւնով :

Այս պարզ գեղը միշտ աջողութեամբ գործադրած եմք, մանաւանդ երիտասարդաց վրայ :

Դիմարկներ ևս կան՝ որք պատճառ են մաղերու մասնակի անկման . վրայէն քաշելով, քաշելով նոցա արմատները կը խախտին : Երբ արիւն հանուի նոցա տակէն՝ կեղե կը կապէ՝ մորթը կը դրդոի՝ ճերմակ մանր թերթեր առաջ կուգան գլխու չորս կողմը, մանաւանդ մաղերու տակը որ կսկրսին թափիլ :

Զգուշացի՞ր՝ քրքրած մաղերը համբերութեամբ յարդարելու և նե նու ուշչւչւ :

Գոնէ ութ օրն անգամ մը գլխարկիդ դրպած մաղի ճեղքը կամ բաժանումը փոխէ որ մաղերը հանգչելով չթափին : Սանտր ու քնչէ<sup>1</sup> բոնէ, եթէ չիփ չիտակ բոնես՝ կարելի է մորթը սկրթի :

<sup>1</sup> Էնգլինէ :

Կրնաս հետևել օծանելին ձեռքովդ պատրաստել:

Հալեցուր պէնարէնէ մէջ . \*

100 կրամ եղի ծուծ (տանայի իլիք). անցուր բարակ կտաւէ մը և գեռ տաք ժամանակ աւելցուր վրան,

100 կրամ նուշի (պատէմ) իւղ, աղէկ մ'իրար խառնէ և վրան աւելցուր,

25 կրամշաքարօղի, (րօմ) մէկէն չորս կաթիւ վարդի կամ ուրիշ հոտի մը մզածին (խիւլասա ) իւղ :

### ՊՆԴՈՒԹԻՒՆ ՈՐՈՎԱԾՆԻ (Քաղաք)

Կտաւատ (քէրէն քօխումու) քէ ինչպէս զործածելու և զայս որովայնապնդութեան մէջ

Կտաւատը բժշկական գեղոց ամենապատուական կակղիներէն մին է :

\* Պէնարէնէ կ'ըսուի ոչ թէ կրակի վրայ՝ այլ շողիի մէջ զրուած ամանով մը բան մը տաքցընելուն կամ հալեցնելուն :

Սա կը բաղկանայ հետևեալ նիւթերէն՝  
մուկուղ, և արտաքսիչ, <sup>2</sup> օսլայ (նիշաստա)  
շաքար, մեղրամոմ, կակուղ ռետին (րէշի-  
նա) դեղնի ներկող նիւթ, խէժ (զամի),  
ալպումին, (ճենճ), քացախաթթու : <sup>3</sup>

Եթէ հետ խառնուխն խէժի հիւթ (էօղ)  
որ մուկուղի շատ մօտ նիւթ մ'է, զուտ  
քացախաթթու և աղեր \* այն ժամանակ իւր  
մանաւոր յատկութիւնները կը գտնէ : Մին-  
չե այժմ չեծած չոտուար կը գործածուէր  
միայն իրը ըմպելի (մաթպուխ) շատ անուա-  
նի՝ թոքերու և աղիքներու (պաղըրսագ)  
բորբոքման մէջ : Իսկ ծեծածին իրը խիւս  
(լափա) գործածութիւնն ամէն ոք դիտէ :

Զմայլած այս հունտին յատկութեանց վը-  
րայ և ուրիշ պարզ և աժան դեղ մը չդը-  
նելով յամառ որովայնապնդութեան դէմ  
թիք :

<sup>1</sup> Միւգիւմ : <sup>2</sup> Էքսթրաքթիֆ : <sup>3</sup> Ասիտ ասէ-  
թիք :

\* Անշուշտ առ ըսելով հոտ հասկնալու է քի-  
մական նիւթերն եւ ոչ թէ մեր սովորական գոր-  
ծածածը :

Ծ. թ.

մաքառելու կարող՝ որ շատ սարսափելի ախ-  
տերու ծնունդ կուտան՝ փորձեցի կուսառած  
կուտիւլյիշել հիւանդութեան դէմ և բարե-  
բաղդ եմ որ աջողեցայ :

Երկու գլխաւոր գէպք զիս համողեցին  
այս դեղիս ազդուութեանն վրայ : Առա-  
ջինն տեղի ունեցաւ Փարիզի մէկ երևելի  
եկեղեցւոյն աթոռակալին վրայ : Այս մար-  
դը կարմրերես, վառվուուն աշուի, գի-  
րուկ, կատարեալ առողջ անձ մ'էր :

Հինգ, վեց տարի երեսը չտեսայ . օր մը  
իրեն հանդիպելով, չկարացի ճանչել . դեղ-  
նած, աչուրներուն լոյսը մարած, երեսներն  
խորը իջած, նիհար՝ հազիւ կարող էր քա-  
լել : Պատճառը հարցի . ըսաւ որ ան տեսէ  
դէմ ըմբուռ, որովայնապնդութիւն ունէր, և  
կամաց կամաց այս վիճակին հասած էր : Իմ  
դեղս պատուիրեցի նմա . և ուրախ եղայ  
իւր կատարեալ բժշկութիւնն տեսմելով :

Երկրորդ դիտողութիւնս ըրի Օրլէանի կա-  
յարանին մի գործակալին վրայ : Այս մար-

դուն քիթը շարունակ կարունէր, մինչեւ  
իսկ շաբաթին երեք անգամ, այնպէս որ ըստ  
կըսաւ հատնիլ մարդը : Իմ գեղս տուի և  
առողջացաւ : Սակայն օր մը տեսած ժամանակս  
ըստ որ գեղը դադրեցնելուն համար  
նորէն արիւն գալ սկսած էր . Երբ նորէն  
սկսաւ գեղը՝ բոլորովին առողջացաւ : Այս  
նուհետեւ երբ օր մը կարիք չունենայ՝ գեղս  
կը խմէ : Ուզեցի այս մեծ աջողութեան պատ-  
ճառներն հասկնալ, և գտայ որ կտաւատն  
ստամիքսի մէջ չհալիր, իւր սովորական ձեւ-  
ովն դուրս կելնէ՝ միայն թէ իւր մուկու-  
ղէն կը մերկանայ :

Սա՝ փորոտիք կը կակղացնէ իւր պատ-  
ճառական մուկուղովն և բորբոքման նիւթե-  
րը դուրս հանելով՝ դանոնք իրենց բնական  
կիճակին կը վերադարձնէ :

Կտաւատը հետեւալ կերպով գործածե-  
լու է :

Առ ապուրի դրդալ մը կտաւատ, մաքուր  
շաթով մը լաւ մը սրբէ, մաքրէ, գաւաթ

մը եղկ (ըլլեն) կամպալ ջրի մէջ գեր, թող  
որ ջուրը լաւ մը ծծէ՝ մինչեւ որ հունտը ըս-  
կըսի մուկուղով ծածկուիլ և ամէն մէկանց  
կամքիչ քիչ խմէ . նայէ որ հունտը չժա-  
մես որպէս զի ողջ ողջ մտնէ ստամոքսիդ  
մէջ :

Ասոր համն գէշ չէ . բայց եթէ կուղես  
աւելի ախորժ ընել՝ քիչ մը շաքար, շրուպ,  
և նարնջածաղկի ջուր խառնէ հետ . թէ-  
պէտ շատ փափուկ տիկիններ տեսած եմոր  
հունտը իր բնական վիճակովն կը խմեն ա-  
ռանց երթէք գանելու : Այսպէս առաւօտ՝  
երեկոյ շարունակելու է մէն մի դրդալ խը-  
մել այս պատրաստուած կտաւատէն՝ մինչեւ  
որ պնդութիւնն ամբողջապէս անցնի : Երբ  
բոլորովին անհետանայ, այլ ևս դադրեցը-  
նելու է գեղը, և նորէն սկսելու է եթէ նը-  
շաններն տեսնուին :

Հարկ չկայ ըսելու որ եթէ օրը երեք կամ  
չորս դրդալ խմուի՝ աւելի արագ կը լինի  
բժշկութիւնն, մանաւանդ եթէ պնդութիւնն

հինցած, սաստիկ է չել վախ կուտայ աղիք-  
ներու բորբոքման կամ ըղեղի տենդի<sup>1</sup> որ՝  
յաճախ պնդութենէ առաջ կուգայ: Այս  
նիւթիս վրայ քիչ մը երկար խօսեցայ՝ որ-  
պէս զի լաւ հասկցընեմ իմ մասնաւոր քըն-  
նութիւններս դուրս հանելու պատճառներս:  
երանի թէ իմ խորհուրդներս այսուհետև  
օդակար լինին: Ինչ որ ալ լինի՝ բնաւ վախ-  
նալու տեղի չկայ կտաւատին՝ իմ ըսած  
կերպովս գործածութենէն:



ՃՄԼՈՒՄՆ (Էֆլէ), ՎԵՐՔ, ՊԱՏՌՈՒՒԱԾՔ

Եղբ կարծր մարմին մը ուժնութեամբ մար-  
դու մարմնոյն մէկ կողմին զարնէ՝ արիւ-  
նը զարնուած տեղին վրայ կրծողվի այնչափ  
աւելի առատօրէն՝ որչափ հարուածն աւե-  
լի ուժգին լինի:

Այսպիսի պարագայի մէջ՝ մորթը պա-  
տառի կամ ոչ, արիւն վազէ կամ ոչ՝ զգա-

<sup>1</sup> Քօնժէսթիօն սէրէպրալ:

յութիւնը կորսուի՝ կամ ոչ՝ ամենէն առա-  
ջին և լաւագոյն ընելիք բանն է՝ վիրաւոր-  
եալ մասը ջրհանի մը (թուլումպա) առատ  
հոսանքին տակ դնել: Եթէ չես կարող ը-  
նել՝ պէտք է դնել վիրաւորած մասը պաղ-  
ջրով դոյլի մը մէջ՝ և երկու երեք րոպէէն  
փոխել ջուրը: Եթէ այս ևս կարելի չէ՝ չոր-  
սի կամ ութի ծալէ անձեռոց մը՝ թաթիւէ  
պաղ ջրի մէջ, ապա խենդ խենդ՝<sup>1</sup> վրան  
կոխէ՝ որպէս զի՝ զգացողութիւնը գրգռի:  
Նախ՝ ամէն րոպէէն նորոգէ այս գործողու-  
թիւնը. ապա վիրաւորած մասն որչափ պա-  
ղի՝ այնչափ ուշացուր: Բայց պէտք չէ նույնական  
չէրաւուրած առնը աւելի առաւանդէն չողովի տան ըւէ  
հարժույն հասցեալ հասերուն վըս: Այս ընելէդ ետք  
սպասէ բժշկին խորհրդին, լաւ համոզուած  
լինելով՝ որ ամէն կարելի միջոցն ի գործ գր-  
ըած ես վսասին սաստկութեան կամ նորա  
հետևանաց ծանրութեան առաջքն առնլու  
համար:

<sup>1</sup> Պոիւթալը ման:

Հարկ չէ ըսել որ՝ եթէ վիրաւոր մարդն  
ուշը կորուսեր է՝ (պայըլմագ) պէտք է լրւաս  
դէմքը առատ քացախուտ ջրով և միանդա-  
մայն սաստիկ բարկ քացախ կամ եթեր հո-  
տոտեցնես :

Պաղ ջրին գործողութենէն երկու ժամ՝  
վերջ եթէ առնիքայի արմատ ունիս՝ բու-  
սաջուր (մաթպուխ) շինէ (այսինքն տասն  
քսան վայրկեան խաշէ) ապա՝ պաղելէն վերջ  
լաթ թաթիսէ մէջը և ցաւածին վրայ դիր :  
Եթէ դիսու, կուրծքի, կոնակի վրայ  
պատահի սաստիկ հարուածն, կամ տեղ՝  
մը վար ինկնի մէկը՝ գէշ չլինիր՝ չափ մը՝  
(թէրթիպ մը) լաւ վիրադեղ կամ առնիդա-  
յի ծաղկի օշարակ խմբնել՝ զոր այսպէս  
պէտք է պատրաստես :

Դիր ամանի մը մէջ է կամ 10 կրամառնի-  
քայի ծաղկի, վիրաւորեալին տարիքին հա-  
մեմատ՝ (Յ կրամ տղու կամ պատանեկի, 10  
կրամ մեծ մարդու կամ կնկան համար) վը-

<sup>1</sup> Տօղ : <sup>2</sup> Վիւնէրէր :

բան մէկ միթքա եռացած (քոյնար) ջուրլե-  
ցուր, տասն վայրկենէն՝ այս օշարակն ան-  
ցուր իմաստ բարակ կտաւէ մը (եթէ այսպէս  
չընես՝ կարելի է որ ծաղկին վրայի բարակ  
աղուամազերը <sup>1</sup> (գըլ) կոկորդին մէջ մնան  
և բորբոքեցնեն) :

Ամէն 3 կամ 4 ժամն միանդամ տուր այս  
օշարակէն ջրի գաւաթ մը : Մէջը մեղք կամ  
առաջ դիր : Սակայն լաւ կը լինի որ այս դե-  
ղն իսկ բժշկին խորհուրդէն յետոյ գործա-  
ծես :

### ԿԱՊՈՒՏ ՀԱՂ 2

Կապուտ հաղը սաստիկ, ջղաձդական 3  
հաղ մ'է որ՝ աւելի կամ նուազ մօտաւոր ընդ-  
միջմամբ <sup>4</sup> (նէօպէթ) կուդայ : Այս հաղին  
ընութիւնն է՝ շատ մը անընդմիջական (սըխ)  
արտաշնչումներ (սօլուդ վէրմէ) ընել տալ՝  
որ արիւնը տղոց գլուխը կը մղեն՝ և նոցա

<sup>1</sup> Առաւ : <sup>2</sup> Քօքըլիւչ : <sup>3</sup> Քօնվիւլիվ : <sup>4</sup> Քէնթ :

աշերը արտասուլօք կը լեցնեն : Ապա տղան  
կսկսի կամաց կամաց և դժուարաւ սովորա-  
կան չնչառութիւն ընել :

Կապուտ հազը շատ անգամ փոխադրա-  
կան (պուլաշը) է և դիւրաւ կը փակչի ու-  
րիշ տղոց :

Բժիշկը մի ուշացներ՝ մինչև որ հազը գըլ-  
խի ցաւ, ստամոքսի ցաւ, չնչառութեան  
դժուարութիւն, սրանեղութիւն, (նագըսլրդ)  
փսխում ևն պատճառէ :

Ամենէն պարզ և լաւագոյն դեղնէ հի-  
ւանդն օդափոխութեան տանիլ : Եթէ քա-  
ղաք կը բնակի՝ դեղ խրկէ՝ և իւնադրչանք :  
Նայէ որ ընարած տեղդ կարելի եղածին  
չափ քիչ խոնաւ լինի : Չոր և տաք օդն ան-  
միջապէս կը յաղթէ հիւանդութեան :

Փորձած ենք որ՝ «Եթօ ու լա+նիւ+արէօմ ո՞ւ-  
ուերժին շատ օդափար կը լինի : Պէտք չէ  
այս պատռական ւրարաւ շփոթել թրիտասի  
կամ ուրիշ պատրաստութեանց հետ :



ԲԼԻԹԵՆ, ԿՈՃՂԵԶ, ԿԱՔԱԽԱՋՔ և ԵՒՆ  
(սոցա ամէնուն տաճկերէն՝ նաևը)

Այս զանազան ձեւ անհանդստութիւններն՝  
որ յաճախ սաստիկ ցաւ կը պատճառեն՝  
մորթին կարծրութեան արդիւնքն են՝ որուն  
շատ թերթերը տեղտեղ աւելի կը դիզուին  
իրարու վրայ՝ բայց մասնաւորապէս ոտից  
մատուցներուն վրայ :

Նեղ կօշիկներ՝ նոցա շփումն՝ գլխաւոր  
պատճառներն են այս կոշտերուն (նասլը) :

Մաքրութիւն՝ ոտքերու յաճախ լուա-  
ցումն, կակղացնող դեղերու գործածու-  
թիւնն՝ ինչպէս են՝ իւզոտ մարմիններ ևն՝  
շատ օդուտ կընեն : Լաւ է նաև սոցա վրայ  
քիչ մը «Էարարա» կամ բէսէւլն դնել, որ  
կօշիկն և մորթին մէջտեղ մնալով՝ նախ շը-  
փումն կարդելէ, ապա կը կակուզցընէ կոշ-  
տը : Որովհետեւ սոցա ցաւելուն պատճառը  
այս կարծր մորթերուն՝ ջղերու վրայ շփեն

1 Եէօլ տը բէրտրի :

Է՝ բնականաբար յաւը կանցնի , եթէ այս  
մորթերը կակուղնան :

Յետոյ նայէ որ այս կոշտերուն թանձ-  
բութիւնը բարակցնես՝ վրան չեչաքար (սիւն-  
կէր թաշը) քսելով՝ կամ սորա համար պատ-  
րաստուած խարտոցով և կամեղունդով : Բայց  
ամենեին մի կարեր կ'ը՛ և մի արուներ :  
Եատեր մեռած են՝ ջղային փոքրիկ մաս մը  
վերաւորելնուն համար : Զի աստի բորբո-  
քում առաջ կուգայ՝ որ երակէ երակ տա-  
րածուելով՝ մինչև գլխաւոր մասը կը հաս-  
նի և մահ կը պատճառէ : Եատերը աճու-  
կին (գասըդ) մէջ պալար (չիպան) կը հա-  
նեն՝ միայն այս պատճառով : Ուստի եր-  
բէք ոտքիդ մատերուն կոշտը մի կարեր՝  
մանաւանդ եթէ մաղասային խառնուած  
մունիս :

### ԿԱԹՈՒԱԾ<sup>1</sup> (ՊԱՏՀԱ)

Սարսափելի հիւանդութիւն՝ վասն զի մա-

<sup>1</sup> Ա.Բօբէքսի :

հը կարող է անմիջապէս հասնիլ ետևելն :

Սորա պատճառն է՝ արեան կամ շիճերու  
(սուլու մայա) ըղեղին մէջ յորդելը<sup>1</sup> (խիստ  
շատնալ) որով արեան մէկ երակը կը խղի :<sup>2</sup>

Այս զեղումն եթէ սաստիկ լինի՝ մարդ-  
անմիջապէս կը մեռնի կայծակնահար եղա-  
ծինման<sup>3</sup> : Եթէ՝ ընդհակառակն (գանթաշ-  
մասը) զեղումն քիչ լինի՝ հիւանդն ապշու-  
թիւն , աչաց մթագնիլ (կէօզ գարարմասը)  
ականջաց մէջ որոտում միայն կզգայ : Սա  
ազդարարութիւն մ'է նմա որ զգուշանայ՝  
և իւր բժշկին տուած խորհրդոցն անսայ :

Երբ զեղումն միջակ լինի՝ զարնուող մար-  
դըն ուշը կը կորուսանէ՝ մարմնոյն մէկ կող-  
մը կը թուլնայ՝ բերանը մէկդի կը ծոի , լւ-  
զուն կը կակազէ : Այս վիճակն աւելի կամ  
նուազ երկար կարէ տեսել :

Ապաքինումն (սաղալմագ) այնչափ կա-  
նուխ կամ ուշ կը լինի՝ որքան հարուածն

<sup>1</sup> Ա.Փլիւ : <sup>2</sup> Ոիւփթիւու : <sup>3</sup> Աքօբէքսի ֆուտ-  
րուայանթ :

աւելի կամ նուաղ ազդու լինի : Ինչ որ լինի՝ որչափ շուտ վաղես բժշկին՝ դարձեալ քիչ է :

Այն մարդիկ որ այս սարսափելի հիւանդութեանն ենթակայ են՝ հետևեալ կազմուածն ունին . վիզերնին կարճ , ուսերնին լայն , սաստիկ ուռած<sup>1</sup> գիրութիւն , թշերնին (եանագ) խիստ կարմիր , աչուընին յաճախ արիւնով լեցած :

Երբ ոք արդէն հարուած մ'ունեցած է՝ և ապշութիւն՝ ականջներուն մէջ բզզում , աչաց մթագնիլ կղդայ՝ պարտի բժշկին դիմել , կերածին դդուշանալ (թէնտրիկ տուրմադ) , մաքրողական դեղ առնուլ , ոտները լուալ , ոչ կիզիչ արեւու և ոչ հոգնութեան տալ անձը , դիմուն վրայ ստէպ ստէպ պաղ ջուր լեցնել : Այս խառնուածներու շատ կըյարմարին կաթով խահուէն և ուրիշ տկարացուցիներ<sup>2</sup> : Թեթև կերակուր , կաթնեղէն , ընդեղէն (սէպղէվաթ) , ձուկ ,

<sup>1</sup> Բրօնօնսէ : <sup>2</sup> Տէպիլիթան :

խաշած միս : Խւր անձը զրկել զուտ խահուէէ , ոգելից լմպելիքէ , անոյշ գինիէ , խորոված մնէ , մանաւանդ որսական մնէ , խեցգետնէ , (ստագօղ) խավիարէ և ընդհանուր գրգռիչ մնունդներէ : Զրկոտեմներն (սութէրէսի) եղերդ (հինտիպա) պատուական արիւն մաքրող են : Գայլուկն , (հըմէլ) լեզի եղերդն՝ մանաւանդ աճառախոսն (չէօյէն օթու) օշարակ եղած՝ լաւ սովորական ըմպելի կարեն լինիլ այսպիսի մարդոց :

### ԹՌՉՆԱԽԵՂԴԻՒԿ (ՔԱՆՉ ՊՈՅՆԻՆ)

Թուչնախեղդիկն սարսափելի հիւանդութիւն մ'է , այնչափ աւելի մահաբեր՝ որչափ ժամանակին չխնամուի :

Թուչնախեղդը՝ առջի բերան կարողէ հարբուվի , կապուտ հաղի կերպարանք առնուլ . ուստի ժամանակ մ'անցըներ բժշկի վաղելու . վասն զի միայն վարպետ բժիշ-

<sup>1</sup> Բրաթիսիէն :

կըն կարող է դիտել թէ թռչնախեղդը առաջ երթալու տեսակէն է :

Հիւանդ տղեկին կոկորդը կը ցաւի . միանդամայն ժամանակ ժամանակ ընդմիջմամբ (նէօպէթ) կը հազայ : Կոկորդին ցաւը կը շատնայ , և բժշկին վարժ աչքը կարող կը լինի արդէն նշմարելթիթեզներ (բարակ ճերմակ մորթ) երկու կողմի նշիկներուն , (պատէմճիկ) ըմբանին (պօղուղ պաշը) , քիմքին (տամախ) վրայ ևն : Շունչը կսկսի կարճնալ , ձայնը կը փոխուի՝ և ագլորի (խօրող) կամ խեղկատակի<sup>1</sup> (մուխալիդ) ձայնին կերպը կ'առնու : Բայց այսչափ ըսելնիս անդամ շատ է , զի բժիշկն արդէն շատ ժամանակ առաջ (այս նշաններէն) տեսած պարտի լինել հիւանդը : Սորա պատճառներն են՝ անբաւական խնամք , վատառողջ : Խոնաւյարկի տակ բնակութիւն , բայց թռչնախեղդին իբրև փոխադրական հիւանդութիւն տիրած ժամանակ՝ ամենէն առողջ :

<sup>1</sup> Բօլիշինէլ :

Կորովի , պատուական կերպով իմասմուած տղայք իսկ կարող են զարնութիւ ասով :

Երկուքէն մինչեւ եօթ տարու տղեկներ սովորաբար աւելի ենթական կը լինին այս ախտին :

Սակայն հասակաւոր մարդիկ ևս՝ քառասուն ութն ժամու մէջ զոհ գնացած են այս ահաւոր հիւանդութեան : Ուրիշ շատ զոհերու մէջ՝ բժշկութիւնն երկու հատ ևս իւր ամենէն պատուական անդամներէն նշաննակած է սորա տեսրակին մէջ : Մին՝ ոռծկաւոր 1 վարպետ բժշկի մ'որդին՝ քըսանը ութն տարեկան՝ որ սկսած էր իւր մեծանուն հօրն շաւզաց հետեւիլ՝ փոխուեցաւ տղեկէ մը զոր կը նայէր : Միւսն՝ քառսուն ութն տարեկան՝ հասակին մէջ խլուեցաւ դիտութեան ձեռքէն՝ որուն պարծանքն էր՝ և այս՝ նոյն պատճառով և նոյն չափ կարճ միջոցի մէջ :

Աղնիւ զոհեր արհեստի մը՝ որոյ փառքն  
<sup>1</sup> Էմերիդ :

ու պարծանքն էիք . ձեր օրինակն բազմաթիւ հետեղներ պիտի ունենայ :

Թողընթերցողն ներէ մեզ այս խոտորումն զոր մեր խորին ցաւերն մեզ թելադրեցին՝ և անցնինք մեր ըսելիքներուն մնացորդին :

Մինչև որ բժիշկն հասնի՝ միակ օգտակար ընելիքն է՝ ուժով փսխեցուցիչ մը տալ տղուն : Իբէ ՀՅՈՒՅՆԱՊԵՐԻ ՇՅՈՎՐԱԲԱՐ կը բաւէ . եթէ այս պատրաստ չկայ՝ փըսխեցնելու է տղան եղկ (ըլլգ) ջուր խմցընելով՝ մատը կոկորդը խօթելով , կամ ներսէն խտղտեցնելով՝ փետուրի մը միջոցաւ :

Կրնաք ծնկուըներուն վրայ մանանեխի խիւս (լափա) դնել և տամն վայրկեան վրան թողուլ :

Մանանեխի (հարտալ) խիւսը պէտք է շինել պաղ կամ հաղիւ եղկցած (ըլլնմըշ) ջրով և առանց քացախի : Միայն մանանեխի ալիւր և ջուր :

Հեռատես մարդ մը պէտք է միշտ տանը

մէջ ունենայ պղտի գեղարան մը հետեւեալներէն .

Իբէքաքուանայի շրուպ կրամ 100 .

Դէլաւէ 1

Տղան փսխեցնելու համար երեք խահուէի կրգալ տուր՝ հինգ վայրկեանին՝ մէկ կրգալ :

Խիւս<sup>2</sup> (լափա) շինելու համար

Մանանեխի ալիւր՝ ջրուած (վէրնիլի) պղտուկի մէջ՝ 1 քիլօկրամ:

Այբաժներուն համար

Կաղամախի ածուխի (գավագ քէօմիւր թօղու) փոշի՝ 1 քիլօկրամ:

Տաշ<sup>3</sup> (լափա) շինելու համար

Կտաւատի ալիւր՝ (ծեծած քէթէն թօխումու) 1 քիլօկրամ:

Բաց աստի՝ տունկեր և ծաղիկներ օշարակ շինելու համար . իսկ եթէ դեղարանի մօտ կը բնակիս՝ այս զդուշութիւններն աւելուած կը պատահաւ :

<sup>1</sup> Տօզ : <sup>2</sup> Այնափիզմ : <sup>3</sup> Քաթավլազմ :

լրդ են . քանզի այս նիւթերը աւելի լաւ  
կը պահուին մամնաւոր տեղի մէջ քան թէ  
տունի մը մէջ :



**ՈՐՔԻՆ (ԽԵՏԵՏ) ԵՒ ՈՒԾԻՇ ՄՈՐԹԱՅԻՆ  
ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՔ**

Մորթային հիւանդութիւններն այն աս-  
տիճան շատ են՝ որ միայնակ սոքա բժշկա-  
կան գիտութեանն մի կարեոր ճիւղն կը  
կազմեն : Սոքա մասնաւոր հետազօտու-  
թեանց պատճառ տուած են՝ և բժշկութեան  
մի մասնագիտութիւնն կը համարուին :

Սոցա լնդհանուր պատճառն է՝ արեան  
գէպի հիւանդ մասն հաւաքումը :

Ոմանք կոճակի պէս գուրս կուտան , այլք՝  
քիչ շատ տափակ՝ թիթեղի պէս . դրեթէ  
բոլորէն ևս աւելի կամ նուազ ջուր մը դուրս  
կուտայ : Սոցա հանդամանքն այն աստի-  
ճան տարբեր են՝ որ կարող չէլնք մի առ  
մի յիշատակել՝ առանց մեր նեղ սահմանէն

գուրս ելնելու : Պէտք էր այս հիւանդու-  
թիւններուն համար մասնաւոր գիրք մը շի-  
նել՝ և նոցա իւրաքանչիւրին ստացած մաս-  
նաւոր ձեք նկարագրել :

Ուստի կը բաւականանք ըսելով՝ որ  
երբ տեսնես մորթիդ վրայ խաղաւարտնե-  
րու 1 (գապարճըգ) , կարմիր կամ մոխրա-  
գոյն առափակ՝ ուռեցքներու 2 երևիլը՝ որոնք  
կը քերուին՝ կը ցաւին կամ կերեն՝ և չեն  
անցնիր պարզ լուացումով , մաքրութիւնով ,  
կամ առ առաւելն մաքրողական դեղով մը՝  
գնա մասնագէտը 3 գտիր և նորա ցուցած  
միջոցներն տեղն ի տեղօք ի գործ գիր :

Երբեմն այս գործողութիւնն 4 երկար կը  
տեէ . համբերելու է . հիւանդութիւնն եր-  
կար ատենէն ծայր տուած է , պէտք է՝ նա-  
և բնական է որ ուշ յաղթուի :

Մի հաւատար շաղակրատներու 5 (զէվ-  
զէկ) որ հիւանդութիւնը ներս կը հրեն՝ ե-

1 Պութոն : 2 Բլաք : 3 Արէսիալիսթ : 4 Թու-  
թըման : 5 Շառլաթման :

թէ այսպէս ներելի է լսել։ կը կարծէք թէ  
այլ ևս առողջացաք։ բայց նոյն միջոցին հիւ-  
անդութիւնն ձեր ներաը բոյն կը շնէ և  
աւելի ծանր կերպարանք կառնու։

ՅՈՒԱԾԱԼՈՒԹԻՒՆ («ԷՒՔ հասնալութ»)  
ԽԱՂԵՐՈՒ ԵՒ ԶԻՂԵՐՈՒ 1

Յաւ ըսուածը այնչափ տարբեր տեսակ-  
ներ ունի՝ որ յօդուածային ցաւ կոչուածնե-  
րուն վրայ խօսելէ առաջ երկու խօսք զրու-  
ցել կուղեմ միւսներուն վրայ։

Յաւն ուրիշ բան չէ՝ այլ միայն հիւան-  
դութեան մը կամ ախտի մը արդիւնքն կամ  
նշանը։

Մէկ կողմերնիդ ցաւցուցի՞ք՝ կամ հար-  
ուած մ'ընդունեցի՞ք մի \* ցաւը սոյն հար-

<sup>1</sup> Որւմաթիգմ արթիքիւլէք է միւսքիւլէու։

\* Մի մասնիկն որ խիստ ազգու բացատրիչ  
մասնիկ մ'է գործածել արժան համարեցինք. վասն  
զի բատ մեզ ուա հայկական քըլէ բառին կրճա-  
տումն է՝ զոր մեր տիրող ցեղն իւր լեզուին մէջ  
ընդունած է։

Ծ. Թ.

ուածին սաստկութեանն համեմատական կը  
լինի, վասն զի հարուածը նոյն մասին վրայ  
այնչափ առաւել արիւն կը հրաւիրէ՝ որչափ  
մեծ լինի իւր ոյժը։ վասն զի՝ արիւնն բը-  
նութեան ներածէն աւելի առատօրէն չէ  
կարող լեցուիլ մարմնոյն մի մասին վրայ՝  
առանց ցաւ ազգելու նոյն բնութեան։ Այս-  
պէս մի երակ՝ շնչերակ՝ որ անցքեր են՝ մաս-  
նաւրապէս շինուած մարմնոց իւրաքան-  
չիւր մասին պէտք եղած արիւնն պարու-  
նակելու և քշել տանելու համար՝ չեն կա-  
րող իրենց բաւականէն աւելի արիւն պա-  
րունակել։ Հետևաբար երբ որ և իցէ  
պատճառով արիւնն առատօրէն յորդի՝ ցաւ  
կը պատճառէ, վասն զի արեան ջրանցին <sup>1</sup>  
քովս ջղային ոստ մը <sup>2</sup> կայ, վասն զի ջիղե-  
րը դգայունութեան գործարաններն են՝ և  
զի՝ արեան խողովակներուն կամ անցքե-  
րուն նոցա վրայ գործած ճնշումէն՝ որ զա-  
նոնք չափէն աւելի կը մեծցընէ՝ արագ

<sup>1</sup> Քանալ, <sup>2</sup> Ուամօ :

դրգուում առաջ կուգայ՝ որ չուտով բոր-  
բոքում ըսուածին կը փոխուի և հետեւ  
բար ցաւ կը ծնուցանէ :

Երբ մի գետ, առու, կամ պարզ աղ-  
բիւր իւր բաւականէն աւելի ջուր ընդունի՝  
յորդում կը պատահի, և ջրերուն աւելորդն  
կերթայ շրջակայ երկիրը ողողելու : Այսպէս  
չինիր մարդկային մարմնոյն մէջ, մինչև որ  
միաը կամ արտաքին մորթը չճեղքուի, կամ  
մարմնոյն ներսը արեան խողովակներուն մին  
չպայթի՝ և այս այնչափ աւելի վտանդաւոր  
կը լինի՝ որչափ աւելի կամ նուազ արիւն  
հոսի խողովակէն . յաճախ վտանդն կախում  
ունի պայթած խողովակին տեղէն : Օրինա-  
կի համար, եթէ ըղեղին, սրտին, թոքե-  
րուն մէջ պատառի՝ մահը կայծակնանման՝  
կը հասնի : Միսերու թանձը կողմերն՝ վտան-  
դըն նուազ կը լինի :

Նիւթէս քիչ մի հեռացայ . դառնամ:  
Ցաւին սովորական պատճառը բացատրեցի

<sup>1</sup> Այս ֆուտրուայանթ :

որ ջղային մի կամ աւելի անցքերու վրայ  
արեան պատճառած ճնշումէն առաջ կու-  
գայ : Այժմ պիտի խօսիմ ուրիշ պատճա-  
ռէ եկած ցաւին վրայ :

### ՅՈՒԽԱԾԱՅԻՆ ՑԱԽԵՐ 1

Յօդացաւութիւնն ջղային կամ յօդ-  
ուածային է՝ այսինքն ցաւն ջիղերուն կամ  
միսին յօդուածներուն կամ ոսկորներուն մէջ  
կը լինի : Ջղային յօդացաւութիւնն ան-  
վտանդ է, թէպէտ յաճախ սաստիկ ցաւ  
պատճառող : Սա ամենէն աւելի կը պա-  
տահի ճիտին կամ կոնակին ջիղերուն մէջ :  
Սովորական պատճառներն են՝ միին, օդա-  
զարկը (հավա չարբմասը), մարմինը ան-  
յարմար վիճակի մէջ բեռ վերցունելն, յան-  
կարծական կամ սխալ շարժում, երկար  
ատեն յոգնեցնող մի դիրքի մէջ մնան  
կըն :

Դեղերն պարզ են . առաւտ քրտինք  
կըն :

<sup>1</sup> Տուլէօռ ոիւմաթիզմալ:

բերել, Երբ ունետք այս նիւթ լուացմամբ բաղնիք  
(զոր նկարագրած եմք գրքիս վերջ) կամ  
շոգեբաղնիքով չմարած կիրի միջոցաւ՝ ե-  
թէ ուրիշ կիր չկարենայ գտնուիլ: (Գրքիս  
վերջ նայէ այս պարզ բաղնիքին կամ լուաց-  
ման կերպին համար) : Մարմինն կամ ցա-  
ւած մասն շվիել պօք ու ֆէօբավաննիով, կամ պօք  
բառածիլով կամ աւելի լաւ պօք օբօդելովով: Ե-  
թէ այս ամէնուն հակառակ՝ ցաւը շարու-  
նակէ՝ բժիշկն կանչելու է, մանաւանդ եթէ  
ջերմ գայ:

ԽԱՂԵՐՈՒ ՑԱՀԵՐ (ԿԱՀԵՃԱԿ) <sup>1</sup>

Յօդուածային յօդացաւութեան պատճա-  
ռած կակիծներն երբեմն այն աստիճան ան-  
տանելի են՝ որ հիւանդն չդիմանար իւր ան-  
կողնին սաւանին մարմնոյն դպչելուն:

Լաւ կը լինի այն ատեն սաւաններն հե-  
ռացընել շրջանակներու (չէմպէր) միջոցաւ

<sup>1</sup> Տուլէօռ առ Ռիւմաթիղմ առթիքիւէռ:

(որուն ձեւը գրքիս վերջ կը տեսնաւի շահնա-  
բանէն մասին մէջ) : Այս ցաւերն նոյն պատ-  
ճառն չունին ինչ որ ունէին արեան յորդու-  
թենէն առաջ եկածներն՝ զոր նկարագրե-  
ցինք : Սոքա առաջ կ'ուգան յօդաւախն նա-  
շաններուն <sup>1</sup> (փէրտէ) բորբոքումէն : Բացատ-  
րենք յօդաւախկան թաղանթը . երեակայէ,  
ընթերցող, բերան չունեցող տոպլրակ մի,  
պարզուած (եայըլմըշ) բամպակէ դդակ մը,  
և փոխանակ այս բամպակի կամ կտաւի  
հիւսքերու <sup>2</sup> (էօրմէ) դիր այն մարմինը զոր  
կանուանեմք հացի <sup>3</sup> կամ նուրբ և կակուղ  
մորթ՝ թէպէտ և խիստ դիմացկուն : Միտք-  
բեր այս տոպլրակներն, քիչ շատ մեծու-  
թեամբ՝ հեղուկով մի լեցուած՝ \* որ տեսակ  
մի ծորող <sup>4</sup> (եաղ կիպի ագան) աւիշ է և  
թարմ հաւկիթի ճերմկուցի կը նմանի . երեա-  
կայէ դարձեալ որ մեր իւրաքանչիւր ոսկրին:

<sup>1</sup> Բարսիւլ սինօվիալ: <sup>2</sup> Թիսախ: <sup>3</sup> Մամպռան:

\* Սինօվի ըսուած:

<sup>4</sup> Ֆիլանթ:

Ակծէն մինչև ամենափոքրին ծայրը կրթը-  
նած է այս մածուցիկ (էօդիլ) հանգստոցին՝  
(տէօշէկ), վրայ ինչպէս դրան մը երկաթե-  
ղէնները իրենց խւղոտ ծխնիններուն (րէզէ)  
վրայ՝ այն ժամանակ դաղափար մի կունե-  
նաք այն զարմանալի յօդինուածին՝<sup>2</sup> (եաւ  
փըլըշ) վրայ որ մեզ կը թողու մեր մատներն  
երկուքի կամ երեքի ծալել՝ եթէ երկու  
կամ երեք մատնոսկը՝<sup>3</sup> և նոյնչափ յօդուած  
ունենան՝ և այս տեղի կունենայ մասնաւոր  
վարժութիւն ընող մարդոց վրայ զարմանալի  
արագութեամբ, ինչպէս դաշնակահարնե-  
րու՝ օրինակի համար : Զարմացէք և սքան-  
չացէք տեսնելով որ՝ առանց ցաւ զգալու  
կարող են այս աչքի անտեսանելի արագ  
շարժումներն ընել՝ մինչդեռ կան մարդիկ  
որ առանց սոսկալի վայնասուն արձակելու  
չեն կարող իրենց մի մատն կամ անդամն  
երերցընել: Ոհ, վասն զի ինչ և իցէ պատ-  
ճառով այս խւղալից պղտի տոսլրակը չոր-

<sup>1</sup> Քուշ :<sup>2</sup> Մէքանիզմ :<sup>3</sup> Ֆալանի :

ցած լինելով՝ իւր միջնորմներն (պէօլմէտի-  
վար) ներսէն ցամաք և դատարկ մնալով  
իրարու պատահած ժամանակ իրարու շրփ-  
ուող երկու խարտոցներու (էյէ) արդիւնքն  
առաջ կը բերեն : Ինչպէս կարող էք հաս-  
կնալ սահուն կերպով չը լիներ այս . և եթէ  
մետաղի տեղ ենթադրէք ողջ միսեր՝ երե-  
ւակայեցէք թէ ի՞նչ տառապանք առաջ  
կուգայ՝ ամենափոքր շարժումէ : Աստի բր-  
նականաբար ծագած բորբոքումը պատ-  
ճառ կուտայ այս յօդուածային կակիծնե-  
րուն :

Հապա դեղբըլը . պիտի չըսեմ ձեզի,  
վասնզի անդէպ (ույմազ վագըթտա) ժա-  
մանակ կը գործածէք և ասով ցաւն փո-  
խանակ մեղմելու՝ կը սաստկացնէք : Զեր  
լաւագոյն բարեկամն, ձեր ազնիւ բժիշկն՝  
շուտով կուգայ սփոփել իւր հիւանդն որ  
կը տառապի անժամանակ դժոխքի մը տան-  
ջանքներէն : Եւ քիչ ատենէն այս հիւանդն  
բժշկուելով՝ ներքին համոզմամբ պիտի ըսէ

որ՝ լաւ բժիշկն ամենապատուական քարեւ-  
կանն է մարդուն :

Չեզի միայն սա պիտի ըսեմթէ կարելի  
եղածին չափ շուտով ախտին առաջն առնե-  
լու է, և մանաւանդ զգուշանալու է կրկին  
պատճառ չտալու՝ որ սոսկալի կը լինի :

Յօդուածային կոկիծներուն ամենէն սո-  
վորական պատճառն է ցուրտը : Բայց  
չեմ կընար չպատճել ուրիշ պատճառի մը վրայ  
որ ըստ իս աւելի զօրեղ է, այսինքն խո-  
նաւ սենեկի մէջ նստիլ կամ պառկիլ : Սա  
կըսեն նոր սենեկին կը եւ ։ (Փրանսե-  
րէն ոճով) : Շատ կորովի կազմ ունենալու  
է՝ որ մարդ մը կարող լինի տարի մը ողջ ա-  
ռողջ բնակիլ նորաշէն տուն մի . նմա ևս չեմք  
կարող երաշխաւորել թէ խոնաւ բնակարա-  
նէն ընդունած հիւանդութեան սերմը սոս-  
կալի կերպով պիտի չծալաւի ժամանակին :

Զղային սաստիկ հոգնութիւններն, նոյն-  
պէս բնական տրամադրութիւնն <sup>1</sup> յարմար

<sup>1</sup> Բոէտիսբօղիսիօն նաթիւոէլ :

պատճառներ են : Աւշաւոր <sup>1</sup> (լիմֆալը) խառ-  
նուածներն ամենէն աւելի ենթակայ կը լի-  
նին այս ցաւադին հիւանդութեան :

Ուստի աւշաւորներուն կըսեմք . ցուրտէ  
պահպաննեցէք ձեր անձը՝ կանուխէն զձեղ  
վարժեցնելով առատ պաղ ջրով մարմին-  
նիդ լուալու, մանաւանդ ձմեռ ատեն՝ երբ  
պէտք է փախիք սաստիկ տաք սենեակինե-  
րէն : Ցուրտին վարժութիւն նորա հարուած-  
ներէն կը պահպանէ զձեղ : Մարդ այն ա-  
տեն աւելի ցուրտ կզգայ՝ երբ քրտնած լի-  
նի կամ սարսափելի տաք տեղէ մը դուրս  
ելնէ :

Քանի՛ քանի՛ մատաղ աղջկունք կամ կի-  
ներ ձմեռ ատեն պարահանդէսէ դուրս կել-  
նեն քրտնաթաթաւ՝ տաք պարերու պատ-  
ճառով՝ ցուրտին կուտան մարմիննին և դո-  
ղալով տունը կը մտնեն՝ արագ մահուան  
դիրկը երթալու համար : Յաճախ քառսուն

<sup>1</sup> Լէնֆաթիք : (Որիւն քիչ զղային կամ ունե-  
ցող մարդ) :

ութն ժամեր բաւական կը լինին մի դիւ  
ակ և եթ թողելու փոխարէն նորա՝ որ  
քիչ առաջ ուրախութիւն և պարծանք էր  
իւր ծնողաց որք կը սգան արդ անմիտ-  
թար :

Ո՞վ դուք, որ այս գրուածը կը լինին ունուք,  
մի կարծէք թէ չափաղանց է մեր նկարագ-  
րութիւնն, այլ հաւատացէք որ իրականէն  
շատ պակաս է, թէ՝ մենք ոխուր վկայ  
եղած եմք շատ գրեթէ յանկարծական մա-  
հերու, այնպիսի աղջկանց՝ որոց այն զուար-  
թածաղիկ ողջութիւնն երկար ապագայի-  
յոյս կ'ուտար՝ բարձր վիճակի աղջիկներ,  
չնորհալից, երջանկութեան պէտք եղած  
ամէն ճոխութիւն ունեցող, որք մեռան  
քառասուն ութ ժամ չտեած և այս՝ ոչ ու-  
րիշ պատճառով՝ այլ միայն պաղ առնելով  
դուրս ելած ժամանակ պարահանդէսէ մը  
որոյ թագուհին եղած էին իրենք : Այս նկա-  
րագիրը կարելի է խոտորում մի համարուի,  
բայց մենք միտք ունէինք այս նիւթիս վրայ

երկար խօսելու, հոգ չէ թէ լնտղուած տե-  
ղն քիչ կամ շատ յարմար լինի :

ՈՏՔԻ, ԶԵՌՔԻ ՄԱՏԵՐՈՒ ԿԱՄ ԱՓԻ ՑԱՀԵՐ

(Յօդացաւ) <sup>1</sup> (Նէրէւ)

Յօդացաւը այնպիսի հիւանդութիւն մէ  
որ թէ ժառանգական կը լինի և թէ չափա-  
ղանցութիւններէ կը վաստկուի : Սա առաւել  
կամ նուազ աստիճանով առաջ կերթայ, և  
քիչ կը պատահի որ երառւնէն քառասուն  
տարեկանէ առաջ ինքզինք յայտնէ : Երբե-  
մըն իւր սկզբնաւորութիւնն չճանչցուիր և  
իւր անորոշ ախտանիշերը կարող են շփոթել  
տալ զնա զանազան տեսակ ջղացաւերու  
հեա : Փորձ բժիշկն չխաբուիր :

Բայց երբ միանդամ ախտանիշերն երևին  
այլ ևս տարակուսին չէ ներելի : Այսպէս  
երբ իմանայ ոք իսթիչ (մզրագ կիպի սօ-  
գար) ցաւ մը այլելու աստիճան

Նկութ :

Աւաճք . Երբ մորթի ուռեցք , կարմրութեան  
և յիսուն (կէրկիլիք) պատահի ոտքի կամ  
ձեռքի մէկ կամ աւելի մատներու վրայ՝  
կընաք համարձակ դրուցել . ահա յօդացաւ  
(Նիքրիզ) :

Երբ յօդացաւն դայ՝ բժիշկն կարող է ձեր  
յաւն ամոքել . բայց եթէ նա ախտին պար-  
բերաբար հարուածը (նէօպէթ) արդելէ  
գիտցիր՝ որ այնուհետեւ դու պարտիս լինիլ  
քու բժիշկդ . քանզի յօդացաւն այն հիւան-  
դութիւններէն է՝ զոր մարդ կարող է նա-  
խատեսել և անորմէ զգուշանալ : Պէտք է  
առողջարանութեան դիմել : Սաստիկ խման  
(իչկիի սէվէր) , համադամ (նազիք) կերա-  
կուըներու սիրահար որկըամոն պարտի՝ բը-  
ժկուելու համար հրաժարել չափազանց  
դինիէ , ոգելից ըմպելիէ , ընդհանուր գըր-  
դոիչ սնունդներէ՝ ինչպէս են , խահուէն ,  
չափազանց պղպեզն , գետնասունկն (եէր  
մանթարը) խափիար , այծեամի , (գարաճա)  
նապաստակի և ուրիշ որոոյ մներ , խեցդետին

(ստագօղ) և ծխած (թիւթիւն) ձուկեր և  
մլաեր : Մարաւն անցընելու համար պէտք  
է չափաւոր քանակութեամբ խմել՝ գարե-  
ջուր , օղիի թեթև խառնուրդով ջուր , մրգօ-  
զի (էլմա շարապը) տանձի օշարակ ևն . Խա-  
շած միս , հաւի , որթի (տանա) միս , խո-  
րոված , թարմ ձուկեր , ընդեղէն (սէպղէ-  
վաթ) ևն . սոքա բոլորն ևս առողջարար և  
յարմար կերակուըներ ևն : Աւելցուր ասոր  
վրայ չափաւոր մարմնամարզ , առատ քըր-  
տինք և էրբէլութէն բաղնիք (որուն խիստ  
պարզ նկարագիրը պիտի տամք գործոյս  
վերջը) սակայն հիւանդին ուժին համե-  
մատ չափուած՝ և կը տեսնես որ յօդացա-  
փի պարբերաբար ըմբռնումը (նէօպէթ)  
կակսի նախ սաստկութիւնը կորմնյնել , յե-  
տոյ ուշանալ , և վերջապէս յաղթուիլ՝ ե-  
թէ բաւական քաջութիւն ունենաս մինչև  
վերջ կրիւը շարունակելու հիւանդութեան  
դէմ:

Եթէ հիւանդութիւնն յամառի՝ այն ժա-

մանակ բժշկին կիյնի դեղաւալ . անոր համ  
մար դեղին վրայ չեմ խօսիր աստ :

### ԹՈՒՆԱԿԻՈՐՈՒՄՆ

Թունաւորումն այնչափ շատ պատճառնե-  
րէ առաջ կուգայ՝ որ խիստ համառօտիւ-  
կարեմք զանոնք յիշատակել աստ , աւելի  
անոր համար որ վարպետը <sup>1</sup> միայն կարող  
է նոցա բնութիւն որոշել : Ուստի մեր սո-  
վորութեան համեմատ պիտի բաւականա-  
նամք նշանակելով այն դարմաններն զոր  
պէտք է ընել մինչև որ բժիշկն համնի :

Թունաւորումներն հետեւութիւն են որ  
և լիցէ թունալից նիւթի մը որ ստամոքսին  
մէջ մտած է սխալմամբ , դիպուածով կամ  
ոճիրով (գաստէն) . սոքա կարեն նաև ա-  
ռաջ դալ մարդու մը բանած արհեստի հան-  
ուած գալ մարդու մը բանած արհեստի հան-

<sup>1</sup> Բառանձնէն :

ըրն կամ բուրումն (ոռւհ) մարմադն մէջ կը  
մտնեն շնչառութիւնով , մորթին կամ բեր-  
նին ծծելով , մանաւանդ եթէ գործաւոր-  
ներն աղտոտ և մետաղի փոշիով ծածկուած-  
ձեռօք բան ուտեն :

Թոյները կրնան արտադրուիլ հանքային  
բուսական կամ կենդանական նիւթերէ : Նո-  
ցա ձեն կարծր , հեղուկ կամ կաղային կը  
մինի :

Մեր առաջին և միակ օրէնքը պէտք է  
լինի՝ մինչև որ բժիշկն դայ՝ փորձել թոյնին  
ներդործութեան առաջքն առնուլ ջանալով  
զայն դուրս հանել կամ եթէ դուրս չգայ՝  
աշխատելով զայն չեղոքացնել :

Ասով ըսել կուզեմթէ հարեւէ եռածէն շ-  
պ-ռ-ռ-լ փսխեցնելու է : Այս կը լինի եթէ հի-  
ւանդին կոկորդին տակը փետուրով խտղտե-  
ցընես կամ առատօրէն եղկ (ըլըխ) ջուր  
խմցնես :

ԱԼԿԱԼԻՈՎ (Ք-Շ պէրով) ԹՈՒՆԱԿԻՈՐՈՒՄՆ  
Տնկաղի (բօթաս) , կալաքարի (իւշնան թ-

զու) անուշադրի աղերու, կիրի համար՝ խմցուր մեծ քանակութեամբ +ացախուր կամ թթուած ջուր մի լիթր ջրի մէջ կիտրոն մը (լիմոն) սխմելով, մանաւանդ ալումինոս ջուր :

Ալպումինոտ ջուր կը շինուի այսպէս . չորս հաւկթի ճերմկուց զարկ մի լիթր ջրի մէջ . ապա անցուր բարակ կտաւէ : Նախ հինգ վայրկեան մի անգամ գաւաթ մի, մինչեւ քսանը հինգ երսուն վայրկեան, ապա տասն վայրկեան մի անգամ մինչեւ բժիշկն համնի :

Թթուներով<sup>1</sup> (Քեռի բառ) Թթուներունըն

Բորակային (կլովէքչիլէ), ծծմբային թթուներու ևայլն համար, խմցուր ահարէ ջուր, հան, ալումինէ ջուր մեծ քանակութեամբ :

ՄԿՆԴԵՂՈՎ<sup>2</sup> (Շահն օնու) Թթունեսկորուն

Խահուէ, վայտածուխի վոշի, մսի ջուր,

<sup>1</sup> Ասէք : <sup>2</sup> Արսէնիք :

գինի, և գինիի ոգի (ալքօօլ) իրար խառնելով: Կաթ, ձիթախւղ, ալպումինոտ ջուր :

ԶԻՆԿՈՎ (Էւ-Ռէ) ԱՆԱԳՈՎ (Ք-ԼՇ) ԵՒ ՆՈՅԱ. ԲԱՂԱԴՐՈՒԹԵՍՄԲ

Կաթ, ալպումինոտ ջուր :

ՊՈՒՆՉՈՎ, ՍԵՐԻԿՈՎ ԵՒ ՆՈՅԱ. ԱՂԵՐՈՎ.

Ալպումինի ջուր, կաթ :

Իժի, (Էնկէրէք երլանը), կարիճի (ալսրէպ) ողիծակի՝ (էշէկ արըսը) ևայլն. խայթուածներով:

Ուժով ծծել խայթուածը և այնչափ ժամանակ՝ մինչեւ գտնես ոք որ խայթուածին վրայ հասկարեն տաքցած երկաթ՝ կամ հեղուկ անուշադր դնէ : Եթէ գեղադործին երթաս՝ որ էն լաւն է՝ նա կը գործածէ սնդիկի աղով բորակաթթու<sup>1</sup>, ծարրաքարով (բաստըդ թաշը) խառն քլոր<sup>2</sup> (քիւլօր) կամ դժոխաքար՝ (ճէհնէմթաշը) իժի կամկատ-

<sup>1</sup> Նիթրաթ ասխատ աղ մէոքիւռ: <sup>2</sup> Քլորիւռ տանթիմուան :

դամ կենդանիներու խածուածի համար :

ՈՒԱԿԱՆՁՆԵՐՈՎ (ԳՐԵԿ) ԿԱՄ ՈՒՐԻՇ  
ԽԵՑԵՄՈՐԹԵՐՈՎ,

Կաթ , քայախաջուր , վախեցուցիչք :  
Ուրիշ բազում գեղերու քալով բժիշկն  
միայն կարողէ զնոսա տալ :



ԳՈԼԱՐՈՒՄՆ (ՊԵՏԵ-Ը-Ը-Ը-Ը) ՃՄԼՈՒՄՆ (ԷՎԵ-Ը-Ը)

Գալարումն առաջ կուգայ՝ սովորաբար  
յանկարծական և սաստիկ ոստումէ՝ որ մարմ  
նոյն մի յօդուածին վրայ կը ներգործէ իւր  
ուժը՝ մանաւանդ երբ անդամն անպատ-  
րաստ վիճակի մէջ գտնուեի<sup>1</sup> :

Մարմնոյն յօդուածներն շրջապատող ջլ-  
զային մասերն կամ կապերը՝ առաւել կամ  
նուազ սաստկութեամբ քաշքուելով կարեն  
աւելի կամնուազ պատուիլ :

Սաստի կը հետեւի սաստիկ կոկծեցուցիչ  
<sup>1</sup> Ալթրուվ բօղէ ափօ :

ուռեցք մը՝ որ չթողուր վիրաւորած մասը  
երերայ , և փոքրիկ շարժումմը ճիչ արձաւ  
կել կուտայ հիւանդին :

Գալարում կ'ըսուի՝ ոտքը սրունքին (պա-  
ճադ) միացնող ջղային կապերուն խղումը , և  
հճում երբ նոյն գեպքը պատահի ափին կամ  
ձեռքին :

Վէրքին ծանրութեան համեմատ՝ անմի-  
ջապէս յօդուածին շուրջն կապոյտ տափակ  
կնտիկներ առաջ կուդան՝ և երբեմն կակուղ  
ուռեցքներ՝ որ մի հաւկիթի մեծութեան  
կարող են համնիլ : Այս կնտիկներ կամ ու-  
ռեցքներ վրթած ջղայերուն մօտի հիւսքե-  
րուն մէջ արեան յորդումէն առաջ կուգան :

Երբ մարդու մը մի յօդուածն այսպէս ճըմ-  
լուի՝ միակ , ամենալաւ ընելի+ բան է՝ վիրաւորած  
մասը դնել ջրհանի , աղբիւրի մը ծորակին  
ուժով ցայտող ջուրին դէմ , և շարունակել  
այս՝ ուշիւ և հէ վերաւորուր : Եթէ ջրհան չը-  
դանուի՝ անդամը թաթիւելու է խիստ պաղ  
ջը դոյլի մէջ՝ շարունակ այս ջուրը փոխե-

լով։ Շարունակելու է վանել արիւնը որ  
դեպ ի վիրաւորած մասը կը վագէ՝ հաստ  
բարձիկներ ։ Թաթիւելով պաղ ջրի մէջ և  
վրան դնելով՝ մինչեւ այն աստիճան որ մորթը  
ճմլուած տեղին վրայ աւելի տաք չլինի քան  
թէ մարմնոյն միւս կողմերը։

Այս պարզ՝ բայց անվրէպ (եանըլմազ)՝  
զեղը դործածելու համար բնաւ զգուշու-  
թեան պէտք չկայ. այսինքն թէ հիւանդն  
նոր կերակուր կերած լինի, կամ եթէ կին-  
է. հոգ չէ թէ իւր պարբերական հոսման  
(այ պաշը) վրայ լինի կամ ոչ՝ կամ թէ մար-  
մինն քրտնած լինի։

Ուրեմն պէտք է շարունակել ժայն պաշ ջրէ  
դործողութիւնն մի կամ երկու ժամ։ Ապա  
կը դրուի վրան ամոքիչ հեղուկի (խըզը առ-  
նող) մէջ թրջած բարձիկներ։

Ամոքիչ հեղուկն ։ կը շինուի՝ քափրախա-  
ռըն (քեափիրիկիլէ) օղի և պարզ ջուր հա-  
ւասար քանակութեամբ իրարու խառնելով։

<sup>1</sup> Ք. միակու ։ <sup>2</sup> 0 ոէղոլիւթիփ։

Այս բարձիկներն թողելու է վէրքին վրայ  
մինչեւ որ դրեթէ չըրնան։

Անմիջապէս կը աեսնուի որ այս պարզ  
դարմանին ազդեցութեամբն արեան դոյա-  
ցուցած կնտիկներն և ուռեցքն կ'անհետին,  
ցաւը կը մեղմանայ և ապա խապառ կը դադ-  
րի։ Բացարձակ հանդիսա, շուտով չյոգնե-  
ցընել (այն մասը) հանառանդ ենէ պարահացն  
էալբում չ'է, վամն զի շատեր խեղանդամ  
(սախատ) մնացեր են իրենց բոլոր կենաց  
մէջ՝ չբուժած քայլել ուղենուն համար։

Չպիտի վերջացնեմք այս յօդուածս ա-  
ռանց հնաղանդելու մեր խղճի ձայնին՝ որ  
կը հրամայէ մեղըսել վիրաւորելոց գէտուց-  
ցէք իւլբուժներէն (գըրըդճը)։ Դիպուածով  
անոնց ձեռօք առողջացող հիւանդի մը վո-  
խարէն՝ որ կարողէր ինքնիրեն առողջա-  
նալ, հարիւրաւորներ կան՝ որ խեղանդամ  
կը մնան իրենց բոլոր կենաց մէջ։ Յիրաւի-  
թնչպէս հաւատալու է՝ որ անդամազնուու-  
թեան անտեղեակ ոք կարենայ դտնել յօ-

ըինուածի մը 1 զարմանալի կաղմակերպութիւնը : Գիտէ թէ ինչպէս շարուած են ոռկըներն . ինչպէս իրարու կը կապուին , աջբն , ձախբն , վարէն թէ վերէն խախտածէ . ինչպէս պիտի դիմնայ զայս : Խենդու մենդ 2 պիտի քաշքէ . դիպուածով անդամ մի կարծիքը ճիշդ կենէ . բայց հարիւրին իննուն և ինն միամիտներ խեղանդամ կը թողու : \*

### ՕՉԻԿ ԱԽԾ (ԵՇԱՆՑՐ)

Օձիկ ախտն է կարճաակ բորբոքում մը մորթի ուռուցմամբ և կարմրութեամբ :

1 Առթիքիւլասիօն : 2 Ա թօռ է ա թռավէս :

\* Այս մասին չեմք կարծեր որ մեր բժշկին կարծիքն բոլորսպին ճիշդ լինի՝ արեւելեան խեղադարմաններուն համար մանաւանդ . վասն զի սոցա մէջ խիստ ճարտարներ կը գտնուին որոնք աջողեցան իրենց արհեստն ընդունել տալ անցեալ տարիներ արքունի բժշկական ժողովէն՝ եւ մասնաւոր վկայական առնուլ :

Դ. Թ.

Օձիկ ախտն կարէ առաջ գալ վէրքէ 1 կամ խոցուածէ . 2 կամ արտաքին պատճառէ՝ օրինակի համար արեկի մէջ շատ կենալէ , կամ արևալարէ : Սա կարողէ փոխադրական դառնալ : Կան խառնուածներ (նախուած) որ ուրիշներէ աւելի նպաստաւոր կը լինին այս հիւանդութեան :

Դէմքի օձիկ ախտն ամենէն հասարակնէ : Սա քիչ անդամ ծանր կը լինի , բժիշկն դիւրաւ կը յաղթէ նմա՝ և չթողուր մինչև մաղապատ մորթը տարածուի , վասն զի այն ժամանակ՝ զառանցանք (սայըդլամա) կը պատճառէ և հետևաբար ծանր կերպարանք կառնու :

Օձիկ ախտն կարողէ ուրիշ հիւանդութիւններու հետ խառն ևս լինիլ . մենք այս տեսակին վրայ չեմք խօսիր՝ վասն զի բժիշկն ներկայ պէտք է լինի :

Երբ տեսնէ ոք իր քթին շուրջ պատող մորթին կարմրիլ , ուռիլը , մինչև կոպերը

1 Բլէ : 2 Պլէսիւո :

(կէօղ գալիաղը) հասնիլը՝ որք յաճախ կը ջը-  
րոտին՝ աչուըները գոցելու չափ՝ դիմուցաւ,  
պէտք է վազել գեղագործին՝ ուղել 30 կրամ  
անթան առ թէու, հալեցնել զայս կէս լիտր ջրի  
մէջ: Շատ հաստ ծալած բարձիկ մը թաթ-  
խելու է այս ջրին մէջ՝ և դնելու է բորբո-  
քած մասին վրայ՝ զայն բոլորովին գոցելու  
աստիճան: Միանդամայն մարդ զրկած լի-  
նելու է բժշկին ետևէն՝ զի նա միայն կա-  
րող է հիւանդութեան ծանրութիւնը դա-  
տել և շուտով նորա առաջըն առնելու հա-  
մար պէտք եղածն ընել:

### ՏԵՆԴ («ԸՆՅԱ»)

ՏԵՆԴ կոչուածն՝ իւր ընդհանուր իմաս-  
տով, բազումերևոյթներու ի մի հաւաքու-  
մըն է՝ որք են՝ 1. մորթի սովորականէն ա-  
ւելի տաքութիւն՝ 2. մորթի չորութիւն կամ  
տամկութիւն (խոնաւութիւն՝) 3. բազկերա-  
կի արագ դարկ: Այս տեսակ տենդն իւր

պատճառն եղող հիւանդութեան հետ կակը-  
սի և կը վերջանայ:

Բուն տենդերն են.

1. Շարունակող<sup>1</sup> տենդեր.

2. Ընդմիջական<sup>2</sup> տենդեր.

Շարունակող տենդերն կը բաժնուին այս-  
պէս՝

1. Վաղանցիկ<sup>3</sup> տենդ, որ կարճ կը տեէ:

2. Թիֆոյախառն տենդ<sup>4</sup> որ թիֆոյի կը  
նմանի:

3. Եռացող<sup>5</sup> (աիշարը վէրէն) տենդ՝ որ  
մորթին վրայ դուրս տալով կակսի:

### ՎԱՂԱՆՑԻԿ ՏԵՆԴ

Ի՞ւչ անդամ վաղանցիկ տենդէն առաջ  
ոսկորներու կոտրառուք<sup>6</sup> կը պատահի: Սա  
երբեմն յանկարծ կակսի, թեթև դող մը,  
ապա դիմու ցաւ մը՝ թեթև կամ սաստիկ,  
անդամներու թուլութիւն, ախորժակի կո-

<sup>1</sup> Քօնթինիւ: <sup>2</sup> Խնթէումիթանթ: <sup>3</sup> Ֆիէվո է-  
ֆէմէու: <sup>4</sup> Ֆիէվր թիֆօխտ: <sup>5</sup> Ֆիէվո էռիւթիվ:  
<sup>6</sup> Մալէզ:

ըուսու , բերնի չորութեան հետ միատեղ  
լեզուի ճերմակութիւն , աւելի կամ նուազ  
սաստիկ ծարաւ և երեմն դառանցանք  
(սայրգլամա) , տղոց վրայ մանաւանդ : Քիչ  
յետոյ՝ առաւել կամ նուազ առատ քրախնք  
և քթէն արեան հոսում կիմայնեն հիւան-  
դութեան վախճանը՝ որ շատ անդամ մէկ  
երկու օրէն կը վերջանայ և էն շատն երեք  
կամ չորս օր չդիմանար :

Վաղանցիկ տենդն՝ որ շատ սովորական է  
մանուկներու , առաջ կուգայ՝ 1. տաքու-  
թեան երկարատե ներդործութենէ , 2. կի-  
զիչ արեւու մէջ կենալը՝ մանաւանդ դար-  
նան ժամանակ , 3. խաղի սաստիկ յուղմուն-  
քէ , 4. հոգնութենէ և այլն : Աւելի արի-  
քու մարդեր ևս կարող են սորա ազգե-  
ցութիւնն կը ել , բայց պատճառներն տար-  
բեր կը լինին , սոքա են . 1. շատ կերու-  
խում և ուրիշ չափազանցութիւնք , 2. երկար  
տքնութիւն (ույդուսուղլուք) յուղմամբ կամ  
առանց յուղման , 3. տաժամանակիր աշխատու-

թիւններ , կամ չափազանց հոգնութիւններ ,  
4. եղանակին փոփոխման ազգեցութիւնն :  
Դարմանն . հանգիստ , կերակրոց զգու-  
շութիւն 1 , թանթրուենիի (միւրվէր) , եղնա-  
լեզուի (սանի սէվիի) , թմբիի (օխլամուր)   
ծաղկիններու ծաղկանց ամոքարար 2 (մաթ-  
պուխ) :

Բայց որովհետեւ ամէն ոք կարող չէ ո-  
րոշելու թէ արգեօք պարզվազանցիկ տենդ-  
մէ թէ բուն տենդ աւելի ծանր հիւան-  
դութեան մը կանխանչանք , անոր համար ,  
խոհեմութիւն է բժիշկ կանչել՝ որ կարող կը  
լինի հիւանդութեան թեթեռութիւնն կամ  
ծանրութիւնն վճռել :

### ԹԻՖՈՅԱԽԱՌՆ ՏԵՇԴ

Որովհետեւ թիֆոյախառն տենդն երբէք  
յանկարծօրէն չգար , և այնպիսի հիւան-  
դութիւն մէ որ կարէ սաստիկ ծանրանալ  
մինչեւ անդամ մահարեր լինիլ՝ ուստի պի-

<sup>1</sup> Տիեթ : <sup>2</sup> Թիգան :

տի նկարագրեմք ամենէն սովորական նշան-  
ներն՝ որք կարելի են ճանչցուիլ էն անվարժ-  
աչքէ :

Նախ անդամոց թուլութիւն մը (կոտըրա-  
ռուիլ) երևան կելնէ՝ որ հետզհետէ կա-  
ւենայ : Սիրտը կը սեղմուի, ախորժակն կը  
պակսի, բերանը կը փակչուի, և շատ ան-  
դամ փորհարութիւն կ'սկսի . այս վիճակն  
երբեմն շատ օրեր կը տեէ : Ընդհանրապէս  
հիւանդութիւնն առաւօտ կսկսի : Դէմքին  
դիծերը կը խանդարուին, ուժէ կիյնի,  
ծունկերը կը դողդղան, սաստիկ գլխացաւ-  
մը երևան կուգայ : Տենդն՝ որ գրեթէ միշտ  
դողէ մը վերջ կուգայ, անտանելի կը սաստ-  
կանայ, և խիստ յաճախ քիթէն արիւն կը  
հոսի այս սկզբնաւորութեան ատեն :

Բայց, խոհեմընթերցող, մի սպասեր որ  
վերը մանրամաննօրէն յիշուած ախտանիշե-  
րըն ամբողջապէս ի յայտ գան որպէս զի եր-  
թաս բժիշկ կանչես : Այս մասին բնաւ դար-  
ման չառաջարիուիր, վասն զի այս դեղը՝

հիւանդին հասակին, սեռին, ուժին, սո-  
վորութեանց համեմատ կը փոփոխին : Սա-  
կայն շատ պատուական արդիւնք տեսնուած-  
լինելով՝ Երբէներաբէնէւ դարմանէն՝ զայս կը  
յանձնարարեմք եթէ հիւանդն սմա յա-  
տուկ հաստատութեան մը մօտ գտնուի՝ կամ  
եթէ բժիշկն յարմար դատի զայն հիւան-  
դին գտնուած վիճակին և մէջ :

### ԵՌԱՅՈՂ ՏԵՆԴ

Եռացող տենդերն որ յաճախ փոխադրա-  
կան և ժանտային <sup>3</sup> են՝ մորթին վրայ ու-  
ռեցքներ կը պատճառեն՝ որք մասնաւոր  
ձև մ'ունին, և չեն թողուր այս տեսակ հիւ-  
անդութիւններն իրարու հետ շփոթել:

Հետեւեալ կերպով կը բաժնուին եռացող  
տենդերն .

Ա. Վարդի ծոց (գլղամուգ)

Բ. Շառագոյն տենդ (գլղըլ)

Գ. Պատուաստ (աշ)

<sup>1</sup> Միլիէօ : <sup>2</sup> Քօնթաժիէօ : <sup>3</sup> Եփիտէմիք :

Դ. Ծաղկանման

Ե. Ծաղիկ (չիչէկ հասթալըղը)

Առջի երկուքն մասնաւորաբար պիտի  
նկարագրեմք : Երկու խօսք միայն պիտի  
զրուցեմք պատուաստի վրայ , և վերջին եր-  
կուքին ախտանշաներն իրարու հետ պիտի  
խառնեմք :

Վ.ՄՐԴԻ ԾՈՅ

Վարդի ծոյն եռացող տենդ մ'է՝ և դիւ-  
րաւ կը ճանչուի մորթին երեսէն՝ որուն  
վրայ ցիր ու ցան սփռուած են բաղմաթիւ  
կամ սակաւաթիւ մանարտիկ բիծեր , տեղ  
մը մինակ , տեղ մը հաւաքուած՝ և ընդ-  
հանրապէս այնքան շատ՝ որ մորթին վրայ  
դուրս ցցուած կարմիր տափակ նշան մը կը  
ձեւայնեն :

Սկզբանաւոր նիւռ . — Վարդիծոյն սովորա-  
բար բաւական յանկարծօրէն կսկսի՝ սաստիկ

Ծան. Ա. Ռուժօլ , Բ. Աքառլաթին , Գ. Վաղ-  
ամին , Դ. Վառեօլօիդ , Ե. Վառեօլ :

տենդովլ մը . մորթը չոր և տաք կը լինի :  
Գլխացաւ : Հաղը վրայ կուդայ՝ չոր , խիստ ,  
ընդմիջական 1 (նէօպէթովլ) : Ենչառութիւնն  
երբեմն կը կարճընայ , և կուրծին վրայ  
ծանրութիւն մը կզդայ . Ամենէն անվրէպ  
նշանն է . աչերն արտառնաքոտիլլ՝ մանա-  
ւանդ հաղալու ժամանակ : Տղեկը շարու-  
նակ կը փոնդայ , կը կոսրտի և կարծես  
սաստիկ հոգնած է : Լեզուն կը ճերմկի , կը  
լայնայ , կը թրջի : Մատաղ մանկիկներու  
վրայ երբեմն ջղաձդութիւն (սբազմօ) կը  
պատահի , որ կը դաղբրի՝ երբ բոլորչի կար-  
միր բիծերն երեան ենեն :

Կարող էինք ասս հիւանդութեան երեք  
շջանները նկարագրել՝ սակայն ինչ օգուտ .  
որովհետեւ վերը զլուցածնիս բաւական է  
ընթերցողն արթնցներու որ դիտէ թէ վերջին  
խօսքն բժիշկն պիտի գայ ըսելու : Եատ մի  
ծածկեր պղտի հիւանդդ , զի սխալ մ'է՝ որ  
կարէ աղետաբեր լինիլ կարծել՝ թէ հիւանդն  
կոյտ մի վերմակներու , միետրալից ծածկոց-

ներու և լի տակ խղղելով՝ շուտով՝ վրան դուրս  
կուտայ : Երբ ի Փարիզ մենք վարդիծոց կամ  
շառագոյն տենդ կը դարմանէինք, մեր միակ  
դեղն էր երկու վայրկեանի մէջ ութ կամ  
տասն պտուկ (չէօմիէկ) ջուր թափել մարմ  
նոյն վրայ, կարելի եղածին չափ լաւ մը  
սրբել պտըլիկ հիւանդն, և զայն նորէն  
դնել իւր անկողնոյն մէջ՝ ուր վրկաւէտ  
հակաղդումը<sup>1</sup> շուտով՝ դուրս կը թափեր  
գնդիկներն որչէն և էցէ ուն կարու չէ  
ընելու : Սորա նման երկու կամ երեք սըրու-  
կումներով և քառածաղկանց կամ կուրծքի  
օդտակար քառապտղոց \* օշարակներով  
միշտ աջողած եմք :

Վախնալու բանն հիւանդութիւնն չէ շատ  
անդամ, այլ նորա հետեանքներն : Ուստի,

<sup>1</sup> Աէաքսիօն :

\* Քառածաղկի՝ վրանսերէն տան ֆլեշ, տառա-  
պտղուն՝ վրանսերէն տան ֆլեշ կը կոչուին թանթ-  
րուինի, թմբի, և կիտրոնին նման բոյակը և պը-  
տուղներ դորս սովորաբար կը խմցնեն քրանցը-  
նելու, սիրտ կակուղնելու համար : Ծ. Թ.

օդը գէշ եղած ժամանակ՝ այսինքն խոնաւ  
կամ ցուրտ՝ աւելի զգուշութեամբ պահէ  
ապաքինեալլ (նոր ըուլնտցած) տան մէջ՝  
այնտէն երկար առէն՝ այնտէն ծանր եղած է հիւան-  
դութիւնն : Տաք և չոր օդին ևս գուրս ել-  
նել մի թողուր, մինչեւ որ բժիշկդ հրաման  
չույ . անխոհեմութիւնդ կարէ շատ սուզ  
նստիլ քեզ :

### ՇԱՌԱԳՈՅՆ ՏԵՇԴ (ՀԵՂԵԼ)

Շառագոյն տենդն կակսի սովորաբար ա-  
ւելի կամ նուազ սաստիկ կոկորդի ցաւով  
մը որուն հետ կը գտնուի նաև գլխի ցաւ,  
երբեմն դող, տենդ և քթէն արիւն : Շա-  
րունակ վախելու իղձ, մէջքի ցաւ, ոսկոր-  
ներու կոտրտուիլ : Երբեմն յանկարծ գուրս  
կուտայ մարմինը՝ կարմիր բիծերով՝ սորին  
հարը հաւասար (տիւվատիւղ) և որոնք կը կոր-  
սուին՝ եթէ թեթև մը վրան կոխես՝ և նորէն  
դուրս կելնեն՝ եթէ քաշես մատդ :

Բժշկիդ դիմէ աւելի փութով, քանիմէ

վարդի ծոցին համար . վահան ապաէնութեա \* աւ սէլք տան լէ հիւանդութէն . վասն զի սորա հետեանքներն շատ են , մանաւանդ ջրդողութիւնն՝ (իսթիսգա) որ պաղէն առաջ կուգայ :

### ՊԱՏՈՒԱՍՏ

Բառ մի ևեթ պիտի զրուցեմ պատուաստին վրայ . այսինքն թէ՝ պէտք է որս+պատուաստել բաւ և խոհեմութիւն է տասերկու տարիէ յետոյ անգամ մի ևս կրինել , և թէ՝ պատուաստն մեծ դեր կը խաղայ ծաղկին սկըզբնաւորութեան ատեն՝ որուն աղէտալի հետեանքներուն առաջքն կառնու : Քան զայս աւելին եթէ գիտնալ կուղես , թող բժիշկդրուցէ :

ԾԱՂԻԿ (ԾԱՂԿԱԳՈՅՆ (աս չէն) ԵՒ ԹԵԹԵՒ ԾԱՂԻԿ)

Ծաղիկն եռացող տենդ մ'է , իւր մասնաւոր յատկութիւններն են՝ կոճակներու կամ

\* Ապաէնուած կ'ըսուի հիւանդութեան մը շրջանին աւարտումէն՝ մինչեւ կատարելապէս առողջանալու միջոցը . Փոսմա . + ծաղկուան :

փամիշտիկներու երեսումն՝ որ առջի բերան կիտրոնի (լիմոն) դոյն հեղուկ մը կը պարունակեն՝ և չորրորդ օրը մորթին վրայ բարձր կոճակներու կը փոխուին՝ որոց մէջտեղ վոս կէտ մը կայ , որուն բժշկական անունն է՝ ԴՐԵՆ օհւուէն : Առաջին ախտանիշներն են տենդ , սրտի խառնըվուք և մինչև խոկ վըստում : Մէջքի առաւել կամ նուազ ցաւ մը դրեթէ սորա անվրէպ նշանն է : Երբեմն բոլոր մարմնոյն վրայ ցաւ , անճրկում (թագաթմբզպլուգ) , քնէութիւն (ույուշուգլուգ) և յամառ որովայնապնդութիւն : Լեղուն աղտոտ՝ ծայրն կարմիր , աւելի կամ նուազ ծանր կոկորդի ցաւ , քրտինք , երբեմն զառանցանք (սայըզլամա) :

Այսչափ մի սպասեր բժիշկդ կամչելու համար , որ անպատճառ պիտի պատուաստէ : Խոհեմութիւն ապաքինման ժամանակ :

### ԾԱՂԿԱՆՄԱՆ

Ծաղկանմանն ուրիշ բանով չտարբերիր

ծաղիկէն՝ բայց միայն նուազ սաստիկ դուրս  
տալով և որոյ կոճակներուն ձեւ ուրիշ տե-  
սակ է՝ որուն նկարագրութիւնն այնչափ  
պէտքի բան չէ ընթերցողին համար : Իւր  
սկզբնաւորութիւնն ևս այնչափ որոյ չէ՝ սա-  
կայն բաւական ծանր է՝ քեզ իմացնելու որ  
երթաս բժիշկդ կանչես :

Զպիտի աւարտենք տենդերու զանազան  
տեսակաց վրայ մեր գրած այս յօդուածն  
առանց երկու խօսք ըսելու այն պատճա-  
ռաց վրայ՝ որ առաջ կը բերեն բառ կամ  
ընդմիջական տենդեր՝ այսինքն անոնք՝ որ  
1. ամէն օր նոյն ժամուն կը բռնեն հաւա-  
սար տեղութեան զարկով<sup>1</sup> և որ կանուա-  
նին հանապապը բեայ անո՞ւ . 2. օր ընդ մէջ՝ տար-  
բեր ժամու բռնող տենդեր . 3. երրեակ . 4.  
քառեակ, ևն տենդեր : Սոցա պատճառ-  
ներն են . 1. ճախնային ջրոց, ճահիճներու  
արձակած ապականարար բուրմունքն<sup>2</sup> . 2.  
ցամքած ճահիճներու հերկմամբ դուրս ե-

<sup>1</sup> Աքսէ : <sup>2</sup> Միազմ :

լած կազմ . 3. լեղի և անոյշ ջրերու խառ-  
նուրդն՝ ինչպէս կը լինի գետերու և ծովու  
խառնունքին մօտ : Տաքութիւն կօդնէ հո-  
ղի մէջ գտնուած կաղերուն դուրս բուրելու .  
ուստի խոհեմութիւն է աշնան ատեն միայն  
ճախնային ցամքած երկիրներն մշակել : 4.  
Բմպելի ջրոց աղբիւրին, հորին ջրամբարին  
մօտ աղբակոյտերու գտնուիլն, մանաւանդ-  
եթէ աղբին հիւթը (էօզը) հողը ծծելով ջրին  
խառնուի : Ուստի հոդ առնելու է իւնիւշ ջրոց հօդէն  
աղբակոյտեր կամ ուրիշ աղականուն նէ-նիւշ հեռու ուս-  
հելու :

Հիւանդութիւնն միշտ անմիջապէս չյայտ-  
նուիր : Ճահիճներու մէջ ճանապարհոր-  
դողներ տեմուած են՝ որ վեց ամսէն, տա-  
րիէն կամ աւելի ուշ տենդէ բռնուեր են :

Կը հաւաստեն թէ՝ Սօլոնըյի և ուրիշ  
ճախնային երկիրներու բնակիչներն՝ որ շա-  
րունակ կամ լաւ ևս է լսել մշտնջեան տեն-  
դով կը դողան՝ աղատ են այն սարսափելի

<sup>1</sup> Քօնֆլիւան :

Հիւանդութենէն՝ որուն ռամկօրէն կուբէ՛  
տէրունէն կըսեն և զոր բժիշկներն նուտարու  
(վէրէմ) կը կոչեն . ըսելէ որ՝ միսիթարու-  
թիւն մ'է մշտնջենապէս տենդահար լինելը :

Թ.ՈՒ.Ց.Ծ.Ի. 1 (սանլուճանլը հետագա)

Թոքացաւն կամ կուրծքի բորբոքումն ՝  
յանկարծ կսկսի կատարեալ առողջ վիճակի  
մէջ :

Առաւել կամ նուազ սաստիկ դող , տենդ ,  
կուրծքի բռնուիլ , և հաղ իւր սկիզբն կի-  
մացնեն :

Բժիշկն դիմելու համար մի սպասեր որ  
աւելի ծանր ախտանիշեր երեան դան : Թու-  
տացաւն այն հիւանդունիւններէն է՝ զբու պէտ է է  
անբան զարնել , եթէ ոք չուզեր իւր առողջու-  
թիւնն՝ չըսեմ կեանքն վտանգել :

Մատաղ տղայութեան ատեն այս հիւան-  
դութիւնս կսկսի մեծ յուզմունքով և տեն-

<sup>1</sup> Բնէօմօնիու <sup>2</sup> Ֆիւքսիօն ար բուաթոին ֆուան :

դով մը՝ որ հետզետէ կը սաստկանայ: Սաս-  
տիկ գլասացաւ , չափէ դուրս ծարաւ , մոր-  
թի տաքութիւն , մէկ վայրկենին՝ հարիւրէն՝  
հարիւր քսան բազկերակի զարկ : Շուտ ըը-  
ժիշկ :

Ամենասովորական պատճառներն են. ցըր-  
տոյ ազդեցութիւն , անձրևով կամ քրտին-  
քով թրջած հագուստներն մնին վրայ չոր-  
ցնել՝ մանաւանդ աշնան ատեն , կամ խո-  
նաւ օդին . վերջապէս ուրիշ հիւանդու-  
թիւններ կարող են իրենց եռեւէն թոքա-  
ցաւ բերել :

Բժիշկն չեկած բան ընելու չէ . բժիշկն գ-  
այն հարէ գործել , որուն առաջին ընելիքն  
արիւն առնելն է :

### ԽԵՆԴՈՒԹԻՒՆ

Խենդութիւնն շատ անգամ ժառանգա-  
կան հիւանդութիւն մ'է . այսինքն որդւոց  
յորդի անցնող : Այնչափ բազմաթիւ տար-

բեր ձևեր ունի՝ սա որ բժշկութեան այս  
ճիւղին ամենէն հմուտ մասնագէտներն՝ զատ  
զատ դասի վերածել պարտաւոր են զայն՝  
նորա զանազան ընդհանուր յատկութեանց  
նայելով։

Այս գրքիս մէջ մեր ընտրած նպատակն  
չներեր մեզ այս մասնակի ուսման վրայ ըստ  
արժանւոյն ճառել։ Սակայն դարձեալ պի-  
տի տանք խենդութեան պատճառներուն  
ընդհանուր նկարագիրն՝ պատճառներ՝ որք  
կարող են խենդութեան տրամադիր չեղող  
անձ մ' ևս խենդեցընել։

Խենդութիւնն երբեմն մասնակի է, այս-  
ինքն թէ անհատ մի կարող է իւր խելքը  
պահել բաց ինորա մէկ մասէն \*։ Օրինակի  
համար՝ այս ինչ մարդն շատ լաւ կը կառա-  
վարէ իւր առելտրական գործերն, կը տնօ-  
րինէ կարևոր ձեռնարկ մի և զրաբանէ՝ երբ  
կարգն կրօնական, քաղաքական կամ ու-

\* Սմա կըսեմք իւլէէ ոտկոս՝ հայերէնի մէջ որ  
խիստ ընտիր բացատրութիւն մ'է եւ որուն հա-  
մազօր գրեթէ չկայ գաղլիերէնի մէջ։ Ծ. թ.

րիշ խնդրոյ գայ։ Երխտասարդ մի տեսանք  
որ ուրիշ ամէն բանի վրայ կատարեալ կը դա-  
տէր, և յանկարծ մեզ ըստ։ «Ես արևն  
եմ» և այս բանիս վրայ սկսաւ աշխուժով  
մեզ դիւթական (պիյիւյէ տայիր) պատմու-  
թիւն մը ճառել։ Ապա իւր ուշադրութիւնն  
դարձուելով, օրինակի համար շահութիւններ  
մը վրայ՝ սոյն այս անձը հազուադիւտ  
խելքով կը տրամաբանէր։

Ս.հաւասիկ ուրեմն մասնակի խենդու-  
թեան մը օրինակն որ կրնայ կոչուիլ անվը-  
նաս խենդութիւն, քանզի խենդութիւններ  
կան՝ որ երբ բունեն՝ կատաղութիւն կը բե-  
րեն և վոտանդաւոր կը դառնան։

Մեզմ կամ անվնաս խենդութեան մէջ  
ձայնը, շարժուածը շատ անգամ չեն այ-  
լակերպիր, սակայն կը չափազանցին երբ  
խելքին դպչող կտորը միտքը պղտորելու  
գայ։ Մի տեսակ խենդութիւն ևս կայ որ  
կարող եմք կոչել բանդաէուշանք (սայըգ-  
լամայ)։ Այս խենդութիւնը կարէ ամէն զգա-

յարանաց դպչիլ, այսինքն հոտոտելիքին, լսելիքին, ճաշակելիքին, և այն: Օրինակի համար այս տեսակ խենդը իրեն աչքին երեցած բանը իրօք եղածէն տարբեր կը տեսնէ. երկինքին ձայներ կ'առնու, երեակայեալ ձայն մը զոր Աստուածային ձայն կը կարծէ. դիշեր ատեն թշնամի կամ բարեկամ ուրուականներ կը տեսնէ: Այս բանդագուշանքին պատճառած տպաւորութիւնն այն աստիճան զօրաւոր է ընդհանրապէս, որ հիւանդն խանդարուած ըղեղի այս ծնունդները իրեւ իրականութիւն կը նկատէ:

Երբեմն զգայարանաց այս եղծումն այն աստիճան առաջ կերթայ, որ հիւանդն ամենէն գարշելի հոտը կը ծծէ հեշտօրէն և ամենէն կոշտ նիւթերն, կղկղանքն իսկ աւելի կ'ընտրէ քան թէ սովորական կերակուրներ և անյագաբար ու ախորժանօք կուտէ զայնս: Զառանցողներ ևս կան որ զիրենք անասունի փոխուած և նոցա ամէն յատկութիւններ վայելող կը կարծէն: Օրինակի հա-

մար կերեակայեն ծիծառնիկի արագութեամբ թռիլ և իրենց մարմինն շատ հեռուն փոխադրուած կը տեսնեն: Ուրիշ մը ինքզինք սեղան նստած կը կարծէ, կամ կռնակին վրայ մոացածին ձիւտոր մը կը տանի գոռողաբար:

Խօսքերնիս ամփոփելով կ'ըսենք. զառանցանք բուն խենդութիւն ըստուածն չեն՝ այլ նորա գլխաւոր տարերքն են:

### ԽԵՆԴՈՒԹԵԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ

Մասնաւոր պատճառներ կան՝ որ վաղանցիկ խենդութիւն կը բերեն: Կանանց վրայ անկանոն ծննդաբերութեան հետևանք, որ ելից ըմպելեաց չարաշար գործածութիւն խենդութիւն կը պատճառեն՝ որ կը դադրի երբ իր պատճառներն դադրին:

Այն պատճառներն՝ որք կը կարծուին թէ շատ ազդեցութիւն կընեն տկար մոքերու, ջղային և սաստիկ զգայուն խառնուածներու վրայ, մանաւանդ կանանց այս կամ

այն տարիքին մէջ՝ են . դաշտանի (առէն ,  
ամսական) սկզբնաւորում և դադարում,  
վախ , չափաղանց ուրախութիւն , կարգէ  
դուրս բարեպաշտութիւն , անսահման տենչ  
ոսկիի , քաղաքական դործոց , տուփանք  
և այն :

Խենդութիւնն շատ ձեւեր ունի :

ՍԱՍՏԻԿ ՑՆՈՐՔ <sup>2</sup> (աղբ այլէլու)

Այս ցնորքն պէտք չէ շփոթիլ առաւել  
կամնուազ ծանր և երկար հիւանդութեան  
պատճառածին հետ , այս վերջին ցնորքն  
հիւանդին տկարութեան և ախտին սաստ  
կութեան հետեանքն է : Մեր խօսքն այն  
ցնորքին վրայ է՝ որ խենդութեան մէկ էա-  
կան պայմանն է և որմէ առաջ քիչ կամ շատ  
տեղ յատկանիշ <sup>3</sup> երեսոյթներ տեղի կունե-  
նան՝ ընդհանրապէս առաւել կամնուազ  
դրդուեալ ձեռլ : Հիւանդին թէ ճաշակն և

<sup>1</sup> Ամուռ : <sup>2</sup> Տէլիո էօկիւ : <sup>3</sup> Քառաքթէոիս-  
թիք :

թէ սովորութիւններն կը վովսուին : Իւր նա-  
խորդ կենաց բոլորովին հակառակ ընթաց-  
քի մէջ կը մոնէ . ամենաայլանդակ դաղա-  
փարներ իրարու կը յաջորդեն , խօսքերն  
իրար չեն բռներ , յուզմունքն վերջին ծայր  
կը համնի , ախտազարկն <sup>1</sup> (նէօպէթ) ամենայն  
սաստկութեամք կերևի . դուռում , գոչում ,  
սպառնալիք , աղօթք , հայհոյութիւնք իրա-  
րու կը յաջորդեն՝ մինչև կատաղութեան աս-  
տիճան սաստկութեամք : Շարժումներն այն  
աստիճան անկարգ կը դառնան՝ որ հիւան-  
դին օգտին համար իսկ պէտք կը լինի զայն  
պրկել ուժով :

Քան զայս աւելի պիտի չխօսիմք . զի մնաց-  
եալն մամնագէտ բժշկին անկ է ընել : Մի-  
այն այսչափն կը յաւելումք՝ մեր սահմա-  
նէն չհեռանալու համար , թէ երբ մի ընտա-  
նիք կը տեսնէ իւր մի անհատին վերոյդրեալ  
աշխատանիշերէն բռնուիլն՝ առանց սպա-  
սելու որ զարկն աւելի երկարի և սաստ-

<sup>1</sup> Աքսէ :

կանայ, պէտք է հիւանդն խնամել տայ: Յիմարադարմանութիւնն մասնագիտութիւն մ'է:

Ասոր համար խոհեմութիւն է հիւանդն հիւանդանոց կամ այս ուսուկ հիւանդունեան յառաւուկ ուշ զրկել, և բոնուածին պէս արևին առնելչտալ առանց մասնագէտին հրամանին: Բաւական համարելու է քանի մը աման պաղջուր լեցնել հիւանդին դլխուն վրայ՝ կամ ջրի հոսանքի մը տակ բռնել զայն: Եթէ զայն տեղի մը կապել հարկ լինի՝ ուրած չ չառներով կապել, որ զայն կը վիրաւորեն՝ այլ լայնկեկ կապով սաւանով, անձեռոցով: Անօդուտ չլինիր պաղջոով շինուած մանանեխի մեծ լուսներ դնելերկու սրունքներուն տասն վայրկենի չափ: Այս լուսները պէտք է դնել անձեռոցի մէջ և ամբողջապէս սրունքները դոցել, ծունկերէն մինչև ոտքերուն խաղերը: Գրեթէ մէկ լիտր \* մանանեխ դընելիւրաքանչիւր լուսոյի:

\* Մէկ լիտրը գրեթէ 150 տրամէ:

### ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽԵՆԴՈՒԹԻՒՆ

Սովորական խենդութիւնն խենդութեան բուն ձեն է որ իւլյէլը-նէւ կը կոչուի: Ախտանիշներու նկատմամբ սովորական խենդութեան աստիճաններն կարելի է երկու դասի վերածել 1. ընդհանուր ցնորք, 2 մասնաւոր ցնորք: Առաջին դասին կը պատկանի սաստիկ և պարբերական իւլացնորունք<sup>1</sup>: Երկուրդ դասին կը վերաբերին հետևեալ մենամոլութիւններն<sup>2</sup> (եալընըլ պիր շէյ տիվանէլլյի):

- |                  |   |             |
|------------------|---|-------------|
| 1. Տիրական       | } | ԽԵԼԱՑՆՈՐՈՒՄ |
| 2. Կրօնական      |   |             |
| 3. Անձնասպանական |   |             |
| 4. Հրձգութեան    |   |             |
| 5. Գողութեան     |   |             |
6. Արբեցողութեան

Աստ կը նշանակեմք այն դլխաւոր նախընթաց ախտանիշերն որոց վրայ ընտանեաց կամ որոց անկ է ուշադրութիւնն պար-

<sup>1</sup> Մանի էկիւ է քոօնիք: <sup>2</sup> Մօնօմանի \*

տի գառնալ . անհանգստութիւն , բնութեան և խառնուածի փոփոխումն , չափազանց դիւրագրգութիւն , յաճախ այլանդակութիւններ , առանց պատճառի տիրութիւն , սովորական աշխատութեանց կամ հաճոյից վրբայ անտարբերութիւն կամ զզուանք՝ ասոնք են հիւանդութենէն առաջ գրեթէ անպատճառ տեղի ունեցող նշաններն :

Առողջութիւնն եւ քիչ շատ կը խանգարուի : Առանց պատճառի անձկութիւն՝ (րահաթսըզըբ) հոգնութիւն կիմանայ , ախորժակն կը կորսուի , գլուխը տարտամ կերպով կը ցաւի , չափազանց կը ծարաւի , քունը ահաւոր կամ տուփական երազներով կը խանգարի , աչքն աւելի կը փայլի և յաճախ պշուցած և գաժան երեսյթ կունենայ : Ահա այս միջոցին է որ հիւանդութեան զայրանալէն կամ պատահական պատճառէ մը ինչպէս են վախ , մեծ ուրախութիւն մը և այն , խենդութիւնն կերևի շատ անդամ կատաղութեան ըմբունմամբ կամ խե-

լայեղական առաջին հարուածով :

ԿՐՈՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԵՆԱՄՈՒԹԻՒՆ :

Մաքի տկարութիւն , վերջին աստիճան բարեպաշտութիւն մը , չափազանց ծոմապահութիւն և անձնազրկութիւն գլխաւոր պատճառներն են կրօնասիրական խենդութեան : Ասոր ետևէն կուդան տեսիլներ , երկնային էակաց հանդիպումներ : Հիւանդն իւր անձն երբեմն Աստուած կը կարծէ , Քրիստոս , Աստուածամայր կամ պարզապէս հրեշտակ մի \* : Երբեմն հիացումներ <sup>2</sup> կու-

1 Աթաք : 2 Եքսթաղ :

\* Խմ բնատուր հայրենասիրական զգացմանց զէմ մեղանչած կը լինիմ՝ եթէ այս առթիւ բարձրաձայն չբողոքեմ՝ ինչպէս շատ անգամ , այն բարբարոսական սովորութեանց զէմ որք մեր հայատանի գրեթէ ամբողջ ծողովուրդն այս կրօնասիրական խենդութեան ենթարկած են . պահք ուսողն Աստուծոյ զէմ կը հայոց՝ եւ իր այն մահապարտ կը համարուի . սաստիկ ծով՝ մանաւանդ Ա. Սարգսի , մեծ պահոց , պզտի պահոց ժամանակ , օր մի անգամ կերակուր՝ եւ ինչ կերակուր չոր հաց , կաղամբաթթու , բակլայի ջուր , խա-

նենայ որոց մէջ կը կարծէ մարդարէական  
խօսքեր լսել. երբեմն դժոխային ոգիներէ  
կը հալածուի : Այս տեսակ խենդութիւնն  
որ մեր օրեր աւելի սովորական է քան միջին  
դարուն՝ լուսամիտ խնամքներով պէտք է  
յաղթելու աշխատիլ : Ծնողաց անկ է՝ երբ  
տեմնեն իրենց տղաք կրօնասիրական դոր-  
ծոց՝ այսինքն ծոմապահութեան ևն սաստիկ  
յարած՝ փոխանակ սաստկացնելու՝ չափաւո-  
րել նոցա եռանդն , տկար և փափուկ կազմ-  
շած արմատ՝ ասոնք են այդ դրախտանման երկ-  
րին ի բնութենէ տէր եղող՝ նորա վայելքներուն  
սահմանուած մարդոց մնունդն , եւ այս մէծ առա-  
քինութիւն կը սեպուիք : Գէճ , ի՞նչ կապասես այս-  
պիսի ժողովուրդէ . իւր կինը , մանկիկն , ստա-  
պիսի ժողովուրդէ . կեանքն կը յափշտակեն շատ անդամ՝ եւ  
ցուածն , կեանքն կը յափշտակեն շատ անդամ՝ որ այս  
շատ անդամ անտրտունջ փա՛ռք կուտայ՝ որ այս  
աշխարհիս մէջ իւր տանջանքն կը քաչէ , անդիի  
աշխարհի հանդիսաւ եւ երանաւէտ կեանք վայելե-  
աշխարհ հանդիսաւ եւ երանաւէտ կեանք վայելե-  
աշխարհ : Եօթնիցս , բիւրիցս ամօթ այն վա-  
լու համար : Եօթնիցս , բիւրիցս ամօթ այն վա-  
լու եկեղեցականաց՝ որոց ժահարոյր եւ մահա-  
տովի եկեղեցականաց՝ որոց ժահարոյր եւ մահա-  
տովի ներքեւ այս չքնաղ ժողովուրդին  
հունչին ներքեւ այս չքնաղ ժողովուրդին  
կեանքն թունաւորած է : Բայց այլեւս ժամանա-  
կենքն է . հարուած մի եւս՝ եւ պիտի կործանի փը-  
կըն է . հարուած մի եւս՝ եւ պիտի կործանի փը-

ունեցողներն աղէկ մնուցանել . մարմնամար-  
զի , եթէ կարելի է դաշտային աշխատու-  
թեան պարապեցնել : իբրև զօրացուցիչ  
պաղ ջրիբաղնիք , գլխու վրայ պաղ ջրի ուռւ-  
կամ եթէ սոքա չգտնուին՝ առաւօտուն  
հագուստ ժամանակ ունի ճը աճան լցուն դաշնուր  
ժիւն կը : Վերջապէս տղան ամուսնացը-  
նել՝ տարիքը ներելուն պէս :

### Ա.ՆՉՆԱՍՊԱՆ ՄԵՆԱՄՈԼՈՒԹԻՒՆ

Խենդութեան սոսկալի տեսակն՝ բարե-  
բաղդաբար սակաւադէպ , որ կարէ երկար  
ժամանակ դաշտնի մնալ : Հիւանդն փա-  
փաք կզգայ արիւն թափելու : Երկար ա-  
տեն՝ որչափ կը ներէ իւր խառնուածին  
զօրութիւնն , դէմ կը կենայ այս չարագու-  
շակ միտումին՝ մինչեւ այն օրն՝ երբ այլ ևս  
կը յաղթուի իւր կամքն :

Եթէ հիւանդն իւր դիտաւորութիւնն  
յայտնած է ումեք՝ պէտք է ջանալ խրատ-  
ներով , ծանր և դուարին աշխատութեամբ ,

զբօսանքով առաջքն առնուել : Երբեմն մսավաճառութեան արհեստն կը գոհացնէ այս արիւնարբու տենչը : Շատ դժարէ այս տեսակ խենդութեան դէմ կոռուիլն . հարկէ մասնագէտի յանձնել հիւանդն :

### ՀՐՁԳՈՒԹԵՍՆ ԵՒ ԳՈՂՈՒԹԵՍՆ ՄԵՆԱՄՈԼՈՒԹԻՒՆ

Այս մենամոլութիւնն կը գրգէ հիւանդն հրդեհ ձգելու կամ գողնալու : Դաստիարակութիւն , այլազան և կարևոր աշխատութիւններ , մարմնամարդ , մանսաւանդ ընտանեկան սէրն կարող են այս հիւանդութեան յաղթել , բայց մասնագէտն աւելի աղէկ դիտէ :

### ԱՐԲԵՑՑՈՒԹԵՍՆ ՄԵՆԱՄՈԼՈՒԹԻՒՆ

Զախորդութիւն , բարձր վիճակէ անկումըն , ընկերական պարտաւորութեանց մոռացումն՝ շատ անգամ գլխաւոր պատճառներ են ընկերութեան յառաջադէմ մասին մէջ այս մենամոլութեան : Սոյն պատճառ-

ներն աւելնալով սովորութեան կրայ՝ սոսորին ժողովրդին մէջ այս եղծիչ մոլութեան գլխաւոր շարժառիթն կը լինին :

Այս ախտէն բռնուող թշուառներն իրենց պատիւ կը համարին՝ քթէն բերնէն գալու չափ ըմպելի խմել , մրցելու հրաւիրելայս ու այն անձը , և պարզ նախատինքէն ծեծկուուքի ենել անոնց դէմ՝ զորս իրենց անառակութեան սեղանակից ըրած են : Այս մենամոլութիւնն ամենէն անբուժելին է : Այս կարգի թշուառներ երբեմն իրենց լուրջ վայրկենին , իրենց անէծք կը կարդան , երդում պատառ կընեն հանդիսապէս այլ ևս կաթիլ մը չառնել բերան՝ բայց վայրկեան մը յետոյ իրենց երդման կը գրգէն :

Երբեմն ծանր հիւանդութիւն մի իրենց դաղափարը կը դարձնէ : Մարդիկ տեսնըուած են՝ որ թիֆոյով պառկելէ յետոյ ու դելից ըմպելիքի հոտն անդամ չեն ուղած առնուլ . բայց այս բացառութիւնն հաղուագիւտ է : Պէտք է ընտանիքն ջանայ այս

սսակալի հիւանդութեան յաղթել երբ գեռ  
նոր ծայր տուած է : Բայց եթէ թողուի՝ որ  
խմելիքի սէրն ընտանեկան սէրէն առաջ  
անցնի , այլ ևս յոյս չկայ բժշկութեան : Բա-  
րոյական կամ մարմնական մի մեծ յեղափո-  
խութիւն միայն կարող է զայն փրկել :

Անօգուտ է կը կնել թէ բժիշկն իւր խոր-  
հուրդներով մեծ ապէս կօդնէ ախտին ա-  
ռաջք առնուելուն :

### ՔԱՅ 1 («ԿԱՅ»)

Քոն մանր , սրած այր ուռեցքներու դուրս  
տան է՝ որք ջրով լի են՝ և որոց կեդրոնը  
պղտիկ սև կէտ մի կայ՝ պարզապէս աչօք տե-  
սանելի և աւելի յայտնի՝ խոշորացոյց գոր-  
ծիով մը : Միշտ դիւրին դործ չէ ամբողջ  
ռուռեցք մը գտնել՝ վասն զի քոստը այն  
առ տիճան կը քերութի և երբեմն այնպէս

1 կազ:

սաստիկ իւր անձը կը ճանկուտէ՝ որ բժը-  
կին վարժ աչքը միայն կարող է արիւնոտ  
և կեղեապատ վէրքերէն նոցա բնութիւնն  
հասկընալ :

Ժամանակաւ քոսէ մեռնողներ կային՝  
բայց հիմա հասկցուած է թէ՝ սա ծանր հի-  
ւանդութիւն մը չէ , այլ տասն վայրկենի մէջ  
կարելի է սպաննել այն պղտի միջատը որոյ  
գլուխն վէրքին կեդրոնին սև կէտն է : Այս  
հիւանդութիւնն վոխադրական լինելով , ե-  
թէ որդն մեռնի՝ այլ ևս չփոխուիր , դեղով  
միանդամ չփում , և բաղնիք մի կը բաւեն  
այս բանին :

Արդ երբ տեմնես այս փոքրիկ կոճակնե-  
րուն երկելլը՝ մի քերութիր որպէս զի զա-  
նոնք չակըրդես՝ նոցա բնութիւնն հասկց-  
ուելէ առաջ : Ընդհանրապէս նախ ձեռքի  
մատերու մէջ տեղէն և ձեռաց երեսէն կըս-  
կըսին՝ թէպէտե ուրիշ տեղէ ևս կարեն ճա-  
րակիլ :

Բժշկուելէդ յետոյ լուալ տուր լաթերդ

և ծծումքէ անցուր՝ վասն զի կարելի է որ նոր թէն պլշկիս :



### ՏԵՇԴԱԽԱՌՆ ՀԱՐԲՈՒԽԻ 1 (ԱԾԽԱԽ ՆԵՐԷ)

Տենդային հարբուխն վարակող<sup>2</sup> հիւանդութիւն մ'է : Բնդ հանրապէս սաստիկ հարբուխի (թոքի երակաց հարբուխ), կամքիչ շատ սաստիկ փողացաւի կերպն ունի՝ ջղաւաւութեամբ և հատնելով մը (գուվէթտէն տիւշմէ) :

Սա կսկի ընդ հանրապէս՝ անձկութեամբ, (բահաթսըզլլգ) անդամներուն կոտրտուելովն՝ որուն ջիղերն սաստիկ տկարացած կերպեին : Յետոյ կուգան դլիսի և անդամներուցաւ, աւելի կամնուաղ սաստիկ կարկամութիւն (սինիր չէքիլմէ), ախորժակի կորուստ, փսխելու տենչ, և երբեմն խկ քիչ կամշատ գժուարաւ փսխումներ : Ուղեղային հարբուխին կամ դումին (պուրուն թըր-

<sup>1</sup> Կոիր : <sup>2</sup> Եփխոէմիք :

դանմասը) կեդրոնն է քիթը : Աչք միշտ արտսունքոտ կը լինի, կոկորդին ցաւն առաւել կամնուաղ սաստիկ կը լինի, չոր և դըժուար հաղ մը երևան կենէ դողով միատեղ՝ որում կը յաջորդէ տենդոտ տաքութիւն մի : Հիւանդութեան սաստիկութեանն համեմատ հաղն թեթև կամսաստիկ կը լինի, բաւական երկար ընդմիջմամբ տեղի կունենայ և խըղդիկ խըղդիկ կերպով : Սաստիկ ցաւ կը պատահի վզին, մէջքին կամ կուրծքին վրայ . բայց խոհեմընթերցողն երբ իմանայ որ իւր բնակած գեղն կամ քաղաքն տենդային հարբուխ կայ՝ պէտք չէ սպասէ որ այս բոլոր ախտանշաններն երեին՝ որպէս զի բժիշկին դիմէ : Տենդային հարբուխն փոխադրական չէ, այսինքն հիւանդին մօտեցողն կամ ինամողն չպլշկիր :

Մինչեւ բժիշկին դայ՝ պառկեցուցէք հիւանդն՝ տաք բուսաջուր մը խմբուցէք՝ տուղտէ, (կիւլ հալթէմ) խէժաջուրէ, ճաւարէ (իրի ուն) կամսէզէ (այրըգ քէօքիւ) պատ-

բաստուած : Մնացածը բժշկին գիտնալու  
բանն է :

**ԱՂԵԹԱՓՈՒԹԻՒՆ**<sup>1</sup> (ԴԵԿԵMBER)

Երբ սաստիկ ճիղէ , բեռ տարած ատեն  
ոտք դառնալէ՝ կամսահելէ , իյնելէ կամփո-  
րի վրայ ուժգին հարուած ո՛ի ուտելէ վերջ՝  
փորին վարը զիստին (խալչա) ծալքին վերւ-  
և ոչ թէ Հարա , (որ խաղաւարա (Խը, առ Հը))  
կը լինի , երբ տեսնէ ոք այն տեղը յան-  
կարծ գնտիլ , այնպէս որ կոնակին վրայ  
պառկած ատեն ներս երթայ ինքիրեն՝  
կամ վրան կոխելով վարէն վեր՝ ապա-  
հով պէտք է լինիլ որ աղեթափութիւն ե-  
կած է :

Կարելի է որ այս գունդը ներս չմանէ  
վրան կոխելով կամ պառկելով : Այն ժամա-  
նակ պատահարն աւելի ծանր է՝ և բնաւ  
ատեն կորուսանելու չէ բժիշկին կանչելու

<sup>1</sup> ՀԵռնի :

համար . վասն զի ըսելէ որ պատառած ա-  
ղեթափութիւն եղած է և մեծ խնամքի կա-  
րութ է :

Միջին կարգի ընտանեաց համար՝ լաւ է  
հիւանդն փոխադրել հիւանդանոց . Դոկտ-  
րէլ , կիմանասն , և ոչ առջնէլ : Հիւանդանոցնե-  
րուն մէջ ամէն բան պատրաստ կայ :

Հիւանդութիւնն ինչ տեսակ որ լինի՝ անդ-  
նախատեսուած է , և երեմն արագ դեղա-  
տուութիւնն է որ հիւանդանոցի մը գլխա-  
ւոր արժանիքն կը կազմէ : Մանաւանդ՝  
կանուխ պէտք է զրկել , երբ հարէ է վերանա-  
սունէն <sup>1</sup> ընել հարէլէ եռաշին լու արած՝ և մա-  
նաւանդ երբ իմաստուն խնամքով կարելի  
սլատի լինի վիրահատութիւն ընել՝ որ ան-  
հրաժեշտ կը դառնայ՝ երբ քսանը չորս ժամ՝  
յապաղումէ յետոյ՝ աղեթափութիւնն կը  
բորբոքի . մինչդեռ եթէ առաջին ժամերուն  
ուարուէր՝ լուացումներ , սառոցներ , դիո-  
նաբար վիակցուած տզրուկներ , կարող էին

<sup>1</sup> Օրէսասիօն :

վիրահատութեան և նորա ծանր հետեանաց  
առաջքն առնուլ . որ ունիցի ականջս լսե-  
լոյ՝ լուիցէ :

### ԱՆՄԱՐՍՈՂՈՒԹԻՒՆ

ԿՈՄ ԴԺԱՐԱՄՄԱՐՍՈՂՈՒԹԻՒՆ<sup>1</sup> (ՔԵՇ ՀԱՅ)

Անմարսողութիւնն՝ որչափ ստամոքսին ըն-  
դունած կերակրոյ չափազանցութենէն՝ այն-  
չափ և թերես աւելի նոցա գէշ պատրաս-  
տութենէն կախում ունի յաճախ : Սա առաջ  
կուգայ նաև ըստ ինքեան դժուարամարս ու-  
տելիքներէ՝ որպիսի են՝ կարկանդակ , խեց-  
դետին , խորոված միս , մանաւանդ որսոյ  
միս , կամ առաւել հում բաներէ՝ ինչպէս է՝  
լախուրի սալու . և այլն : Եատ անգամ ոտ-  
քէն առնուած պայն ևո սմա պատճառ կը  
լինի , ինչպէս նաև կերակուրի վրայէն կեր-  
ուած պազպաղակը (տօնտուրմա) :

Անմարսողութեան գէմ կոռելու է վա-

<sup>1</sup> Ենտիմէսթիօն :

խեցուցիչ դեղերով , կակլացուցիչ ըմպե-  
լիով ինչպէս են՝ թմբիի , թէի , քառածաղ-  
կանց բուսաջուր և այլն :

Հետեւեալ օրն պաղ մնի ջուր և խիստ թե-  
թև կերակուր մի , կամ զգուշութիւն կե-  
րակրոյ<sup>1</sup> (ՔԵՇ ԷՆ) բոլորովին կը կազդուրեն  
հիւանդն , խկ եթէ զինի , բժշկին դիմել :

### ԱՐԲԵՑՈՒԹԻՒՆ<sup>2</sup> (ՔԵՇ ԶԱՅԵ)

Արբեցութիւնն երբեմն ակամայ կը լինի :  
Չափազանց տաքութիւն , սրտնեցութիւն ,  
գէշ միտում և մինչև խկ չափազանց ուրա-  
խութիւն , նոյնպէս ծխախոտ , կարեն զայս  
առաջ բերել՝ ոգելից ըմպելիի քիչ վարժ-  
մարդոց վրայ :

Խոկ գալով արբեցողութեան ցաւալի և  
զգուելի սովորութեան՝ սորա վրայով չպիտի  
խօսիմ՝ զի ամէն խօսք անօդուտ պիտի լինի  
հաւանականաբար , ինչպէս անօդուտ եղած

<sup>1</sup> Տիէթ : <sup>2</sup> Խվոէս :

Են անուղղայ գինեմոլին տրուած բոլոր իւլ-  
րատներն և յորդորներն :

Մենք մասնաւորապէս կը խօսիմք պատա-  
հաբար խաբողներուի գարման : Արդ , երբ  
ոք վերոյիշեալ մէկ պարագայի մէջ գինով-  
նայ՝ խորհուրդ կուտամք . նախ վախեցնե-  
լու բան տալ , ապա ճակատը առատօրէն  
լուալ մինակ պաղ ջրով կամքացախ դնե-  
լով (երեքը ջուր՝ մինքացախ) բանուկ օ-  
դի մէջ բռնել , պարզ խահուէ (սատէ) տալ  
որոյ մէջ երկու , երեք խոշոր պաղունց \* (չիմ-  
տիք) կերակուրի աղ հալեցնել : Ապա առա-  
տօրէն թէյէ կամ թմբիի ծաղկէ շինուած  
բուսաջուր խմինել :

Հարկ չէ ըսել որ եթէ հիւանդն պառկե-  
ցնել հնար է՝ զայն դնելու է կարելի եղա-  
ծին չափ շուտով անկողինը : Միւս օր եթէ

\* Այս պարունակ բառը որուն գաղղիերէնն է  
իւն բնակ՝ գաւառաբարբառէ մը (վանեցւոյ) առի  
ուրիշ բառ չկայ : Գրաբառն կըսէ՝ պատճն եր-  
իւնց կամ երից բարունց : Տես իմինեան բառգիրք :

գլխացաւ դայ՝ ոսները խիստ տաք ջրի մէջ  
դրէք , կամ եթէ մանանեխի ալիւր պիտի  
դնէք մէջ՝ հարկ է ջուրն եղկ (ըլլս) լինի : Շա-  
րունակեցէք թէյը . շատ թեթև կերակուր :

Խոկ փողոցի գինովներուն , կիսամեռ գի-  
նովներու <sup>1</sup> գալով մտէք դեղարան մը ,  
դեղագործէն գաւաթ մի ջուր ուղեցէք և  
ինդրեցէք որ մէջը քանի մը կաթիլ հեղուկ  
անուշաղը <sup>2</sup> զնէ ըսէք՝ ինչ բանի դործա-  
ծենիդ : Տուէք այս ըմակելիէն գինովնին , ու  
հինգ վայրկենէն ոտքի վրայ կը տեսնէք  
զայն , դուցէ և գինետունը :

---

### ԱԿՈՒՑԻ ՑՈՒ

Ակուցի ցաւն շատ պատճառներէ կարէ  
գալ . որք են՝ ցուրտը , օդաղարկ մի , ակ-  
ուայի ջղին բորբոքումն , վատութիւնն , ակ-  
ուայի ներքեւ ուռեցքներ , լինտերուն վնա-  
սիլը և այլն :

<sup>1</sup> Խոկ մօռ : <sup>2</sup> Ամօնիաք լիքիտ :

Եթէ ցաւն ցուրտէ առաջ դայ՝ պէտք է  
մարտնչել նորա դէմ կտաւատի խիւս (լաբա)  
դնելով ցաւած տեղը : Եթէ ցաւն շարունա-  
կէ՝ մասնագէտն ձեզի կը սովորեցնէ ինչ դեղ  
պէտք է ընել :

Որովհետեւ այս գեղերն ընդհանրապէս  
ափիոնով կը շինուին՝ չեմք կարող աստ յի-  
շել : Ոտք խիստ տաք ջրի մէջ դնել, ականջ-  
ներ բամպակ խնուր, ակռային մէջ պղտիկ  
կտոր մի քափուր եթէ ակռան փոս է՝ ա-  
հաւասիկ ձեր ինքնին ընելիքը : Պալարներն  
ինչպէս և ակռայի ջղին բորբոքումն դար-  
մանել ատամնաբուժին դործն է՝ եթէ քէնն  
է . իսկ եթէ պարզ ակռայ ուղարկ բան մը միայն  
ներելի է նմա . այն է՝ եթէ հարկ լինի՝ ակ-  
ռայն քաշել և «Նորէլ բան :

Փառութենէ առաջ եկած ցաւը մեղմելու  
համար՝ շատ անդամ բաւական է՝ քիչ մի  
բամպակ թրջել եթերով լուծուած քափու-  
րի մէջ՝ և վրան դնել : Տես ինչպէս ըրէ .  
բերանդ լաւ մը ցօղուելէ յետոյ որպէս զի

կերակուրի կտորուանք՝ եթէ կան՝ դուրս ել-  
նեն . աղբայիդ ծակը լեցնելու չափ կտոր մի  
բամբակ կը թաթխես քափուրուտ եթերին  
մէջ՝ և վրան կը կոխես :

Աղբայի ցաւին դէմ ձիւթի ոգի (հաթէմ  
ռուհու) <sup>1</sup> կը գործածեն . սա այնպիսի դեղ  
մի է՝ որ գլուխ կտրելով ցաւէն աղատելուն  
չափ ազդուէ : Ամէն ինչ որ դպի քոէօզօթ  
պիշառի՝ կը ջնջուի, եթէ այտերուն կամլին-  
տերուն ներքին մորթը կպի այս հեղուկին  
սարսափելի կերպով կայրէ : Բայց հետեւեալ  
օրը կը բուժիս, զի ակռայ հորը հորը վար կանէ՛ :  
Ակռայի փտութեան պատճառներն տակա-  
ւին դաղտնիք են : Այս ինչն ամէն խնամ կը  
տանի իւր՝ ակռայներուն պահպանութեանն  
համար . սակայն դարձեալ մի առ մի կը թա-  
փին : Ուրիշ մը, ամէն չափազանցութեանց  
հակառակ՝ շար առ շար սպիտակ կը պահէ  
զանոնք :

Սակայն հիւանդուտ ակռայ ունեցողնե-  
1 Քոէօզօթ-պիշառ :

րուն կ'ըսեմք . « շատ տաք ուտելիքի , խմելիքի վրայ՝ անմիջապէս պաղ բան մի՛ ուտէք , միխմէք » :

Օր մը երբ պարոն մը կըսէր թէ՝ « ոստուրի վրայէն հար ու է էնին՝ բժիշկն էրդանէն ու ի է էն » պատասխանեցին իրեն՝ շատ իրաւամբ . « այո , բայց զայն ատամնաբուժին գրպանը դնելու համար » :

Երբեմն աղրայներու փոտութեան յանցանքը ինչ ինչ ջրերու վրայ կը դնեն , մինչդեռ անդէորդ (չօպան) աղջիկներ որ շարունակ այն ջրէն կը խմեն՝ զայս լսելով երեսդ կը նային՝ ինդալով վրադ , երկու շարք մարգրիտներ ցուցնելով քեզ , որուն փոխարէն միկիոնատէր մը իւր մէկ ամսուան եկամուտն կուտար՝ եթէ հնար լինէր զանոնք իւրացընել :

Աղրայներուն վրայ կիտուած մի (մինէ) կայ որ աւելի կամնուազ հաստ , աւելի կամ նուազ կակուղ է : Բերնի մաքրութիւնն աղրայներն երկար ժամանակ առողջ պահելու պայմաններէն մին է :

Աղրայ մաքրող վոշիներուն ընտրութիւնն դիւրին գործ չէ . դէշ շինուած վոշի մի վտանգաւոր կը լինի և արագ կը մաշեցնէ աղրային կիտուածն՝ եթէ կակուղ և բարակ է : Աղրայի վրձիններն ևս զգուշութեամբ ընտրելու է . պէտք է կակուղ լինին :

Վրձինը մի գործածեր աջէն ձախ՝ հորիշ զոնաձև աղրայներուդ վրայ պտըտցընելով կամ է՞ ջութանք մասունք , ոյլ վերէն լուր շնչլու՝ այն պէս որ վրձինին ձարերը (գըլ) լընտերամիջներու երթալով անդ գտնուած օտար մարմիններն դուրս հանեն : Վարպետ ատամնաբոյժներու , գիտուն և պատուաւոր տարրագէտներու շինած անհանուբը <sup>1</sup> (ղայէթ ինձէ) փոշիներն միայն գործածելի են : Դարձեալ օդտակար են՝ նոյն վարպետներուն պատրաստած ատամնախիւսեր , (տիշ մաճունու) ոգելից հեղուկներ , և ուրիշ բաղադրութիւններն :

Ո՛ւշէ հուելիք երկուկներ , և ուրիշ բաղադրութիւններն :

<sup>1</sup> Էնբալբապլլ :

վի նոքա կարծուածէն աւելի մեծ դեր ու  
նին մարմնոյ առողջութեան մէջ : Նոքա են  
ստամոքսի մէջ զրկողներն այն մնուցիչ գըն-  
տակին՝ որ պարտի լաւ պատրաստուած,  
վշրուած, լորձունք շինող դեղձերուն հե-  
ղուկով լաւ մի թրմած (տօյմուշ) լինի՝ այն  
դեղձերուն՝ որ բերնի մէջ, լեզուին տակ, այ-  
տերուն մէջ զետեղուած են : Եթէ աղբայ-  
ներն լաւ կատարած են իրենց պաշտօնն՝  
ստամոքսն լաւ խառնուած կընդունի ու-  
նունդը, և ստամոքսի հիւթերն<sup>1</sup> շուտ ի-  
րենց պաշտօնն կը կատարեն՝ որ է դուրս  
արտաքսուելիք նիւթերն մարմնոյն մննդեան  
կարևոր նիւթէն զատել:

Բայց եթէ ստամոքսին վրայ թողուս աղ-  
բայի պաշտօնն, եթէ կտորներն հաղիւ կո-  
տըրտած նմա զրկես որ փշը՝ մի զարմա-  
նար եթէ օր մը չ՝ օր մը այլ և զլանայ  
քեզ իւր ծառայութիւնը, եթէ քու երեսիդ-  
զարնէ՝ սաստիկ ցաւերով՝ իւր փափուկ մաշ-  
կին վրայ ունեցած անհոգութիւնդ, եթէ

վերջապէս իւր ապստամբութիւնն առաջըե-  
րէ նախ խանդարում մի՛ և ապա առողջու-  
թեանդ ամբողջական վտանդում:

Եւ այս բոլորն, քիչ մի անհամբերութեան  
պատճառաւ, քաշել տալով աղբայներ՝ որ  
սակաւ մի արիութեամբ հնար էր բուժել,  
զի վարպետ ատամնաբոյժներն կարող են  
աղբայներու ցաւն և փտութիւնն բուժել:  
Նոքա լաւ գիտեն իւր, գլուխուհը գործա-  
ծել՝ զոր ուսած են համբերատար պարապ-  
մամբ : Գիտուն ատամնաբոյժներու թիւը  
սակաւաւոր է դժբաղդաբար, և անամօթ շա-  
ղակը ատութիւնն որ այս մասնագիտութեան  
ասպարիզին մէջ հորդան կուտայ <sup>2</sup> չպիտի  
անհետի՝ մինչև որ զօրաւոր օրէնք մի՛ եւ աւ-  
րաց բուժողներէն վկայագիր մը չպա-  
հանջէ :

Այսօր ամէն ոք ազատ է սորա, նորա աղ-  
բայներն, ծամելիքն ջարդուբուրդ հանելու

<sup>1</sup> Սիւք կասթոփք : <sup>2</sup> Անփահիու :

միայն սա ծանուցման իրաւամբ՝ որ իրենց  
դրան վրայ դրած են. առանձաբոյթ :

### ՍՏԱՄՈՒԹԾԻ ՑԱՀ 1

Այս հիւանդութիւնն է՝ կերակուրէն քիչ  
մի վերջ կարկամութիւն (սինիր աղըլսը), ձըգ-  
տում և ցաւագին այտում մ'իմանալ ստա-  
մոքսին մէջ : Այս ցաւերս կարեն նաև զգա-  
լի լինիլ կերակուր չկերած : Սաստիկ տաքու-  
թիւն մի, սիրտն գոցուելու զգացողութիւն  
մի, տեսակ մի խիթ՝ (եխւրէկ սանճըլը) որ  
կուրծքին վարէն՝ փորէն սկսելով՝ երբեմն  
կը տարածուի կունակն և երկու թիկնա-  
մէջ, և որ սխմելով՝ աւելի կը զգացուի, նոյն-  
պէս կոկորդի ցաւ մի՝ և փսխումներ . ասոնք

\* Աստ մեր հանճարեղ հեղինակն քանի մի խոր-  
հրդածութիւններ կ'ընէ որ մեզի անօգուտ լինե-  
լուն չթարգմանեցինք : Անօգուտ կըսեմք, զի  
ի՞նչ բարեկարգութիւններ կը պակսին մեղ աղ-  
րայի բժշկին ծանուցման չհասած :

1 Կասթռալժի :

Են իւր նշաններն : Պէտք չէ սպասել որ այս  
բոլոր ախտանիշերն երկան գան՝ որպէս զի  
բժշկին երթաս :

Գալով ստամոքսի հոգնութեան կամդըժ-  
ուարամարսութեան՝ սա դիւրաւ կըյաղթուի՝  
քիչ մի ժամանակ փոքրիկ դաւաթ մի քին-  
քինայի գինի խմելով, օրն երկու անգամ՝  
ճաշէ առաջ :

Երբեմն ստամոքսին և աղիքներուն մէջ  
կաղեր (եէլ) կը պատահին՝ որ սաստիկ կը  
նեղեն: Կանաչ անխոնի, պղպեղոտ անանու-  
խի 1 (նանէ) բուսաջուր մի չուտով կը փա-  
րատեն զայս :

Այս այլ և այլ պարագայներուն մէջ խմե-  
լիք լաւ օշարակ մ'է հետեւեալն :

Հայ. Գուշ:

Մէլիսէ, հէլւ 8 կրամ.

Անխոն, անին } իւրա-

Սամիթ, Փընույլ (ռէզէնէ) } քանչիւրէն

Գինձ, քուիանտր (քիշնիշ) } 2 կրամ.

1 Մանթ :

Դիր այս բոյսերն մի պուտուկի մէջ, վրան  
մէկ լիթրա եռացող ջուր նետէ, թող որ  
լուծուի տասն վայրկեան: Գաւաթով խմել,  
օր մի լիթր կը բաւէ. մէջ շաքար կամ օ-  
շարակ (շրուպ) դիր:  
Մի ջուր՝ պաղ պաղ օր երեք չորս թաս  
եթէ խմուի՝ մեծապէս կազդուրիչ կը լինի:

## ՓՈՂԱՑԱԿ

Փողացաւն կսկսի կոկորդի միակերպ ցա-  
ռով կընելու և մինչև խսկ շունչ առնելու դըժ-  
ուարութեամբ մը: Երբ այս հիւանդութիւ-  
նըս պաղէ առաջ դայ՝ դեւրին է զայն բը-  
ժշկել: Վայրի մորենիի (պէօյիւրթլէն չալը-  
սը) տերեներուն բուսաջուր մի պատրաստէ:  
Առ մեծկակ պտղունց մի այս տերենե-  
րէն, դիր մի ամանի մէջ, մէկ լիթրա եփ  
ջուր լից վրայ, թող լուծուի<sup>1</sup> տասն վայր-  
կենի չափ: Ապա այս բուսաջուրն անցուր

<sup>1</sup> Էնֆիւզէ:

խիստ բարակ կտաւէ մը՝ որպէս զի տերև-  
ներուն մանտրտիկ փուշերն մէջէն չանցնին,  
վասն զի սոքա կարեն հիւանդին կոկորդին  
մէջ մնալ և աւելի վնաս պատճառել: Այս  
ըմպելիքին մէջ թութիւ կամ արքայմորի  
(զմաւուլա) օշարակ դիր:

Լաւ կընես եթէ ողողում մի (կարկառա)  
շինես նոյն բուսաջրով այսպէս.

Առ նոյն բուսաջրէն 1/5 լիթր, դիր մէջ.  
բարակ պաղլեղ<sup>1</sup> 8 կոամ, վարդախառն մե-  
ղըր<sup>2</sup> 60 կոամ. ամէնը լաւ խառնէ, հիւան-  
դըրն բերանը թող ասով ողողէ ժամը երկու  
անգամ:

Անկողինը պառկել, լաւ քրտնիլ քանի  
մը ժամ, ոտքը մանանեխի ալիւրով եղկ ջրի  
մէջ դնել՝ հինդ վեց վայրկեան:

Եթէ այս դեղովս չանցնի հիւանդութիւ-  
նըն՝ ըսելէ թէ պարզ բան չէ՝ այլ պալար  
կամ աւելի ծանր բան մը լինելու է կոկոր-  
դին մէջ: Մասնաւորապէս ուզց համար վե-

<sup>1</sup> Ալէօն ան բուտրը: <sup>2</sup> Միէլ ուղա:

ըսյգրեալ պարզ դեղովն մի բաւականանար ,  
ճանաւանք եք բենես որ յայնը քոխուած է : Այս  
պարագայիս մէջ՝ հազայ թէ ոչ անմիջապէս  
բժշկին դիմելու է : Այս խորհուրդս որչափ  
կըկնեմ՝ քիչ է դարձեալ :

ՓՈՐԱՑԱՒՈՒԹԻՒՆՔ (ԽԻԹՎ. անհը ,  
ՓՈՐԱՑԱՐՈՒԹԻՒՆ էաալ կԱ.Մ  
ՊՆԴՈՒԹԻՒՆ ուղղ.):

Սովորական փորացաւութիւնն առաջ  
կուգայ ոտուըներ կամ մէջքը պաղեցնելէն :  
Կարէ նաև առաջ գալ դժուարամարսութե-  
նէ , կամ կազերէ (եէլ) որք կը գոյանան  
փորոտիքներուն մէջ :

Ճաւը բունած ժամանակ պառկելու է ,  
փորի վրայ կտաւատէ շինուած մեծ խիւս  
(լափա) դնել տաք տաք , կանանչ անխոռնի  
կամ պղպեղոտ անանուխի տերեւի\* բուսա-  
ջուր մի խմել :

\* Ֆէօյլ տը մանթ բուավոէ :

Եթէ փորհարութիւն սկսի կամ սաստկա-  
նայ՝ գրեհ (իհթիգան) ընել , որոյ մէջ գը-  
լուխ մի խաշխաշ , և տուղտի (կիւլ հաթէմ)  
արմատներ եռացնել : Ասով կը հանգչի : Ե-  
թէ ասով չբուժի և հիւանդութիւնն յամա-  
ռի՝ մանաւանդ եթէ հիւանդութիւնն դարա-  
ծական է և այն կողմէն , վիութալու է բժշկին ,  
որ միայն կարող է դատել թէ պարզ հիւան-  
դութիւն մ'է՝ թէ ծանր ախտի մը սկզբնա-  
ւորութիւն : Եթէ փորացաւութիւն առաջ  
կուգայ անմարսողութենէ պէտք է փսխե-  
ցնել հիւանդն եղի ջուր խմցընելով՝ կամ  
կոկորդին ներքեւն փետուրով խտղտեցնելով :  
Ապա՝ թէյի կամ թմբիի ծաղկի խիստ թե-  
թէ բուսաջուր մը խմցնել առատօրէն : Տա-  
քուկ պահել , և եթէ հիւանդութիւնն էն  
շատ երկու երեք ժամէն չանցնի , բժիշկ  
կանչել . վասն զի կարելի է ծանր անմարսո-  
ջութիւն կամ ուրիշ հիւանդութիւն մ'է :

Վերջապէս եթէ փորացաւութիւնն պըն-  
1 էփիտէմիք :

դութենէ առաջ գայ՝ որ սովորական չէ, գրեհ մի լնել տուղտով կամ կտաւատով, բժշկին հարցնել թէ մաքրողական մի հարկ է արդեօք : Եթէ փորի պնդութիւնն սովորական է՝ այսինքն պարբերական (քուօնիք)՝ կտաւատ խմել՝ այն կերպով որ սովորեցուցած եմք, իորք պատուին և կրաւառ վերնադրով յօդուածին մէջ :



### ԱՌԵՐԵԼՈՅԹ ՄԱՀ<sup>1</sup> (ՍՊԻՌԻ ԷՉԻՒ-Ծ)

Այնպիսի հիւանդութիւնք կան՝ որ կարեն հիւանդն առերեոյթ անզդայութեան, անչարժութեան վիճակի մէջ դնել՝ այն աստիճան՝ որ բուն մահուան նշաններն ճիշդ ու ճիշդ երկին :

Քիչ երկիր կը գտնուի՝ որ իւր կանուխ թաղուածներուն <sup>2</sup> առաւել կամ նուազ սարսափելի պատմութիւնն չունենայ : Բայց դիցուք թէ աշխարհիս սկզբնաւորումէն մինչև

<sup>1</sup> Մոռ աբառանդ : <sup>2</sup> Անթէորման անթիսիրէ :

մեր օրերն առերեոյթ մահուան մի և եթզահ լինէր՝ գարձեալ մեծ ամօթ օրէնսդրութեան :

Արդարեւ օրէնք միայն կարող է կանիաժամ նաղան սոսկալի հերթանոներուն առաջն առնուլ : Օրինակի համար, եթէ օրէնքն մի և եթ յօդուածով ըսէր . որ և իցէ հարմին պէտք չէ նաղել մինչև որ հոգելու սաստիճան հասնի, այլ ևս չէինք վախեր որ պիտի տեսնենք օր մի մեր ծնողք, միրելիք, և զմեզ իսկ՝ ողջ ողջ թաղած :

Օրէնքն եթէ հրամայէ որ փոռութեան նշաններն հասպարութեան պէս նաղել պէտք է, այն ժամանակ երկար ատեն հարկ չմնար տան օդը ապականել : Այս վատութիւն այնչափ արագ կսկսի՝ որչափ հիւանդութիւնն և տաքութիւնն աւելի օգնեն սմա :

Մահուան անվրէպ նշաններն են 1. նեխութեան սկզբնաւորութիւն, 2. անդամներուն կծկումն (չքիլմէ), բայց առաջին նշանըն ամենէն ապահովն է :

Ամէն մարդ որչափ տգէտ լինի, կարող է

ճանչնալ կիսութեան կանխանշաններն . 1.  
նորա մասնաւոր հոտէն 2. մարմնոյն՝ մանա-  
ւանդ փորիներքեւի մորթին կանանչ գոյնէն .  
ահա ասոնք են անիտք նշաններն : Երբ յեւնհաս  
էլիանութիւնն այս բաները հաստատէ . այլ ևս  
հարկ է վերցնել մարմինը կամ անմիջապէս  
զմուսել՝ եթէ կուզուի : Բայց պիտի ըսեն մեղ  
թէ այս անկարելին է , վասն զի պէտք է աղ-  
գականաց , բարեկամաց իմացնել , յու-  
ղարկաւորութեան պատրաստութիւնները  
նել և այն : Եթէ այս փոքրիկ պատճառ-  
ներն վերադասես հասարակաց առողջու-  
թեան և բարոյականին իսկ , քեզերկար բա-  
րակ չեմ պատասխաներ , զի դրքիս գերքը  
չներեր . վերուցէք , ի սէր բարոյականին՝ որ  
կը խոռովի տեսնելով թէ վայրիկ մ'առաջ ողջ  
իւր սիրելին՝ որդերն ձեռքէ ձեռք կը քաշ-  
քըլեն . փոխադրեցէք եկեղեցին , անդ լայն  
արձակ տեղեր կան՝ կարող էք ձեզ հան-  
դէսը ըստ հաճոյս կազմակերպել :

ԴԵՂՆՈՒԹԻՒՆ (ՃՈՐԴԱՆ ԱՅՑԱԿ)

ԴԵՂՆՈՒԹԻՒՆ <sup>1</sup> կանանց մանաւանդ դե-  
ռահաս աղջկանց յատուկ հիւանդութիւն  
մ'է՝ երբ սրբանի հոսում <sup>2</sup> տեղի կունե-  
նայ :

Այս հոսումներն որ խիստ սովորական են՝  
կարեն առաջ դալ տեղական բորբոքումէ ,  
կամ շատ հիւանդ անդամոց իրարու հետ  
ունեցած յարաբերութենէ : Բայց դեռա-  
հաս աղջկանց վրայ մանաւանդ՝ սա արեան  
սակաւութենէ առաջ կուգայ :

Որդ , երբ տեսնեն ծնողք որ իրենց աղ-  
ջիկն կըսէ՝ թէ սիրտն կը տրոփէ սանդու-  
խէ վեր ելնելու , քիչ մի վազած կամ պա-  
րած ժամանակ , երբ նորա շրթանց կամ  
կինդերու ներսի կողմի մորթը դեղնի , փո-  
խանակ իւր սովորական վարդի գոյնին , երբ  
ախորժակն անկանոն լինի՝ այսինքն երբեմ  
բնաւ չուտէ , երբեմ չափազանց ուտէ , երբ

<sup>1</sup> Բալ քուլէօռ . <sup>2</sup> Բէռթ պլանչ :

աղջիկն ծուլանայ ոչ թէ կամաւ , այլ ֆիդի-  
դական ուժին պակասութենէն , երբ մերթ  
ընդ մերթ խնդայ կամ լայ՝ առանց պատ-  
ճառի , մանաւանդ երբ աղջիկն գեղձան-  
հեր , կապուտ աչուի , նուրբ սպիտակա-  
մորթ լինի , և եթէ մորթին ներքեւէն պըզ-  
տիկ կապտագոյն երակներ ունենայ դէպ ի  
քունքն (գուլագթօզու)՝ ապահով եղիք որ  
աղջիկն կը հատնի սրբանի հոսումէն :

Պէտք չէ սպասել այս հատնումի վիճա-  
կին , մանաւանդ՝ երբ մայր մի կը տեսնէ թէ  
հայուսակ աղջիկն մ'ունի , պարտա-  
ւոր է առանց կռահել տալու՝ ուշագրու-  
թիւն ընել՝ կանոնաւոր ռաշանն շըլանին : Եթէ  
փոխանակ նէտքոյն բիծերու (լէքէ)՝ տեսնէ  
նորա ճերմակներուն վրայ հապւռէ (Փրէնկ  
իւզիւմիւ) զըէ կամ ՛ռէնէն գոյն՝ պէտք  
է ուշագիր մայրն բժշկին դիմէ՝ որպէս զի  
զօրացուցիչ գեղեր տայ իւր աղջկան՝ և  
պատրաստէ զնա կին դառնալու : Թէպէտ  
կզդուշանամք միշտ գեղեր նշանակելու՝ սա-

կայն չեմք կարող ասու զանց ընել՝ ի՞ր էն  
պատուական դարման՝ թէու Քէվէն անուն  
պատրաստութիւնն :

Այս պատուական գեղն քինքինայի գինիի  
հետ՝ վեց շաբաթէն կայտառ , զուարթ ,  
քաջ աղջիկ մը կը դարձնէ՝ քիչ ժամանակ  
առաջ գեղնած , լիկած և թշուառ էակն :

Այս հիւանդութիւնն առաջ կուգայ , լու-  
սի , մաքուր օդի , լայնարձակ բնակարանի  
չդոյութենէ , և մանաւանդ կաթով խահ-  
ուէի գործածութենէ : Թող կիներ , աղջը-  
կունք հրաժարին այս տկարացուցիչ ըմպե-  
լիէն , փօխանակ սորա թող ապուր կամ մսի  
ջուր գործածեն՝ որ այժմ խիստ առատ և  
աժան է :

Զմեռ ատեն թէյ՝ իւր ջեռուցիչ տարրե-  
րուն համար : Բայց ամենէն լաւն է մսի ջը-  
րով ապուր , կամ եթէ այս զինի՝ կանան-  
չեղէնով ապուրն հազար անդամ աւելի օգ-  
տակար է՝ քան թէ կաթով խահուէն :

Գրքուկիս անձուկ սահմանը ըներեր ինձ

Երկար բարակ խօսիլ այս շահաւետ նիւթիս  
վրայ , սակայն բժիշկու իմ պակասս կը լե-  
ցընէ :

ԿՈՂԱՑԱՌԻԱՆԹԻՒՆ<sup>1</sup> (ԱՊԻԿԻ ՀԱՅ)

Պարու ծառ կողացաւին վրայ պիտի կարե-  
նամք խօսիլ աստ , զի նորա միւս տեսակ-  
ներն բժշկին դորձն են :

Կողացաւութեան պատճառներն թոքա-  
ցաւութեան հետ նոյն և նմանն են \* , ուս-  
տի հարկ չկայ զանոնք կրկնելու :

Ընդհանրապէս հիւանդութիւնն յանկար-  
ծօրէն կսկսի : Ամենէն աւելի ուշադրու-  
թեան արժանի ախտանիշն է սաստիկ շո-  
որ յաճախ աջ կամ ձախ ծիծին տակ կը լի-  
նի : Եթէ հիւանդութեան կեդրոնը աջ կողմն  
է կամ ձախը : Այս ցաւը շատ անդամ այն  
աստիճան սաստիկ կը լինի՝ որ շոնչ առնել

<sup>1</sup> Բէտօնէզի :

\* Տես թոքացաւութիւն :

չտար : Բայց երբեմն ցաւը կուրծքին ուրիշ  
մասը կը դրաւէ : Ենչաւութիւնը կը կարճը-  
նայ : Թեթև չոր հաղմը կսկսի՝ և կը սաստ-  
կացընէ ցաւը՝ այն աստիճան՝ որ հիւանդն կը  
ճէ : Եատ դժուարաւ կը խօսի՝ զի ամենա-  
փոքր ճիգ մը ցաւը կը սաստիացնէ : Մի ըս-  
պասեր որ այս բոլոր ախտանիշերն մէկտեղ  
դան՝ որ բժշկին դիմես՝ լաւ է զայն կան-  
չել ախտն սկսելուն պէս :

Բժիշկն չեկած օդտաւէտ բան մը կարելի  
չէ ընել : Սակայն եթէ խիստ ուշանայ բժշկին՝  
ցաւած տեղը քանի մը հատ տզրուկ փակ-  
ցընելու է՝ հիւանդին ուժին և տարիքին հա-  
մեմատ : Երկու հատ՝ մի տարեկանէն եր-  
կու տարեկան տղոց , երեք կամ չորս՝ եր-  
կուքէն չորս տարեկաններուն : Եթէ ասոր՝  
մէ աւելի լինի՝ ամէն տարիին մէկ հատ ա-  
ւելցընել՝ քսանը հինգէն եռուսուն հատ՝ քսա-  
նը հինգ և աւելի տարեկան անձերուն :



ԿՈՂԱՂՈՒԹԻՒՆ (ՀԱՅ-ՄԱՐԴԱՐԱ)

Կատաղութիւնն միշտ մահաբեր է՝ եթէ  
միկատաղի կենդանիէ խածուելէ յետոյ վէր-  
քի մէջ նորա թողած թոյնն առաջին վայր-  
կեաններուն հնար չէ եղած ջնջել:

Կատաղութիւնն ծայր տալէ առաջ՝ այս-  
ինքն թոյնն իւր մահաբեր աղդեցութիւնն  
ամբողջ մարմարյն մէջ չժաւալած՝ բաւական  
երկար ժամանակ կանցնի: Երբեմն տամնը-  
հինգ օրէն, մերթ երսուն օրէն կամ հինգ  
շաբաթէն տեղի կունենայ: Մինչև իսկ տեռ-  
նուած է՝ որ տարի մանցնելէ յետոյ իւր ա-  
զետարեր աղդեցութիւնն ի գործ դրած  
է:

Ասու պիտի նշանակեմք կատաղութեան  
սկզբնաւորման ախտանիշերն՝ կանխաւ ի-  
մայնելով՝ որ նախապաշարում է այն ընդ-  
հանուր կարծիքն թէ կատաղութենէ բըռ-  
նուած ողորմելիներն սաստիկ տենչ կղգան-  
խածնելու: Թէպէտ և ոորա օրինակներն

տեսնուած են՝ սակայն այս՝ վէրջին սարէ հառ-  
ուսդէու է:

Կատաղութեան զարկին նախնական նշան-  
ներն են: բոլոր մարմարյն վրայ հոգնութիւն,  
դիսացաւ, յուզմունք, քնհատութիւն, արխ-  
րութիւն կամ գրդում, առանձին մնալու  
վայրաք: Հիւանդն ամէն մարդէ կը խու-  
սափի, երբեմն վախումի տենչ կունենայ  
ե: կը վախէ իսկ: Հիւանդութեան վարակ-  
ման այս նշաններն երկուքէն մինչև վեց օր  
կարեն տեել: Ապա կերեին աւելի ծանր  
նշաններ: յուզմունքն կը սաստիանայ, աղ-  
մուկն կամ լրյա անտանելի կը լինին հիւան-  
դին: Փայլուն բան մը, մանաւանդ ջորն  
ցնցում մի կը պատճառեն՝ որ յայտնի կը լի-  
նի երեսին ու անդամներուն ջիլերուն կը ծ-  
կումնվը: Այս ջաձդութիւններն կը նորո-  
գին ամենափոքր պատճառով:

Այս միջոցին եթէ արդէն չես բերած բը-  
ժիշկն՝ վաղէ կանչելու: վասն զի շատ ան-  
դամ հիւանդն իսկ շգիտեր իւր հիւանդու-

թեան պատճառն : Կարելի է որ չնիկի մը  
հետ խաղացած ժամանակ խածուեր է՝ և  
ուշագրութիւն չէ ըրած :

Երբ կենդանիէ մը խածուի ոք՝ առաջին  
ընելիքն է ինսու ուժով շնել վեր+ը : Բայց ենէ  
անոնին բերն աշխատուած կամ հուրիէն վեր+ ճը  
կայ՝ ուժուածուած է շնել : Միանդամայն վա-  
զելու է շուտով գեղագործին եթէ բժիշկն  
շատ հեռու կը բնակի կամ տունը չէ, ըսե-  
լու է որ խածուեցաւ գեղագործը վէրքն  
նշղակով կամ կտրոցով մեծ ցընելէ յետոյ  
ուժով կայրէ ծարրափւղով<sup>1</sup> . Եթէ խած-  
ուածն շաա խորունկ չինի՝ կամ կարծէր ուստ եր-  
կաթով այրելն կը բաւէ : Մնացածն բժշկին  
գործն է :

Գեղերու մէջ մանաւանդ՝ աղիտաբեր հա-  
ւատ մի կը տիրէ կիւսերու, (պիյիւճի) հո-  
վիւներու կամ խեղադարմաններու (գրըգ ճը)  
ամենազօր գեղերուն վրայ . չեմք յուսար  
որ այս նախապաշարութիւնն կարենամք ար-

<sup>1</sup> Պէու տան թիմոււան :

մատախիլ լնել մեր խօսքերովն : Սակայն  
սաշափ կըսեմք . մեր խորհուրդներ ի գործ  
դրէք . ապա երբ տեսմէք թէ օգուտ չեն ը-  
ներ՝ ձեր շաղակրատներուն ըսածներնըրէք :

Ուտիկանութեան պարտաւորութիւնն է՝  
երբ մի կատաղի կենդանի տեսնուի՝ որ և  
իցէ տեղ մի՝ անմիջապէս զինեալ մարդիկ  
հանել ետևէն որ հալածեն՝ մինչեւ զայն՝ և  
իւր խածած կենդանիներն սատկեցունեն :

Միայն սաստիկ ջերմութիւնն չէ կատա-  
զութեան պատճառն, ցուրտերն ևս կարեն  
զայն առաջ բերել \*

\* Յաւալի է ըսել որ ամէն ազգի հրապարա-  
կագիրներու յաճախ բողոքանաց հակառակ հաճ-  
կաստանի եւ մասնաւորապէս մայրաքաղաքին թա-  
փառայած չներն մէջ տեղէն չվերցան : Շատ ան-  
գամ այս կենդանիներուն աւելի հոգ կը տարուի  
քան թէ մարդոց : Անդամ մը կը յիշեմ որ զրադա-  
նի խոհանոցին առջեւէն անցած ժամանակս՝ (գու-  
ցէ ձեռքիս գաւազանին երերումէն) հարիւրի չափ  
չներ զիս շրջապատեցին եւ բղքտենին բան մը  
չէր՝ եթէ ճարպիկութեամբս եւ յոյնի մը օգնու-  
թեամբն չաղատէի . տասնի չափ տաճիկ այլազներ

ԿՈՒՐՅԱՔԻ ՀԱՐԲՈՒՄԻՆ<sup>1</sup> (ՀԵՅԼԻՆ ՆԵՐԱԿԱՅ)

կուրծքի հարբումն է շնչողիներու<sup>2</sup>  
(նէֆէս եօլլարը) ներքելի կողմն պատող  
թաղանթին<sup>3</sup> բորբոքումն : Հասարակ հար-  
բումն՝ որոյ վրայ միայն կարող եմք խօսիլ  
ասո՞ սովորաբար ցուրտէ կուգայ : Սա այն-  
չափ շուտ երևան կենէ՝ որչափ արագ պա-  
ղէն տաք անցնի ոք : Իսկ ծանր հարբում-  
ներու գալով՝ նոցա վրայ չեմք խօսիր՝ զի  
նոքա բժշկի անհրաժեշտ խնամքն կը պա-  
հանջնեն : Սովորական հարբումներն եթէ  
չդարմանուին՝ առ նուազն պարբերական  
(քոօնիք) կը դառնան՝ որ շատ հասարակ  
հիւանդութիւն մ'է ծերերու համար : Բաց  
աստի՝ չդարմանուած սովորական հարբու-  
մին կարող է բորբոքել օդը թոքերուն ա-  
ռաջնորդող բարակ երակներն՝ որով մաղային  
եւ խոհարաներ քահ քահ խողալէ կը ճաթէին եւ  
չին օդներ՝ :

<sup>1</sup> Պոօնչիթ : <sup>2</sup> Վուա ոչսրիոաթուառ : <sup>3</sup> Մամ-  
պան :

ԴՐԱՆՀԻՆ 1 առաջ կուգայ՝ որ դրեթէ միշտ  
մահաբեր է :

Ուրեմն հոգ տարէք ձեր հարբումին՝  
եթէ կը սիրէք ձեր առողջութիւնն՝ այն բա-  
րիքն որուն ի կշիռ չեն գար աշխարհիս բո-  
լոր մեծութիւններն :

Հասարակ հարբումն կակսի չոր հազով մը՝  
կուրծքի մէջ տաքութեամք մը : Ախորժա-  
կը կարէ տկարաննալ, բերնին համն քիչ շատ  
կորսութիլ : Աղա քանի որ բորբոքումն նուա-  
զի՝ թուքը երևան կուգայ, հազն կը քիչ-  
նայ և կը դիւրիննայ՝ և եթէ իննամքդ շա-  
րունակես՝ ութն կամ տամնը հինգ օբէն ա-  
մէն բան կանցնի :

Հանգիստ, պառկած ատեն տաք տաք  
լոմելիք, քրտինք : Ցորեկներ՝ մատուտա-  
կի հիւթ<sup>2</sup> (միյան քէօքիւ էօզիւ) կամ խէժ-  
ծամել, տաք հագութիլ . մանաւանդ ոտուը-  
ները և խիստ տաք սենեակներէ զգուշա-  
նալ :

<sup>1</sup> Պոօնչիթ քարիլէռ : <sup>2</sup> Ախք տը ոէկիս :

ՔԵԹԵՒՆ ԱՐԵԱՆ ՀԱՍՈՒՄ

Քիթն շատ պատճառներով կարունի : Նոքա որք մատերնին քիթերնուն մէջ շարունակ խոթելու դէշ սովորութիւնն ունին՝ կարեն քթին ներսի կողմին թեթև մաշկն բրցնել կամ մանր երակ մը խզել՝ որով արիւն կսկսի հոսիլ :

Առաւել կամնուազ սասաիկ հարուածէ, հաղալէ, վունգտալէ կամ արեան դէպ ըղեղն յորդելէն իսկ կարելի է երակ մը խզի և արեան հոսում պատճառի, որ բժշկութեան մէջ աբէան հոսում<sup>1</sup> կոչուածին կարեռ րութիւնն կստանայ : Եթէ հիւանդն սաստիկ արիւնային խառնուած ունի՝ ուսերն լայն, վիզը կարճ, այս հոսումն կարէ օդտակար լինիլ և շատ անգամ ուղեղային բորբոքման առաջքն առնուլ :

Սակայն պէտք չէ թողուլ որ արիւնն այն աստիճանն հոսի՝ որ հիւանդն թալկանայ՝

<sup>1</sup> Էմոռամի :

մանաւանդ եթէ արիւնն ուժով ցայտէ : Այն ատեն պէտք է գլխուն վրայ խիստ պաղ ջրով կամ քացախով բարձիկներ դնել դարձեալ նոյն կերպով թրջած լաթերով վիզը փաթթել, արիւն հոսած կողմին թեր վերցնել : Եթէ այս միջոցներն չաջողին, էւրէն էլածէն չտ ուր ջուր քաշել տալ քիթը, եթէ այս ևս չինի՝ քիթին մէջ խիստ պղնիւ տեսակ բամպակ խնուլ՝ և կլոր վայտի կտորով մի մինչև քթին խորը հրել : Արիւնն կը թանձրանայ և երակին պատառուածն կսպիանայ՝ ու բամպակն տեսակ մի խից (թրգած) կը դառնայ :

Եթէ հիւանդն տկար խառնուած ունի՝ և եթէ արիւնն չդադրի պաղ ջուր կամ քացախ դնելով ճակտին վրայ կամ վզին շուրջն, եթէ մանաւանդ, ուժով ցայտէ արիւնն անձառիւ բարակ բառակներուն էլեւ ինսու նայեցէ :

Հետեւեալ օրն խիցը դուրս քաշելու է ունելիով : Բայց եթէ քարացեր է չորցած արիւնով նախ թրջել պէտք է՝ եղկ ջուր վը-

չերվլ պղտի գրեխովմը և ապա քիչ քիչ ,  
զդուշութեամբ հանել խիցն . ապա թէ ո՛չ  
արեան հոսումն վերստին կակսի : Եթէ այդ-  
անձը այս հիւանդութեան յաճախ ենթա-  
կայ է՝ պէտք է որ բարեխառն կեանք վա-  
րէ : Թեթև կերակուր , խորոված միս սա-  
կաւ : Պէտք է խաշած միս ուտէ (սէօյիւշ) ,  
ձուկ , ընդեղէն , (սէպղէվաթ) քիչ կամ  
բնաւ գինի , ոգելից ըմպելի , խահուէ բը-  
նաւ ամենեին : Մանաւանդ փորը կակուզ  
պահել պէտք է . վասն զի որովայնի պնդու-  
թիւնն շատ անդամ միակ պատճառն է ար-  
եան դէպ ըղեղ վաղելուն : Փորի պնդու-  
թեան համար նայէ անդունիւն և կառաւոր չէր-  
նաքրած յօդուածը : Կտաւատը յարագւ հորժա-  
ծեցւ և մնաւ որ բազացեալ արդիւնքն ունե-  
նայ՝ որ կրնայ շուտով առաջ գալ՝ եթէ  
բորբոքումն քիչէ :

Ընդհակառակն ուժով , բորակային մնունդ  
առնուլ , խորոված ուտել , պօրտոյի գինի  
խմել , ևն . եթէ արեան հոսումէ սաստիկ տը-

կարութիւն դայ : Բայց արդէն հարցուցած  
լինելու էք ձեր բժշկին՝ որ ձեր վարուելու  
եղանակն պիտի սովորեցնէ ձեզ :

ՔՐՑՆԱՏԵՆԴԻ 1 (ԱԿՐԻ ԱԾԽԱ)

Քրտնատենդն փոխադրական հիւանդու-  
թիւն մի է , այսինքն կարէ մի անձէ ուրի-  
շին փոխուիլ : Սա նաև վարակող է :

Սա ընդհանրապէս կակսի հետեւեալ նշան-  
ներով . ախորժակի կորուստ , ճակախն վա-  
րի կողմն ցաւ , անձրկում , յաճախ ծունկի ,  
ձեռքի երեսներու՝ կամ արմաւկներու (տիր-  
սէք) ցաւ : Ապա փսխելու տենչ , ապշու-  
թիւն , և ստամոքսի նեղութիւն ևս երեան  
կուգան երբեմն : Վերջապէս կերեսին ան-  
դադար քրամինք որք մանր փսամիշտաձև  
դուրս տուած ուռեցքներով հիւանդութեան  
բուն նկարագիրն կը ձեւացնեն : Քրտինքն  
գողէ ետև չգար , և տաք շոգի մը բոլոր

<sup>1</sup> Աիւէթ : <sup>2</sup> Եփիտէմիք :

մարմինն կը ծածկէ . որու վրայէն քրտինքն առու առու վար կիջնէ :

Սորա հոտն սարսափելի կծու և ծանր է . բերանը կը վակչտի (լոհանդու կըլա) , լեզուին վրայ կարծես ալիւր ծեփուած է : Քրտինքն հետ յաճախ կարկամութիւններ , (սինիր չքիլմէսի) կուդան , շնչոյ կարծընալ , հիւանդն կարծես կը խեղդուի , կը տադնապի , կը տանջուի :

Մի սպասեր առանց բժշկի , մինչւ որ վըրան գուրս տայ , որ հիւանդութեան վարակումէն երեք չորս օր յետոյ տեղի կունենայ : Ուռեցքներն թափանցիկ մանր մարդրիտներու կը նմանին . նախ կերւին վզի վրայ , դէպ ականջներ ծոծրակին վրայ , (էնսէ) ապա բոլոր մարմինը կը դրաւեն :

Եթէ հարուածը թեթև լինի՝ կակղացուցիչ ըմպելիներ , օրինակի համար թմբիի , բազըրջուկի , (էպէմլիւմէնի) քառածաղկանց բուսաջուրեր հանդիսատ , և կերակրոյ դգու-

<sup>1</sup> Աթաք :

շութիւն կը բաւեն հիւանդն չորս հինգ օրէն ոտքի հանելու : Եթէ աւելին պէտք լինի բժշկին դիտնալու բանն է՝ որուն միշտիմելու է եթէ թեթև իսկ լինի դործը :



ԵԳԻՒՑԱՅԱԿ<sup>1</sup> (ԸՆՐԵԼՆ ՉՆՈՒ ՔԱՊԱՐՀՈՂԱԾ)

Այս հիւանդութեան եղիճացաւ կոչուելուն պատճառն այն է՝ որ մորթը եղիճի (ըսրղան օթու) խայթոցով ուռածի պէս դուրս կուտայ : Այս պշտածներն լայն և բարձր են . մորթէն աւելի դեղին , երբեմն սոցա կեդրոնը կարմիր կը լինի : Սոքա կարծըր են , կունտ կունտ , և շատ անդամ խիստ կը ցաւին :

Հիւանդութիւնն կսկսի դողով , պարտասմամբ (գուլէթսիզլիք) , ընդհանուր թուլութեամբ մը , կարկամութեամբ , սրտի սասատիկ նեղութեամբ : Հիւանդն կը յուղուի , փսխել կուգէ , երբեմն կը փսխէ իսկ : Այս

<sup>1</sup> Իւռթիքէն :

բոլոր նշաններուն մի սպասել որ բժիշկ  
կանչես :

Եթէ հիւանդն ուղականջ (միտիա) , խեց-  
գետին (ըստագօղ) կերած է՝ հիւանդու-  
թեան ուրիշ պատճառ մի փնտռէք, և նմա  
քայախջուր խմբուցէք , զայն փախեցնելէ  
յետոյ՝ որ առաջին ընելիք բանն է : Մնա-  
ցածըն բժիշկդ կաւարտէ :

—————

## ԲԱՂՆԻՔ ԿԱՄ ԼՈՒՇՅՈՒԽՆ



ԶՐԾԲՈՒԺԸՆԿԱՆ ԲԱՂՆԻՔ 1

Երբ ցաւերու համար՝ բժիշկն այս տեսակ  
բաղնիք հրամայէ , հետևեալ կերպով պէտք  
է գործադրել զայս :

Հիւանդն մօրէ մերկ , ամբողջապէս փաթ-  
թէ և գլորէ մի սաւանի մէջ՝ զոր կանխաւ  
թաթխելու է պաղ ջրով մի դոյլի մէջ և թե-  
թև մը քամելու է . միայն գլուխն սաւանէն  
դուրս պէտք է մնայ , ճիսն իսկ գոցել  
պէտք է և սաւանը ոտուըներէն վեր դար-  
ձնելով լաւ փաթթել :

Նոյն կերպով մարմինը թաւալելու է հինգ  
վեց բուրդ վերսմակներու մէջ և այսպէս  
փաթթած պլորած պառկեցնելու է հիւան-  
դըն :

Անկողինն հետևեալ կերպով պատրաստել

<sup>1</sup> Պէն խոռո թէռաբէօթիք :

պաստառը (շիլթէ) պէտք է վերցնել՝ միւ  
այն յարդալիցը (խըթըխով կամ խոտով  
պատրաստուած տէօշէկ) ձգել. հիւանդին  
պէտք եղած բարձերը դնել: Յարդալիցին  
վրայ լաւ մը շիտկելով վրայէ վրայ հինդ վեց  
բուրդ վերմակ դնել:

Հիւանդն որ ոտքի վրայ կը կենայ թաց  
սաւանին մէջ փաթթուած՝ պէտք է պառ-  
կեցնելայս վերմակներուն վրայ, և վերմակ-  
ներն մի առ մի մարմնոյն վրայ դարձընել  
պլորել՝ ինչպէս ըրած էին սաւանովը:

Փետրալից բաներ ևս դնելու է անկողնին  
վրայ որպէս զի տաքութիւնն շուտով դուրս  
տայ: Հիւանդն քիչ մը ատեն սարսուռ կի-  
մանայ, այս բնական է, յետոյ քիչ քիչ այս  
պաղութիւնն կը տկարանայ և վերջապէս  
հակագդեցութիւնն կսկսի: Քրտինքն կայ-  
լակ կայլակ ճակտէն կիջնէ, ահա այս միջո-  
ցիս պէտք է հիւանդին ժաւան ժաւան պաղ  
ջուր իջնել որպէս կարենայ ներսէ դէն բանէլ: Հինդ  
վայրկեան մի անդամ գաւաթ մը թող խմէ

մինչև որ բոլորովին ուռի, վրառի: Հիւանդն  
մէկ կամ աւելի ժամ քրտինքին մէջ թողուլ՝  
որչափ որ ներէ բժիշկն:

Երբ պէտք եղած ժամանակն համնի,  
հանելու է հիւանդն իւր փաթթոցներէն՝  
վրան ութն տամն աման պաղ ջուր թափե-  
լու է, կամ եթէ տաշտ ունին՝ պաղ ջրով  
լեցնելու և հիւանդն յանկարծ մէջը նետուե-  
լու է: Մէ Հայրէտնէն առելի պէտք չէ հաւա այս  
պաղն աղբեցունեան ներլ:

Այն ատեն պէտք է մարմինը լաւ մը սըր-  
բել խիստ չոր՝ բայց ու ուստ լաթերով:  
Յետոյ՝ երկու երեք վայրկենի չափ բոլոր  
մարմինն շիկել բուրդի գնդակով և զայն սո-  
վորական անկողնի մէջ պառկեցնել, եթէ  
հիւանդն չէ կարող քալել. իսկ եթէ կարող  
է՝ պարտի մի ժամ ժուռ գալ, հանդարտ ույլով:  
Իսկ եթէ օդը անձրեստ, միգապատ և խո-  
նաւ է՝ դուրս չելնել:

Այս տեսակ բաղնիք՝ մեծաքանակ քըր-  
տինք հանելուն պատճառաւ՝ հիւանդին

ուժին համեմատ շաբաթն մի , երկու կամ  
երեք անգամ ընել տալու է :

Այս պարզ դարմանին զարմանալի ար-  
դիւնքն մեր աչօք տեսած եմք . խել-  
քէ մտքէ դուրս կաղդուրում, նորէն աշ-  
խարհ բերելու չափ բարերար ազդեցու-  
թիւն . աւասիկ ասոր համար երկարօրէն  
խօսեցանք այս նիւթիս վրայ : Այս բաղնիք  
միայն հոդ և խնամք կը պահանջէ՝ և ամե-  
նէն աղքատ հիւանդն կարող է դայն վայե-  
լւլ զի աղքատին համար ընտանեկան սէր  
և խնամք ստակով չեն :


Համեմատաբար ուժով մնունդ մը կո-  
րուստին տեղը կը լեցնէ : Հիւանդին ախոր-  
ժակն՝ որ անմիջապէս պիտի բացուի՝ նշան  
է սորա բարերար ազդեցութեան :

### Շ Ո Գ Ե Բ Ա Ղ Ն Ի Ք

Դրենէ յէ

Այն անձը դոր կուգես շոգեբաղնիքի են-  
թարկել՝ պառկեցուը այնպիսի անկողնի մը

մէջ՝ որոյ սաւանները և վերմակներն ան-  
կողնին չորս բոլորէն վար ծալուելու չափ  
լայն լինին : Անկողնին ոտքը դործիք մը  
դիր՝ զոր հետևեալ կերպով պէտք է պատ-  
րաստել . առ շրջանակ մը (չէմպէր) , կտրէ  
լայն երկու հաւասար մասերու : Այս եր-  
կու կիսաշրջանակներն բարակ տախտակնե-  
րու (թիրիդ) միջոցաւ իրարմէ մէկ ու կէս  
ոտնաչափ հեռու հաստատէ : Այս տախտակ-  
ներուն պաշտօնն է՝ չթողուլ որ երկու կի-  
սաշրջանակներն նորէն միանան : Տես հե-  
տևեալ ձեւը .



1 թուանշաններն տախտակներն կը ցուց-  
նեն , 2 թիւերն՝ շրջանակներն :

Այս գործիքը անկողնին ոտքը երկու սաւաններու մէջտեղ խոթելուդ պէս հիւանդն սրունքներն (պաճախ) հեռու քաշելու է այս գործիքէն՝ որ մէկ ու կէս ոտնաշափէն մեծ պէտք չէ լինի, վասն զի սորա պաշտօնն է՝ հիւանդին սրունքներն չափազանց տաքութենէն պահպանել, պղտիկ կծիճը (կիւլէճ) մէջ տեղը դնել և չթողուլ որ վերմակներն այրին :

Ամէն բան այս կերպով պատրաստելէ յետոյ՝ առ խոշոր հաւկթի մը չափ չափազ կիր, փաթթէ այս կիրը հինումին անպիտան քուրջերով (վասն զի պիտի այրին), լւա մը թրջէ այս քուրջերը ջրի մէջ թաթխելով և դիր այս կերպով թրջած կիրը ամանի մը կամ ներսէն ջրուած (սըռլը) պղտի կծիճի մը մէջ։ Մէկէն ի մէկ մոցուր այս կծիճը շրջանակներով շինուած գործիքին մէջ և անմիշապէս վար իջեցուր սաւաններն և վերմակներն (զորս վերուցած էիր կծիճը ներս խոթելու համար) և ամէն

կողմէն աղէկ մը ծալէ անկողնին տակ :

Քուրջերուն ծծած ջուրը այն աստիճան սարսափելի տաքութիւն մը արտադրել կուտայ կիրին՝ որ 300 հարլւրամասն աստիճանի<sup>1</sup> կը համնի։ Այս տաքութիւնս բոլոր անկողնին մէջ ծաւալելով՝ ամենապատուական խնամքով պատրաստուած շոգեբաղնիքին չափ կատարեալ շոգի մը կուտայ։ Հինգ վայրկեանէն յետոյ, ուրիշ կտոր մը կիր պատրաստէ՝ վերը ցուցուածին պէս, անկողնին վերմակներն և սաւաններն բաց այն աստիճան միայն որ ձեռքդ ներս մտնէ, առջի կծիճը դուրս հանելու համար՝ որ այլ ևս իւր ուժը կորուսած է, ապա երկրորդը խոթէ ներս՝ վերը յիշուածին պէս աղէկ մը վրայ բեր սաւաններն և վերմակները և հինգ վայրկեանէն նորէն սկսէ գործողութիւնդ։ Պէտք է որ այս ամէնը սաստիկ ճարպիկութեամբ կատարես :

Զորրորդ անգամ կիրը խոթելէդ յետոյ՝

<sup>1</sup> Սանթիկուատ,

բաղնիքը այլևս կատարեալ եղած է . ուրիշ  
խնդիր է՝ եթէ բժիշկն աւելին հրամայէ :

Պէտք է զգուշութեամբ գոցել վերմակ-  
ներն և սաւաններն հիւանդին վզին բոլոր-  
տիքը՝ որպէս չէ շտին այս ուղղէն Շուշը Դէմին ,  
որ կընայ շնչառութիւնը նեղել և բաց աս-  
տի տաքութեան մեծկակ մաս մը վատնել :

Ինչպէս կը տեսնուի , վերջին աստիճան  
աժան է այս բաղնիքը և ամէն երկրի մէջ  
կիրը հազուագիւտ բան չէ :

Բժիշկին կ'իյնի կարգադրել թէ հիւան-  
դըն քանի անգամ կրկնելու է այս գործո-  
ղութիւնն՝ իւր հիւանդութեանն , խառնուա-  
ծին և ուրիշ նկատողութեանց համեմատ :

ՎԵՐՋ

2073



